

5076

ՀԵՆՐԻՔ ԻՊՈԼԻ

ԾՈՎՈՒՆ ՏԵԿԻՆ

ԹԱԼՏԵՐԳՈԽԵԹԻՒՆ ՀԻՒԴ Ա.ՐՈ.Բ



Հայացուց

Անգլ. և ֆրանս. թարգմանութիւններուն
համաձայն թեատր

ՅԱԿՈԲ Կ. ԽԱՇՄԱՆԵԱՆ



ՊՕՍԹԻՆ

«ՀԱՅՐԵՆԻՔ»Ի ՏՊԱՐԱՆ

1920

839.82
Հ-15

23 SET 2000

83 : 83
- 5

839.82

h-15

03 AUG 2005
493

ՀԵՆՐԻՔ ԻՊՈՒՅՆ

ԾԱՎՈՒՆ ՏԻԿԻՆՔ

ԹԱ.ՏԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՀԻՆգ Ա.ՐԱՐՈՒԱԾՈՎ

53 : 88
- 2 -

Հայացուց՝

Անգ. եւ ֆրանս. քարզմանութիւններու համաձայն
ՅԱԿՈԲ Յ. ԽԱՇՄԱՆԵԱՆ

ՊՕՍԹԸՆ

«ՀԱՅՐԵՆԻՔ» ՏՊԱՐԱՆ

1 9 2 0

26 APR 2013

5076

Ա. Ն Զ Ե Պ

ՏՕՔԹ. ՎԱՆԿԵԼ.

ԷԼԻՏԱ. ՎԱՆԿԵԼ. Տօքթ. Վանկելի նրկուրդ կինը
ՊՈՒԵԹ

ՀԵՂՑ, 13-14 տարեկան

(Տօքթ. Վանկելի սղչիկները՝ սոացին կնոջմէն)

ԱՌՆՈԼՄ, Փրափեսէոն

ԼԻՆԿՍԹՐԱՆՏ

ՊԱԼԵՍԹԻՑ

ՕՏԱՐԱԿԱՆ ՄԲ

ՏԵՂԱՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ, ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ

ԵԽ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ :



Ա. ԱՐԱՐՈՒՄԾ

Պարտէզին մէջ, Տօֆք Վանկէլի տունը՝ ձախ
կողմէն վերանդայով։ Պարտէզը կը տարածուի
տանի առջեւն ու շուրջը։ Վերանդային դէմ կը
բարձրանայ դրօշազարդ սիւն մը։ Պարտէզին աջ
կողմը՝ սեղանով մը եւ աքոններով յարդարուած
հովանեակ մը։ Տեսարանին խորը՝ փոքր մուտքով
ցանկապատ մը, որուն ետեւէն ծառուղի մը կ'երկա-
րի՝ Ֆրեօրտի ափունիքին։ Ծառերուն ընդմշէն
կ'ընդմւմարուին՝ Ֆրեօրտը եւ, հեռուն, հակայ
լեռներ ու կատարներ։ Ամառ տափուկ առտու մը՝
արեւով լուսաշող։

ՊԱԼԵՍԹԻՑ՝ տարէց մարդ մը՝ քաւշեայ հին
բանկոն մը հազած եւ արուեստագէտի լայնեզր գըլ-
խարկ մը դրած՝ դրօշասխնին կապերը կը շտկոտէ։
Դրօշակը գետինն է։ Քիչ մը հեռուն՝ վրան կտաւ
պրկուած նկարակալ մը։ անոր քով, ծալաքոսի մը
վրայ՝ վրձիններ, երանգապնակ մը եւ ներկատուփ
մը։

ՊՈԼԵԹ դուրս կուգայ վերանդային վրայ բաց-
ւող սենեակէն։ սեղանին վրայ կը դնէ ծաղիկներով
լեցուն խոշոր անօթ մը։

ՊՈԼ. — Ե՛ւ, Պալքսթէ՛տ, զործդ ի՞նչպէս է :
ՊԱԼ. — Շատ լաւ. ոչինչ լան է արդէն : Բայց
Թոյլ կուտա՞ք հարցում մը ընեմ ձեղ — Մէկո՞ւն կը
սպասէք այսօր :

ՊՈԼ. — Այս՛, Փրոֆ. Ասնօլովի կը սպասենք այս
առառու. զիշե՞րս հասած է :

ՊԱԼ. — Առհօ՞լմ . . . նայի՞նք, սպասեցէ՛ք . . .
քանի մը տարի ասաւջուան այստեղի սւասցի՞չն է :

ՊՈԼ. — Այս՛, լու զիտցաք :

ՊԱԼ. — Ա՛, եւ հիմա նորէն հոս կը դառնայ :

ՊՈԼ. — Այս՛, եւ գրօչն ալ իրեն ի պատիւ է որ
կը պարզենք :

ՊԱԼ. — Շատ բնական է : (Պօլէք տուն կը մըտ-
նէ : Քիչ եսք, աչ կոլմէն կը հասնի Լինկաքքան,
ցանկապատը եզերող նամբայէն . տեսնելով նկա-
րակալն ու վրձիները՝ հետաքքիր կանգ կ'առնէ :
Հիւանիազին երեւյրով՝ բարակ երիտասարդ մըն
է, շատ պարզ, բայց մահուր հազուած :)

ԼԻՆԿ. — (Ցանկապատին եսնենէն) — Բարե՛ւ :

ՊԱԼ. — (Դասնալով,) — Ե՛ . . . բարեւ : (Ար
պարզէ դրօշը.) Լա՞ւ. եղա՞ւ : (Չուանիները կը կա-
պէ եւ նկարակալը կը յարդարէ:) Բարի լոյս, պա-
րո՞ն : Կը ցաւիմ որ պատիւը չունիմ . . .

ԼԻՆԿ. — Նկարիչ էք անշո՞ւշտ :

ՊԱԼ. — Բնականարար : Եւ ինչո՞ւ պիտի ըլլա-
յի :

ԼԻՆԿ. — Կ'երեւայ արդէն : Թոյլ կուտա՞ք վայր-
կեան մը ներս մտնել :

ՊԱԼ. — Կ'ուզէ՞ք նկա՞րս ահսնել :

ԼԻՆԿ. — Այս՛, անհուն հաճոյք մըն է ինծի :

ՊԱԼ. — Օ՛, եղածը մհծ բան մը չէ դեռ. բայց,
հրամեցէք, եթէ կ'ուզէք :

ԼԻՆԿ. — Շնորհակալ եմ, Պա՛րոն : (Ար մտնէ
ցանկապատի դուռնենին :)

ՊԱԼ. — (Նկարելով,) այս շինածու ֆլեօրտն է՝
հոն կղզիներուն մէջ :

ԼԻՆԿ. — Այս՛, ձիշդ է :

ՊԱԼ. — Բայց անձը կը սպակսի դեռ : Անկարելի
է ամրոցը քաղաքին մէջ ախտար կին մը գտնել :

ԼԻՆԿ. — Ա՛, կ'ուզէք ա՞նձ մըն ալ գնել :

ՊԱԼ. — Անսարակո՞յս : Հո՞ս, սուաջամասի սա՛
պատեիին վրայ՝ մահամերձ ծովանուչ մը պիտի
ըլլայ :

ԼԻՆԿ. — Ի՞նչո՞ւ մահամերձ :

ՊԱԼ. — Արսգհեռեւ ծովէն հետացած ու մոլո-
րուն՝ չի զիտէր թէ ի՞նչպէս կրնայ ես դառնալ : Ու
կը մհայ հոգ եւ կ'ողեւարի այդ աղջուրին մէջ :

ԼԻՆԿ. — Ա՛, ձիշդ է :

ՊԱԼ. — Այս յղացումը՝ այս տանը տիկինը տը-
ւու ինձի :

ԼԻՆԿ. — Ի՞նչ անուն պիտի տաք այս նկարին,
երբ տարակէք :

ՊԱԼ. — Միաբառ է՝ «Ծովանուշին վախնանը»
կոչէլ :

ԼԻՆԿ. — Հրաշտիլ՛ : Անսարակո՞յս աղուոր նը-
կար մը պիտի ըլլայ :

ՊԱԼ. — (Դիտելով զայնի :) — Դո՞ւք ալ արհես-
տէն էք թերեւս :

ԼԻՆԿ. — Նկարի՞չ ըսել կ'ուզէք :

ՊԱԼ. — Այս՛ :

ԼԻՆԿ. — Ո՛չ, նկարիչ չեմ, բայց կ'ուզեմ քան-
դակապործ ըլլալ : Իմ անունս Հանս Լինկոթբանուն է :

ՊԱԼ. — Կ'ուզէ՞ք քանդակապործ ըլլալ : Լա՞ւ,

լա՛ւ, քանդակագործութիւնն ալ նուրբ ու սիրուն
արուեստ մըն է : Հիմակ կը յիշեմ փողոցին մէջ մէկ
կամ երկու անդամ ձեզի հանդիպած ըլլալս : Շա-
տո՞նց է հոս էք :

Լինկ.— Ո՛չ, Պա՛րոն, հազիւ երկու շարաթ է .
բայց պիտի ջանամ ամբողջ ամառը հոս անցնել :

ՊԱԼ.— Բաղնիքներու համար, չէ՞ :

Լինկ.— Այս՛, պէտք է քիչ մը աշխատիմ ու-
ժերս վերասանալ :

ՊԱԼ.— Բայց հիւսնդ չէք դուք :

Լինկ.— Ո՛չ, քիչ մը տկար եմ, սակայն վտան-
գաւոր բան մը չէ : Պարզապէս քիչ մը ծանրութիւն՝
կուրծքիս վրայ :

ՊԱԼ.— Յի՛ւհ... ոչի՞նչ : Բայց եւ այնպէս պէտք
է տառջին անդամ լաւ րժիշկի մը դիմէք :

Լինկ.— Այս՛, միտք ունիմ, յարմար առիթով
մը ՏՐ. Վանկէլին խօսելու :

ՊԱԼ.— Լաւ կ'ընէք : (Զալս կողմը նայելով,) Ա՛,
ահա ճամբարգներով լիփ-լեցուն նոր շոգենաւ
մըն ալ կը հասնի : Քանի մը տարուան մէջ զրօսա-
ցչիկներու բրած այս աճումը, անհաւասալի է
պարզապէս :

Լինկ.— Խոկապէս . ինծի կը թուի թէ հսկա-
յական առեւտուր մը պէտք է ըլլայ հոս :

ՊԱԼ.— Եւ ամառուան այցելուներու հսկայ
բազմութիւններ եւս : Եւ ես նոյնիսկ կը վախնամ որ
օտարականներու այս խուժումը՝ մեր աղուոր քա-
ղաքին կորսնցնել այս իր նախկին նկարագիրը :

Լինկ.— Դուք, հո՛ս, քաղաքին մէջ ծնած էք :

ՊԱԼ.— Ո՛չ, բայց ես հոս կլիմայա... կլիմայա-
ընտելացած եմ : Ինքզինքս ժամանակի ու սովորու-
թի կապերով այս երկրին կապուած կը զգամ :

Լինկ.— Ուրեմն շատո՞նց է հոս կ'ապրէք :
ՊԱԼ.— Գրեթէ տասնը ութը տարի է : Ես հոս ե-
կայ թատերախումբի մը հետ ներկայացումներ տա-
լու համար, բայց որովհետեւ գործ չըրինք, խումբը
ցըսւեցաւ ու ամէն մէկը գի մը զնաց :

Լինկ.— Բայց դուք հոս մնացի՞ք :

ՊԱԼ.— Այս՛, պարոն, եւ լաւ եմ ըրեր : Մկըս-
նաւորութեանս, զիսաւորաբար զարդանկարչու-
թեամբ կը պարապէի : (Փօլէք կ'երեւի եւ օրբառու
մը կը բերէ վերանդայէն ներս :)

ՊՈՂ.— (Դէպի սենեակին դուռը դառնալով,)
Հիլտէ՛, նայէ, չէ՞ս կրնար զանել հայրիկին ասղնա-
դործ սոնաթուը :

Լինկ.— (Վերանդային մօսենալով) կը բարե-
ւէ, — Բարի լրյո, Օ՛ր. Վանկէլ :

ՊՈՂ.— (Ասնդուխին զլուխէն,) — Ա՛չ, դո՞ւք
էք, Պ. Լինկոթրանտ : Բարի լրյո, ներեցէք վայր-
կեան մը : Պէտք է որ ես... (տուն կը մտնէ :)

ՊԱԼ.— Ծանօթ էք, ուրեմն, ընտանիքին :

Լինկ.— Շա՛տ քիչ : Երբեմնակի օրիորդներուն
հանդիպած եմ միայն : Վերջերս ալ «Ճեսարան»ին
մէջ նուագահանդէսի մը միջոցին, քանի մը բոսէ
Տիկ. Վանկէլի հետ խօսեցայ : Նոյնիսկ հրաւիրեց ալ
որ այցելութիւն տամ իրենց :

ՊԱԼ.— Լա՛ւ, ձեզի կ'ըսեմ, պէտք է մշակել
պիտնաք այդ ծանօթութիւնը :

Լինկ.— Ես ալ այդպէս կը խորհիմ : Ուզեցի այ-
ցելութիւն մը տալ... սանկ պաշտօնական բան մը...
բայց չկրցեր էի պատրուակ մը գտնել :

ՊԱԼ.— Ա՛չ, պատրուակ, պարապէս իսուք :
(Զալս կողմը նայելով,) Խայտառապէս (գործիքները

ժողվելով) Շողենաւը արդէն քարտի հասեր է : Պէտք է խոկոյն պանդոկ երթամ : Նորեկները կրնան ինձի պէտք ունենալ : Գիտնալու էք թէ սափրիչ ու վարսայարդար ալ եմ միանդամայն :

Լինկ.— Բազմաբռւեսական՝ մը ուրեմն :

ՊԱԼ.— Փոքր քաղաքներու մէջ մարդ պէտք է ամէն արհեստի մէջ եւս քիչ մը կրիմայս . . . կլիմայահնականայ : Եթէ ձեր մազերուն համար պէտք ունենաք ունէ օծանելիքի կամ նման բանի մը, կը բաւէ միայն որ դիմէք՝ սպարի ուսուցիչ Պ. Պալէսթիւի :

Լինկ.— Պարի ուսուցի՞չ :

ՊԱԼ.— Նախազահ «Փողարներու Ինկերակցութեան», Եթէ կը նախընթարէք : Նուազահանդէս ունինք այս իրիկուն «Տևարան»ին վրայ : Մնաք բարդ, սպարո՞ն (կը մեկնի ցանկապատի պղտիկ դուռնէն) իր բոլոր կազմածով եւ ձախ կողմէն կը կորսըլի :

(Հիլտէ, ոտնաքոռը ձեռքը, կ'երեւայ վերանդային վրայ : Պոլէք նոր ծաղիկներ կը բերէ : Լինկ-սըրանտ վարէն խոնարհութեամբ կը բարեւէ Հիլտէն) :

ՀիլՏ.— (Վերանդայի բազրիքներուն վրայէն՝ առանց բարեւին պատախանելու,) — Պոլէթ ըստ թէ մեր տունը գալու խիզախութիւնն էք ունեցեր այսօր :

Լինկ.— Այո՛, Օրիորդ, յանդզնեցայ գալ վայրեանի մը համար :

ՀիլՏ.— Առուուան պառյատէ՞ն կը դառնաք :

Լինկ.— Ո՛չ, Օրիորդ, այսօրուան պառյատ բան մը չարժեց :

ՀիլՏ.— Լողանքի՞ դացիք ուրեմն :

Լինկ.— Այո՛, պղամիկ լոգանք մը առի : Զեր մայրը տեսայ հոն, ճիշդ իր խուցը մտնելու ատեն :

ՀիլՏ.— Ո՞վ ըսիք :

Լինկ.— Զեր մայրը :

ՀիլՏ.— Հը՛, այո՛ . . . (ոտնաքոռը կը դնէ օրաքոռին առջեւ :)

ՊՈԼ.— (Ընդմիջելով) — Զտեսա՞ք հայրիկին նստակը՝ Ֆլեօրտին վրայ :

Լինկ.— Այո՛, Օրիորդ, կարծեմ թէ տեսայ՝ ցամաք ուղղուող առազատաւոր նաւակ մը :

ՊՈԼ.— Ա՛նպատճառ հայրիկն ըլլալու է : Կղզիները դացած է, իր հիւանդներուն այցելելու համար : (Սեղանը կը յարդարէ :)

Լինկ.— (Վերանդայի սանդուխին առաջին աստիճանին վրայ .) — Ա՛հ, ո՞րքան գեղեցիկ ծաղկազարդեր էք ամէն բան :

ՊՈԼ.— Իրա՞ւ սիրուն կը գտնէք :

Լինկ.— Անտարակոյս, Օրիորդ, ամէն բան ա՛յնքան հմայիչ է : Այնպէս կը թուի թէ ընտանեկան տօն մը ունիք :

ՀիլՏ.— Այո՛, եւ ճիշդ այդպէս ալ է :

Լինկ.— Սիտքէս կ'անցնէր արդէն : Զեր հօր տարեդա՞րձն է արդեօք :

ՊՈԼ.— (Արգիկելով Հիլտէն,) — Հը՛ն . . . հը՛ն :

ՀիլՏ.— (Առանց կարեւորութիւն տալու,) — Ո՛չ, մայրիկինը :

Լինկ.— Ա՛հ, ճեր մօր տարելի՞ցը :

ՊՈԼ.— (Զայրացած, բայց մեղմ ձայնով,) — Իրաւ որ, Հիլտէ' . . .

ՀիլՏ.— (Առջի պէս,) — Զգէ զիս : (Լինկ.ի) կարծեմ տուն կ'երթաք ճաշելու, չէ՞ :

Լինկ.— (Եջնելով սանդուխին,) — Այո՛, լաւ է

որ երթամ բան մը ուտեմ :

ՀիւՏ — Կը խորհիմ թէ ողանդոկէն շատ դոհ
էք :

Լինկ — Պանդոկ չեմ մհար այլեւս . շատ ուռղ
էր :

ՀիւՏ — Ո՞ւր կը րնակիք ուրեմն :

Լինկ — Ասսյժմ Տիկին ժանոէնի առւնն եմ :

ՀիւՏ — Ո՞ւր Տիկին ժանոէնին :

Լինկ — Դայեակին :

ՀիւՏ — Բայց ներողութիւն, Պ. Լինկոթրանտ,
ևս խիաղէս որ ուրիշ դործ ունիմ , քան ...

Լինկ — Ներողութիւն, իրա՛ւ որ ևս ձեզի ը-
սելու չէի տափկա :

ՀիւՏ — Ի՞նչը :

Լինկ — Ինչ որ ըստ հիմակ :

ՀիւՏ — (Արհամարհոս նայուած քով,) — Բը-
նա՛ւ ալ չեմ հասկնար :

Լինկ — Ա՛, խնդիր չէ՛, ո՛չ, ո՛չ... բայց պէտք
է մնաք բարով ըսեմ ձեզ հիմակ ...

ՊՕԼ — (Սանդուխին մօտենալով,) — Յաեսու-
թիւն, Պ. Լինկոթրանտ : Կը յուսամ թէ պիտի հա-
ճիք այսօր մեղի ներողամիա ըլլալ : Բայց ուրիշ ա-
տեն, երբ ժամանակ ու ցանկութիւն ունենաք, ևկէք
ովզուի այց մը տալու՝ հայրիկին ու մեղի :

Լինկ — Շատ սիրով, Օրիուրդ, չնորհակալ եմ :
(Կը բարեւէ ու կը մեկնի պարտէզի դուռնէն : Զախ
համբան առնելով՝ կը դառնայ ու կրկին կը բարե-
ւէ :)

ՀիւՏ — (Մեղմաձայն) — Յաեսութիւն, Պա-
րոն : Հաճեցէք յարդանքներս ներկայացնել Մայր
ժանոէնի :

ՊՕԼ . (Մեղմօրէն Հիլտէի ձեռքը ցնցելով)

ՊՕԼ . (Մեղմօրէն Հիլտէի ձեռքը ցնցելով)
— ՀիւՏ՝, չար ջլթիկ : Փախո՞ւկ ես դուն : Եթէ լը-
ուէր :

ՀիւՏ — Փիււէ... Դուն կը կարծես, ուրեմն,
որ կարեւորութիւն կուտամ :

ՊՕԼ . — (Աչ կողմը նայելով,) — Ա՛, հայրի'կը :
(Տօքք . Վանիկէ՛ նամբորդի զգեստով, ձեռքը
փոքր պայուսակ մը՝ աջին կը հասնի :)

ՎԱՆ . — Օ՛ն, աղջիկնե՛րս, ես եկայ նորէն : (Կը
մտնէ պարտէզի դուռնէն :)

ՊՕԼ . — (Պարտէզին մէջէն առջեւն երբալով,) —
Խ՛նչքան ուրախ եմ որ դարձար :

ՀիւՏ — (Խնբն ալ մօտենալով,) — Հայրի'կ,
այսօր ա՛լ դործ չունի՞ս բնաւ :

ՎԱՆ . — Ո՛չ, ո՛չ : Մ'իայն թէ պահ մը ետքը ան-
դամ մը զրասենեակ պիտի իջնեմ : Բայց , ըսէ՛ք —
զիսէ՛ք թէ Առնօրը հասած է կամ ոչ :

ՊՕԼ . — Այս՛, հայրիկ, ա՛յս զիշէր է հասեր :
Արդէն պանդոկը մարդ զրկած ենք :

ՎԱՆ . — Դեռ զինքը չէ՞ք տեսած ուրեմն :
ՊՕԼ . — Ո՛չ, բայց այս աստու հոս պիտի դայ
անպատճառ :

ՎԱՆ . — Անչո՛ւս պիտի դայ :
ՀիւՏ — (Վերանդայի կողմը քալելով,) — Է՛,
հայրիկ, քիչ մըն ալ չուրջդ չէ՞ս նայիր :

ՎԱՆ . — (Դիտելով) — Այս՛, զաւակս, այս՛ :
Լաւ է : Տօնական հանդիսաւորութիւն մը կայ :

ՊՕԼ . — Սիրուն չէ՞նք չոկած :
ՎԱՆ . — Այս՛, այս՛ : Այս պահուն տանը մէջ ա-
ռանձի՞ն... առանձի՞ն ենք :

ՀիւՏ — Այս՛, ան գնաց իր...
ՊՕԼ . — (Բնդմիջելով խոյնի,) — Մայրիկը լո-
գանք առնելու դաշած է :

ՎԱՆ . — (Պօլէքին կը նայի բարօրէն ու ձեռքն
անոր գլուխին վրայ դնելով գրավագին՝ կ'ըսէ վա-
րանելով,) — Մարիկ ըրէ՛ք, պղափկներս :— Կ'ուզէք
ամբողջ օրը՝ վերանդան ծաղկազա՞րդ ու դրօշը
պարզուա՞ծ պահել :

ՀԻԼԸ . — Բայց անշո՞ւշտ, հայրիկ, բնական չէ՞
որ ...

ՎԱՆ . — Հը՛ ... Այո՛, բայց գիտէք թէ ...

ՊՕԼ . — (Գլխու նշանացի շարժումներով,) —
Շատ բնական է եւ շատ լաւ պէտք է հասկնաս ան-
շուշտ, թէ այս բոլորը Փրօֆ. Առնօլմի համար են
միայն : Երբ ասանկ աղնիւ բարեկամ մը՝ առաջին
անդամ ըլլարով քեզ տեսնել կուգայ ...

ՀԻԼԸ . — (Մեղմօրէն ժպտութիւնով հօրը ձեռքը ցըն-
ցելով,) — Հա՛յր, խորհէ՛ անդամ մը, որ անիկա
Պօլէթի ուսուցիչն է եղած :

ՎԱՆ . (Կէս ժպտուն,) — Երկու սատանայ չա-
րաճճիներ էք դուք ... է՛հ, սակայն, Աստուա՞ծ իմ,
ի՞նչ բան վերջապէս աւելի բնական է, քան այս յար-
դանքը՝ մեզմէ բաժնուած մէկու մը յիշատակին նը-
ւիրուած : Լա՛ւ ... է՛, Հիլտէ՛, ա՛ռ սա (պայուսա-
կը տալով) եւ վարը՝ գրասենեակը տար ... Ո՛չ, սա-
կայն, աղջիկնե՛րս, անկեղծ ըլլանք, ես չեմ սիրեր
այս ամէնը — այս ձեւը ... ես չեմ ուզեր որ ամէն
տարի դուք ... կը հասկնա՞ք ... է՛հ, այլապէս ալ ը-
նել՝ հաւանօրէն անկարելի է կարծեմ :

ՀԻԼԸ . — (Պայուսակը ձեռքը՝ ձախ կը յառաջա-
նայ՝ յետոյ յանկարծ կանգ կ'առնէ եւ նամբան ցոյց
տալով,) — Նայեցէ՛ք, ո՞վ է ան : Փրօֆէսէօնն ըլ-
լալու է :

ՊՕԼ . (Նայելով) — Սա՞ (Կը խնդայ :) Ա՛, սա
տարիքատ մա՞րդը, Առնօ՞լմն է :

ՎԱՆ . — Սպասէ՛ վայրկեան մը, զաւա՛կս : Ան
չէ՞ ... Խաչ որ ան կը թուի՛ այս', իրա՛ւ է, ա՞ն է :

ՊՕԼ . (Նայելով լոիկ ու ապշահար) — Աստուած-
իմ, այս', ինքն է :

(Փրօֆ. Առնիօմ, աստուան զգեստներով խիստ
վայելչօրէն հազուած ու ուկեծիր ակնոց մը դրած՝
կը հասնի ձախ կողմէն, ձեռքը նկուն զաւազանով
մը : Յոզենած երեւոյք մը ունի : Ակնարկ մը կը նե-
տէ պարտէգին մէջ, կը բարեւէ եւ տունին ներս կը
մտնէ :)

ՎԱՆ . (Առջենն երբալով,) — Բարի՛ եկաք, սի-
րելի փրօփէսէօնս : Ամբողջ սրանով կը հրձուիմ
տեսնելով ձեզ հսու՝ ձեզ ա՛յնքան ձահօթ այս տե-
ղերուն մէջ :

Ա.Բ. — Շնորհակալ Էմ, Շնորհակալ Էմ, Տօքթ .
Վանկէլ : Խորապէս շնորհակալ Էմ :

(Երարու ձեռք սեղմելնիվ՝ միասին կ'անցնին
պարտէգին :)

Ա.Բ. — Եւ ահաւասիկ զաւակները : (Չեռքն ա-
նոնց երկարելով,) Հաղիւ թէ կարենայի ճանչնալ
Երկուքն ալ :

ՎԱՆ . . . Այո՛, ճիշտ էք :

Ա.Բ. — Սակայն Պօլէթը ... այս', Պօլէթը ճանչ-
նայի թերեւս :

ՎԱՆ . — Դժուա՞ր թէ ... ութը-ինը տարի է որ
տեսած չէք զինքը . եւ անկէ ի վեր, հսու, ա՛յնքան
բաներ փոխուած են :

Ա.Բ. . (Շուրջը նայելով,) — Իրաւ որ, ինձի այդ-
ուէս չի թուիր : Ճիշտ է, ծառերը մէծցեր են ու աս
նոր հովանոցակը չինուեր է :



ՎԱՆ — իրաւունք ունիք, արտաքինը բնաւ փոխուած չէ:

ԱՌ. (Ժպողուն) — Եւ յեսոյ, հիմակ երկու մէջ աղջիկներ ունիք հարսնցու:

ՎԱՆ — Օ՛Հ, առայժմ հարսնցուն մէկն է:

ՀԻԼՏ. (Կողմնակի) — Նայէ՛, հայրիկը ինչե՛ր կ'ըսէ:

ՎԱՆ — Վերանդա ելլենք, հոն աւելի դով է. չէ՞ք ուզեր:

ԱՌ. — Ճնորհակալ եմ, շատ լաւ:

(Վեր կ'ելլեն: Վանկէ՛ օրրաքոռը Առնօլիի կը հրացցնէ:)

ՎԱՆ — Օ՛Խ, լաւ է: Այժմ ձեր ուղած ձեւով հանդիսաւ ըրէք: Ճամբորդութենէն շատ յոդնած կ'երեւիք:

ԱՌ. — Ա՛Հ, ոչինչ: Հոս, շրջապատուած այս....

ՊՈՂ. (Վանկէլի) — Կ'ուզե՞ս որ սրահը՝ քիչ մը օշնանաջուր եւ օշարակ պատրաստեմ: Բոսէ մը ետք շատ տաք պիտի ընէ հոս:

ՎԱՆ — Լա՛ւ, զաւակս: Օշնանաջուր եւ օշարակ. քիչ մըն ալ քօնիսաք թիրեւս:

ՊՈՂ. — Քօնիսաք ալ:

ՎԱՆ — Այս՛, շատ քիչ: Կրնայ մէկը ուզել:

ՊՈՂ. — Լա՛ւ, հայրիկ: Հիւտէ՛, սպայուսակը դրասենեակը տար ուրեմն:

(Պօլէք սենեակ կը մտնէ ու դուռը ետեւէն կը զոցէ: Հիւտէ, պայուսակն առած, պարտէզին աախ կողմէն տանը ետեւը կ'անցնի:)

ԱՌ. (Որ աչքով Պօլէքին է հետեւած,) — Աա՛ իբաւցնէ հրաշլի է... երկու աղջիկներդ ալ հրաշլի են:

ՎԱՆ. (Ինքն ալ նայելով,) — Այս՛, չէ՞:

ԱՌ. — Պօլէթը ապշեցուց զիս բոլորովին... Հիւտէն եւս: Բայց ձեզի գանք, սիրելի՛ բժիշկ,

ձեր ամբողջ կեանքը կը խորհիք հո՞ս անցնել:

ՎԱՆ — Հաւանօրէն: Ի՞նչպէս կ'ուզէիք: Հո՞ս է որ ծնած եմ, հո՞ս է որ երջանկօրէն ապրած եմ անոր հետ, որ ա՛յնքան շուտ ձեկց մեզ: Դուք զինքը լուր ճանչցաք, Առնօ՛լմ: Վերջին անդամ որ հոս եկաք, տեսաք զինքը:

ԱՌ. — Այս՛, այս՛:

ՎԱՆ. — Հիմակ, իր յաջորդին հետ ալ շատ երջանիկ եմ զարձեալ: Պէտք է ըսել որ բաղդն ա՛յնքան աննպաստ չէ եղած ինծի:

ԱՌ. — Զաւակ չունի՞ք ձեր երկրորդ ամուսնութենէն:

ՎԱՆ — Երկու-երկուք ու կէս տարի առաջ ուղայ մը ունեցանք, բայց երկար չապրեցաւ, չորս-հինգ ամիսն մեռաւ:

ԱՌ. — Ձեր կինը տունը չէ՞ այսօր:

ՎԱՆ. — Ո՛չ, հիմակ կուգայ, լոգանքի դացած է: Այս եղանակին մէջ ամէն օր կ'երթայ, ինչ օդ ալ ընէ:

ԱՌ. — Տկա՞ր է:

ՎԱՆ. — Խսկապէս որ, ո՛չ. բայց քանի մը տարիէ ի վեր իսկու ջղայնու է: Ու պէտք է աւելցնեմ որ սախիս ալ ընդմիջական պարագայ մըն է. բայց թէ ի՞նչ է, ճիշդ որ, ե՞ս ալ չեմ գիտեր: Ծովու լուզանքը իր ամենամեծ հաճոյքն է, իր կեանքն է: Ծովը՝ կերպով մը իր էութեան մասը կը կազմէ:

ԱՌ. — Այս՛, կը յիշեմ. երբեմն արդէն...

ՎԱՆ. (Գրեք աննշմարելի փոքրիկ ժպիտով մը) — Ճիշդ է, դուք կը ճանչնաք ելիտան, Աքիոլտք-վիքնի մէջ՝ ձեր փրօֆէսուն եղած ատենէն իսկ:

ԱՌ.— Այս՝, յաճախ քարողիչին այցելութեան կուզար: Եւ մահաւանդ իրեն կը հանդիպէի, // երբ հայրը տեսնելու համար փարոս կ'երթայի:

ՎԱՆ.— Հաւատացէ՞ք ինծի, այդ կեանքը ան- ջնջելի հետքեր ձղած է իր վրայ: Հոս ո՛չ ոք չի հասկար զինքը ու «Ծովան Տիկինը» կը կուզն:

ԱՌ.— Իրա՞ւ:

ՎԱՆ.— Այս՝: Ուստի, սիրելի՛ բարեկամո, խնդրեմ, հաճեցէք անցեալ օրերու մասին խօսի ի- րեն: Աստիկա կրնայ շատ օգտակար ըլլալ, կը խոր- հիմ:

ԱՌ. (Տարակուսոտ նայուած մը,)— Պատ- ճառ մը ունի՞ք այդպէս խորհելու:

ՎԱՆ.— Անշո՞ւշտ:

ԵԼ. (Զայլը կուզայ պարտէզին աջ կողմէն,)— Հո՞գ ես, վա՞նկէլ:

ՎԱՆ. (Ելլելով,)— Այս՝, սիրելիս:

(Տիկին ելիտա վաճիկ կ'երեւի ծառերուն տակ, հովանոցակին մօս, վրան լայն ու քերեւ շլարշ մը առած: Մազերն ուսերուն վրայ անխնամօրէն ցրիւ՝ բոլորովին քաց են դեռ: Առնօլմ ոտքի կ'ել- լէ:)

ՎԱՆ. (Ժպտազին՝ ձեռքն երկարելով,)— Օ՛հ, ահա՛ Ծովանուշը:

ԵԼ. (Աշխուժով վերանդա կ'ելլէ եւ վաճիկի ձեռքերը սեղմելով,)— Փա՛ռք Ասսուծոյ, նորէն կը տեսնեմ քեզ: Ե՞րբ եկար:

ՎԱՆ.— Դեռ հաղիւ քանի մը վայրկեան կ'ընէ: (ԱՌՆՅՈՒՄԸ ցուցնելով,) բայց չկ'ուզեր բարեւել վաղեմի բարեկամ մը:

ԵԼ. (Զեռքն Առնօլմի երկարելով,)— Դուք հո՞ս

Վերջապէս: Բարի եկաք: Ներեցէք որ չկրցայ տունը դանուիլ...

ԱՌ.— Խնդրեմ, ներողութեան հարկ չկայ:

ՎԱՆ.— Զուրը զո՞վ էր այսօր:

ԵԼ.— Զո՞վ. Ասսոււած իմ, այսաեղի ջուրը զով է երբէք: Միշտ զաղչ է ու մեղկ: Ֆըեօրտներու ջուրը հիւանդ է հոս:

ԱՌ.— Հիւա՞նդ:

ԵԼ.— Այս՝, հիւանդ եւ կը կարծեմ թէ ուրիշ- ներն ալ կը հիւանդացնէ:

ՎԱՆ. (Ժպտելով,)— Մեր լոգանքները դովելու սեփական եղանակ մը ունիս զուն:

ԱՌ.— Ինձի կը թուի թէ, Տիկին վանկէլ, ծո- վուն ու անոր պատկանող բոլոր բաներուն համար մասնաւոր համակրանք մը ունիք:

ԵԼ.— Թերեւս. այդպէս կ'ուզէի կարծել կամո- վին: Բայց նայեցէք անդամ մը, աղջիկները վե- րանդան ի՞նչպէս զարդարել են՝ ի պատիւ ձեզի:

ՎԱՆ. (Նփոքած) — Հը՛մ... (Ժամացոյցը նա- յելով) Պէտք որ ես աճապարեմ...

ԱՌ.— Իրաւցնէ՞ ինձի համար է աս:

ԵԼ.— Կը տարակուսի՞ք: Ի՞նչպէս, կը կարծէք որ ամէն օր այսպէս կը զարդարե՞նք: Էօ՛հ, տաքը իսկզիչ է այս տանիքին տակ: (Պարտէզ կ'իջնէ:) Ինձի հետ եկէք, հոս զոնէ քիչ մը սիւդ կայ: (Հո- վանոցակին տակ կը նստի:)

ԱՌ. (Մօսենալով,)— Ինձի կը թուի թէ հոս, հովը բաւական խիստ է ու զով:

ԵԼ.— Կրնայ ըլլալ, քանի որ դուք վարժուած էք քաղաքի զաղչ ու ձնչիչ օղին: Ամառը պարզա- պէս ահսելի է, կ'ըսնի:

ՎԱՆ. (Ինի եւս պարտէզ իջած,)— Սիրելի՛ է-

լիտաս, պէտք է որ քեզ սկահ մը առանձին թողում
մէր բարեկամին հետ:

Էլ. — Գո՞րծ ունիս:

ՎԱՆ. — Այսո՛, պէտք է անդամ մը գրասենեակ
հանդիսպիմ եւ յետոյ քիչ մը վրաս շտկիմ: Երկար
չի տեւել վերջապէս:

ԱԹ. (Հովանոցակին տակ նստելով,) — Մի՛
շտապէք, սիրելի բժիշկ: Չեր կինն ու ևս պիտի կըր-
նանք ժամանակը հեշտօրէն սպաննել:

ՎԱՆ. (Գլուխին երեցնելով,) — Օ, վստահ ԼԺ
արդէն: Լաւ, ցաւսութիւն սորեմն: (Փարտէզի
ձախ կողմէն կը հեռանայ):

Էլ. (Պատիկի դադարէ մը եսք,) — Լաւ չ՛ հոս:

ԱԹ. — Շատ բաւ է:

Էլ. — Այս հովանոցակը՝ խմո կը կոչեն, որով-
հետեւ ևս ևմ յարդարած զայն եւ կամ առելի ճիշդ՝
վանկէլը, համոյք մը պատաճառելու համար ինծի:

ԱԹ. — Հո՞ս է որ ընդհանրապէս ժամանակ կ'ան-
ցընէք:

Էլ. — Այսո՛, դրեթէ օրուան մէծ մասը հոս եմ:

ԱԹ. — Աղջիկներուն հետ, անշուշտ:

Էլ. — Ո՛չ, աղջիկներն ընդհանրապէս վերան-
դային վրայ կը մնան:

ԱԹ. — Վանկէ՞լն հապա:

Էլ. — Ո՛չ, անիկա կ'երթայ-կուգայ: Երբեմն
ու երբեմն ալ աղջիկներուն քով կը կենայ:

ԱԹ. — Դո՞ւք ուզած էք այգպէս:

Էլ. — Կարծէմ թէ ամէնքս ալ ուզած ենք: Կըր-
նանք հեռուանց խօսիլ, երբ պատահմամբ իրարու-
ըսելիք բան մը կանենք:

ԱԹ. (Վայրիեան մը մտածելի եսք,) — Աքօլո-

վիքէնի մէջ, վերջին անդամ մէր իրար հանդիպէլէն
ի վեր ։ Ե՛հ, շատ շտափնց է ։

Էլ. — Հոն ձեր մեզի դալը՝ աւելի քան տասը
տարի կ'ընէ:

ԱԹ. — Այսո՛, գրեթէ այլքան: Ա՛հ, երբ ատոնց
կ'անդրագաւնամ, երբ կը մտածեմ վարսովի հերա-
նուուիին վրայ՝ ինչպէս կը կոչէր ձեզ ծերունա-
գարգ քարտպիչը, որովհետեւ ձեր հայրը — իր ըստ-
ծին համեմատ — քրիստոնէական անունի տեղ՝ նո-
ւու մը անունը տուած էր ձեզի:

Էլ. — Լաւ, ուրե՞մն:

ԱԹ. — Ուրե՞մն: Զէի կրնար երեւակայէլ որ օր
մը ձեզ հոս պիտի զանէի՝ Տիկ. Վանկէլ անունով:

Էլ. — Այսո՛, որովհետեւ այն տաեն՝ Վանկէլ
դեռ չէր ։ այդ տաեն առաջին Տիկ. Վանկէլը
կ'ապրէր տակաւին — աղջիկներուն մայրը ։ անոնց
իսկական մայրը եւ ։

ԱԹ. — Այսո՛, այսո՛, բայց եթէ ա՛յդ չըլլար ու
վանկէլն ամուրի եղած ըլլար՝ ատանկ ամուսնու-
թեան մը նորէն չպիտի կարողանայի հաւատալ:

Էլ. — Ոչ ալ ե՞ս. երբէ՞ք, երբէ՞ք ։ այդ տաեն:

ԱԹ. — Վանկէլն ա՛յնքան վեհանձն, ա՛յնքան
պատուականդիբ, ա՛յնքան բարի ու ա՛յնքան պղնիւ-
է՝ ամէն մարդու հանդէպ:

Էլ. (Անկեղծ զեղումով մը,) — Այսո՛ այգպէս է
սոսուզիւ:

ԱԹ. — Բայց ինծի կը թուի թէ ձեզմէ՝ ամէն
բանով՝ բացարձակօրէն տարբեր է:

Էլ. — Այսո՛ իրաւունք սոնիք:

ԱԹ. — Արդ, այս ամուսնութիւնն ի՞նչպէս ե-
զաւ ուրեմն:

Էլ. — Սիրելի Ասոնոլք, ատիկա մի՛ հարցնէք

ինծիւ: Ասոնք չպիտի կրնամ բացատրել ձեզ, և նոյնիսկ, եթէ կարենայի ալ, չպիտի հասկնայիք բը-նաւ:

ԱՌ.— է՛ս, (Քիչ մը աւելի մեղմ,) իմ մասիս ձեր ամուսինին բան մը յայտնա՞ծ էք բնաւ... Բնա-կանաբար՝ երբեմն ի զուր փորձած, ձեզ ըրած սա՛ դիմումիս կ'ակնարկեմ...

ԷԼ.— Ո՛չ, ո՛չ, վստահ եղէք: Այդ ձեր ակնար-կած հարցի մասին բառ մանգամ ըստած չեմ իրեն:

ԱՌ.— Աւելի լաւ: Քիչ մը կը նեղուէի խորհելով որ...

ԷԼ.— Հանդարտեցէք: Ես իրեն ըստած եմ ինչ որ սոսոյզ է — թէ շատ կը համակրէի ձեզի և թէ ամե-նալաւ ու էն անկեղծ բարեկամս էիք եղած:

ԱՌ.— Շնորհակալ եմ. բայց ըսէք հիմակ — ին-չո՞ւ մեկնելէս ի վեր բնաւ չէք դրած ինծիւ:

ԷԼ.— Կը խորհէի որ շատ ծանր պիտի ըլլար ձեզ՝ լուրեր առնել մէկէ մը, որ չէր կրնար ըլլար ձեզ համար այն՝ ինչ որ զուր կը ցանկայիք: Ինձ կը թուէր թէ ատիկա պիտի ծառայէր լոկ ձեր վէրքն արինուալու:

ԱՌ.— է՛, թերեւս իրաւունք ալ ունէիք:

ԷԼ.— Բայց դո՞ւք, դուք ինչո՞ւ բնաւ չգրեցիք ինծիւ:

ԱՌ. (Կէս-յանդիմանական մայստով մը դիտելով զանի,) — Ես առաջին քայլն առնէի՛: Թերեւս կար-ծե՛լ տալու համար թէ կ'ուզէի ամէն ինչ վերսկսի՛ նման մերժումէ մը ետքն խակ:

ԷԼ.— Այո՛, այո՛, կը հասկնամ: Բայց անկէ ի վեր չէ՞ք խորհած բնաւ ուրիշ ամուսնութիւն մը լ-նել:

ԱՌ.— Բնա՛ւ: Իմ առջինել յիշատակներուս հաւատարիմ մնացած եմ:

ԷԼ. (Թերեւօրէն հեզմական,) — Օ՛, ձգեցէք երբեմնի այդ տիտուր յիշատակները: Դուք պէտք էր յաւէ՛մ՝ երջանիկ ամուսին մը ըլլալու վրայ խոր-հէիք:

ԱՌ.— Զիմակ պէտք է որ փութամ այլեւս, Տե-կին Վանկէլ: Մասձեցէք անգամ մը — կ'ամչնամ ը-սկըու — երեսունկեռթը արքեկան եմ արդէն:

ԷԼ.— Աճապարելու աւելի պատճառ մը՝ ձեզի: (Կարն լուրքենէ մը եսք՝ լուրջ ու մեղմ ձայնով մը,) Մտիկ ըրէ՛ք, սիրելի Առնօլմ, ձեզի բան մը պիտի ըսեմ, զոր չէի կրնար ըսել այն տաեն՝ եթէ երբէք կեանքիս փրկութիւնն խակ ատկէ կախուած ըլլար:

ԱՌ.— Ի՞նչ է առ:

ԷԼ.— Այն առեն երբ ձեր զուր դիմումն ըրիք — ինչպէս կ'ըսէիք քիչ առաջ — ես չի կրնար այլա-պէս պատասխանել:

ԱՌ.— Գիտեմ, զուք ազնիւ բարեկամութիւն մը միայն կը մասձէիք ինծիւ հանդէպ: Ատիկա շատ լաւ կ'զգայի ես:

ԷԼ.— Այո՛, բայց զուք չէիք զիտեր թէ այն ա-տեն ամրող էութիւնս ու մասծումներս ուրիշինն էին:

ԱՌ.— Այն տաե՞ն:

ԷԼ.— Այո՛:

ԱՌ.— Անկարելի է: Ժամանակը կը շփոթէք: Այդ տանը Վանկէլը՝ չէիք խակ ճանչնար, կարծեմ:

ԷԼ.— Վանկէլի մասին չէ որ կը խօսիմ:

ԱՌ.— Վանկէլի մասին չէ՞: Բայց այդ տանը

Սքէօլովիքէնի մէջ, ես չեմ տեսներ ոչ ոք, որ կարող ըլլար ներշնչել ձեղ...

Ել.— Իրո՞ք, լման խենթութիւն մըն էր:

ԱՌ.— Օ՛, մանրամասն պատմեցէք ամէն ինչ:

Ել.— Ո՛չ, կը բաւէր միայն որ դիտնայիք թէ ազատ չէի այն տաեն: Եւ հիմա՛ դիտէք:

ԱՌ.— Եւ եթէ այն տաեն ազատ եղած ըլլայիք:

Ել.— Ի՞նչ ուրեմն:

ԱՌ.— Նամակիս ձեր պատասխանը տարբեր պիտի ըլլա՞ր:

Ել.— Ի՞նչ դիտնամ: Երբ Վանկէլը եկաւ՝ պատասխանը տարբեր եղաւ:

ԱՌ.— Ուրեմն ի՞նչ հարկ կար ձեր ազատ չըլլար յայտնելու ինծի:

Ել. (Ելլելով՝ խոռվագին ու զլայնու,)— Ուրովհետեւ պէտք ունիմ ինքլինքս մէկուն բանալու: Ո՛չ, ո՛չ, մի՛ ելլէք դեռ:

ԱՌ.— Զեր ամուսինը ասիկա չի դիտե՞ր ուրեմն:

Ել.— Առաջին օրէն իսկ՝ իրեն ըսի թէ մտածումներս երբեմն այլուր էին եղած: Այդ մասին ո՛չ տեևի բան մը հարցուց եւ ո՛չ ալ երբէք կրկին խօսք մը ըրինք: Արդարե՛ւ, եղածը լոկ խենթութիւն մըն էր, որ ա՛յնքան չուտ վերջացաւ... դէթ մասմբ:

ԱՌ. (Ելլելով,)— Ի՞նչպէս, մասս՞մը, եւ ո՞չ ամրովջովին:

Ել.— Այս', այս', ա՛հ, Աստուա՛ծ իմ: Սիրելի Առնօրմս, ասիկա ձեր կարծածը չէ՛, բացարձակապէս անհասկնալի բան մըն է: Զեմ դիտէր ի՞նչպէս պատմեմ ձեղ: Պիտի կարծէք թէ այդ տաեն՝ խենթ կամ հիւանդ իմ եղած:

ԱՌ.— Սիրելի Տիկին, ա՛յժմ, իսկապէս ամէն ինչ պէտք է պատմէք ինծի ճշդրութէն:

Ել.— Լա՛ւ, պիտի փորձեմ, բայց ի՞նչպէս կըրնայ ձեղ նման ողջամբիտ մէկը հասկնալ թէ... (շուրջը կը նայի ու կանգ կ'առնէ:) Սպասեցէք վայրկեան մը, ուրիշ առէնի մը վերապահեցէք: Այցելու մը ահա՛...

(Լինկլիթրանս ձախ նամբայով պարտէզ կը մտնէ: Լամբակը ծաղիկ մը կայ եւ ձեռքը՝ բուղը ի մէջ փաքքուած ու մետախսեայ ժապաէններով զարդարուն խոշոր փունջ մը: Վերանդային առջեւ փարան՛տ կանգ կ'առնէ:)

Ել. (Հովանեակէն դուրս գալով,)— Աղջիկնե՞րը կը փնտուէք, Պ. Լինկլիթրանտ:

Լինկ. (Դատնալով,) Ա՛հ, Հո՞գ էք դուք, Տիկին: (Կը քարեւէ մօտենալով:) Ո՛չ, օրիորդները չեն, որ կը փնտուէի, այլ ձեղ իսկ, Տիկին: Թոյլ տուիք ինծի կալ տեսնել ձեղ...

Ել.— Անչո՞ւշտ, Պարո՞ն, եւ միշտ սիրով պիտի ընդունուիք:

Լինկ.— Խորապէս չնորհակալ եմ, Տիկին: Եւ որովհետեւ ձեր տունին համար տօնական օր մըն է այսօր...

Ել.— Ա՛հ, դիտէի՞ք:

Լինկ.— Գիտէի, Տիկին, եւ ահա՛ թէ ինչո՞ւ կը համարձակիմ ձեղ ընծայել այս փունջը: (Կը խոնարիի ու կը նուիրէ փունջը:)

Ել.— Բայց, սիրելի Պ. Լինկլիթրանտ, աւելի լու չէ՞ր որ ձեր սիրուն ծաղկիները նուիրէիք Փօֆ. Առնօրմի, քանի որ ինքն է...

Լինկ. (Նկորած դիտելով զիրինք,)— Ներեցէ՛ք Տիկին, բայց ես պատիւը չունիմ պարոնը ճանչ-

նալու : Ես չնորհաւորութեան եկայ...այսինքն տարեղաքին առիթով...

Էլ .— Տարդարձի՞... կը սխալիք, Պ. Լինկոթրանտ : Այսօր մեր տան մէջ ո՛եւէ տարեղարձ չը կայ :

Ի՞նկ. (Չար ժպիտով մը ,) — Զէի կարծեր որ դադանիք մը ըլլար աս :

Էլ .— Ի՞նչը : Ի՞նչ դադանիք :

Ի՞նկ.— Տարեղարձը... Տիկին Վանկէլի տարեղարձը :

Էլ .— Իմ տարեղարձու :

ԱՌ. (Հարցագնուող ակնարկ մը սեւենելով Ելիտայի վրայ ,) — Այսօր . բայց ո՛չ, թիւրիմացութիւն մը կենալու է :

Էլ . (Լինկ.ի) — Ի՞նչէ՞ն հետեւցուցիք աս :

Ի՞նկ.— Օր . Հիւտէն էր որ ըստ ինձ : Այս տառու — զեռ հազիւ սպահ մը առաջ — երբ հոս էի եկած՝ Օրիորդ Վանկէլներու հարցուցի թէ ի՞նչո՞ւ վերանդան ծաղկագարդած ու զրօշ էին պարզեր ...

Էլ .— Է՛, լս՞ւ :

Ի՞նկ.— Օր . Հիւտէն պատասխանեց . «Որովհետեւ մայրիկին տարելիցն է այսօր :»

Էլ .— Մայրիկի՞ն... Բ՛հ... այս՛ :

ԱՌ. (Մեկուսի) — Կը հասկամ : (Նշանակալից նայուածք մը կը փոխանակի՝ Ելիտայի հետ :) Հեմակ, քանի որ պարոնն իմացած է, կարծեմ թէ, Տիկին ...

Էլ . (Լինկ.ի) — Այս՛, քանի որ գիտէք ...

Ի՞նկ. (Փունջն Ելիտայի ընծայելով ,) — Թոյլ տուէք չնորհաւորել ձեզ ...

Էլ . (Ծաղիկներն սոնելով ,) — Զարդարնց

չնորհաւորել եմ, պարոն : Զէ՞ք ուզեր վայրկեան մը նստիլ (երեքն ալ կը տեղաւորուին հովանոցակին տակ :) Այս բանը — սա՛ տարեղարձս այսինքն — դադանիք մը պէտք էր ըլլար, Պ. Փրօֆէսէօն :

ԱՌ. — Այս՛, կ'երեւի որ մէնք օտարականներս պէտք չէր որ գիտնայինք :

Էլ .— (Ծաղիկները սեղանին վրայ դնելով ,) — Այս՛, օտարականները պէտք չէր որ գիտնային :

Ի՞նկ.— Կրնա՛ք վստահ ըլլալ թէ ոչ ոքի չեմ ըստեր :

Էլ .— Օ՛, աս ալ չէր որ ըստել կ'ուէզիլ : Բայց դո՞ւք ի՞նչպէս էք : Ծատ լսու կ'երեւիք հիմակ :

Ի՞նկ.— Այս՛, Տիկին, ես ալ կը զգամ աս, Եւ եթէ կարենամ զալ տարի Հարաւ երթալ ...

Էլ .— Այս՛, աղջիկներն այդ մասին խօսեցան ինձի :

Ի՞նկ.— Պէրկէնի մէջ բարեկամ բարերար մը ունիմ, որ զալ տարի ինձի օգնելու խօսք տուած է :

Էլ .— Ի՞նչպէս էք ճանչցած :

Ի՞նկ.— Ծատ երջանկառիթ գիպոււածով մը : Ատէնին՝ իր նաւերէն մէկուն մէջ ալ իրր նաւաստի ծառայած հմ :

Էլ .— Իրա՞ւ : Ծովը կը սիրէի՞ք ուրեմն :

Ի՞նկ.— Ո՛չ, բնա՞ւ : Բայց մօրս մահէն ետք, Հայրս չուզելով զիս իր քով պահէլ, նաւաստի ըրաւ : Մեր նաւը վերադարձն՝ Մանչի մէջ ընկզմեցաւ եւ ա՛տ բարեղիպութիւն մը եղաւ ինձի :

ԱՌ. — Ի՞նչպէս :

Ի՞նկ.— Ահա՛ : Ինձի օգնութիւն հասնելէն առջ, երկար ատեն սառած ջուրին մէջ մնացի եւ առոր պղեցութիւնը, առողջութեանս վրայ՝ մինչեւ այսօր կը զգամ : Այդ ատենէն՝ կուրծքս խիստ տկա-

բացաւ եւ ես ստիպուեցայ ձգելու ծովը, ինչ որ մեծ
բարեբաղդութիւն մը եղաւ ինծիւ:

ԱՌ.— իրա՞ւ, բարեբաղդութիւն է առ ձեզ
համար:

ԼԻՆԿ.— Անշո՛ւշտ: Հիւանդութիւնս ծանր չէ եւ
ես հիմակ կրնամ քանդակագործ ըլլալ, ինչպէս
միշտ ցանկացած եմ: Խորհեցէ՛ք անդամ մը թէ ի՞նչ
հաճոյք է ձեւակերտել սա փափուկ կաւը, որ մեր
մատներուն տակ հետպհետէ ձեւ ու կեանք կ'առնէ
քաղցրօրէն:

ԷԼ.— Եւ ի՞նչ կը խորհեց վինել: Տը կոննե՞ր
թէ ծովանուշներ, թէ չէ վաղեմի վիքինկներ:

ԼԻՆԿ.— Ո՛չ, Տիկին: Մտադիր եմ կարելի առա-
ջին պատեհութեամբ մեծ դործի մը սկսիլ, խմբան-
դրիլ մը՝ ինչպէս կ'ըսեն:

ԷԼ.— Բայց ի՞նչ պիտի ներկայացնէ այդ խըմբ-
անդրին:

ԼԻՆԿ.— Բան մը, զոր ես ինքս տեսած եմ:
ԱՌ.— Այո՛, այո՛, շնեցէ՛ք, լաւ է:

ԷԼ.— Բայց ի՞նչ է առ:
ԼԻՆԿ.— Նաւազի կին մըն է, մանկամարդ կին
մը, որ պակած կը քնանայ՝ խոռվագին քունով մը
եւ երազի մը մէջ կը տուայտի: Պիտի աշխատիմ
ցոյց տալ իր այդ երազն իսկ:

ԱՌ.— Բայց գեռ մէկ հոգի եղա՛ւ:
ԼԻՆԿ.— Ո՛չ, ուրիշ անձ մըն ալ պիտի ըլլայ,
տեսակ մը ուրուական. իր ամուսինն է առ, որուն
բացակայութեան միջոցին՝ կինը անհաւատարիմ
դանուած է: Ու այդ մարզը ծովամոյն եղած է:

ԱՌ.— Ի՞նչ ըսիք:
ԷԼ.— Ծովամո՞յն է եղած:
ԼԻՆԿ.— Այո՛, երկարատես նաւարկութեան մը

միջոցին: Սակայն ինչ որ տարօրինակ է՝ զա՛ իր վե-
րադարձն է: Գիշեր է, եկած՝ իր կինը կը դիտէ, ա-
նոր անկողնին քով կանդուն: Հէնց նոր ազատուած-
ծովամոյնի մը նման՝ ջուրն իր զգեստներէն կ'առ-
ուահսուի:

ԷԼ. (Բազկաքորին մէջ ընկլիմելով.)— Ի՞նչ տա-
րօրինակ յղացում: (Աչքերը զոցելով) Օ՛հ, ի՞նչ-
քան յստակօրէն կը տեսնեմ: Ամէնն ալ ապրիլ կը
թուին ինծիւ:

ԱՌ.— Բայց ի՞նչպէս, պարոն... պարոն... քիչ
առաջ կ'ըսէիք, թէ ձեր խմբանդրին պիտի ներկա-
յացնէր բան մը, զոր զուք ինքներդ իսկ տեսած էիք:

ԼԻՆԿ.— Այո՛, տեսած եմ, տեսած եմ — տար-
բեր ձեւով մը...

ԱՌ.— Ի՞նչպէս... տեսած էք մեռելի մը վե-
րադարձը:

ԼԻՆԿ.— Ո՛չ, ըսկէ չեմ ուզեր երբէք թէ այս ա-
մէնը տեսած եմ իրազիս — միս ու ոսկորով: Եւ
սակայն...

ԷԼ. (Ոգեւորուած, փուքկատօրէն.)— Պատմե-
ցէ՛ք բոլորը, ինզընմ... Շա՛տ կարեւոր են:

ԱՌ. (Փատելով,)— Այո՛ շատ յարմար է ձեղ,
ծովու քմայքներով է հիւսուած:

ԷԼ.— Օ՛հ, շարունակեցէ՛ք, Պ. Լինկսթրանտ:

ԼԻՆԿ.— Լաւ: Երբ մէր երկկայմանաւը չալի-
ֆաքէն հոս պիտի զար, մէր նաւազապետը ակարա-
ցաւ եւ հիւանդանոց զրկեցինք: Իր տեղը ամերիկա-
ցի մը վարձուեցաւ: Այս նոր պետը...

ԷԼ.— Ամերիկայցի՞ն...

ԼԻՆԿ.— Այո՛, այս նոր պետը, օր մը նաւազե-
տէն դէղ մը հին լրազիրներ փոխ առաւ եւ սկսաւ

յամասօրէն ուստւմնասիլել, ըսելով թէ կ'ուզէր
նորվեկերէն սովորիլ:

Էլ. — Յեսոյ:

Իինկ. — Փոխորկոտ իրիկուն մըն էր. ինձմէ ու
նաւազաղեամէն զատ ամէնքը կամքչակին վրայ էին:
Անոր ոռքը ճմէկը էր ու չէր կրնար քալել՝ մինչ ես,
այնքան ակար, չէր կրնար նոյնիսկ կախմահիձէ ո
վար իջնել: Ամերիկացին նստած նաւակողքի լուսա-
մուտին քով, սովորականին պէս հին թերթ մը կը
կարդար:

Էլ. — Լա՛ւ, լա՛ւ:

Իինկ. — Իր այդ լոիկ ընթերցման միջոցին,
յանկարծ մոնշինի նման ճիչ մը արձակեց եւ իր
գէմքը պատի պէս ճեփ-ճերմակ կարեցաւ: Յետոյ
ոկառ թերթը ծալել, սեղմէլ ու պատուել, հաղոր-
կոր ընել՝ այնքան մեկմօրէն, այնքան հանդար-
տօրէն:

Էլ. — Լոլ՛կ, առանց լա՛ն մը ըսելու:

Իինկ. — Այս', առաջին անդամ: Բայց յետոյ
ինքն իր հետ խօսելու պէս՝ սկսու մըմնչել. «Ամուս-
նացե՛ր է... ուրիշ՝ մը հետ... իմ բացակայու-
թեա՛ն»:

Էլ. (Աչքերը զցելով՝ կէս մը ինքնիրեն,)—
Այդպէ՛ս ըստու:

Իինկ. — Այս', Տիկին, եւ երեւակայեցէք որ այդ
խօսքերն ըստ այնքան հարազատ նորվեկերէնով
մը: Օտար լեզուներու մասնաւոր ընդունակութիւն
մը ունենալու էր այդ մարդը:

Էլ. — Բայց ատկէ ետք ի՞նչ եղաւ:

Իինկ. — Տարօրինակ բան մը, որ կեանքին մէջ
երբէք չպիտի մոռնամ: Խիստ մեկմօրէն սա պէս ա-
ւելցուց. «Բայց անիկա ի՞մս է ու ի՞մս պիտի մնայ:

Եւ ան պիտի հետեւի ինձի՛, երբ դառնամ զինքն առ-
նելու՝ ծովու խորքէն եկող ծովամոյնի մը նման ::

Էլ. (Գողդոջ ձեռքով՝ զաւար մը ջուր խմե-
լով,)— Օ՛ֆ, ի՞նչքան տաք կ'ընէ այսօր հոս:

Իինկ. — Եւ ինքն այս խօսքերն ըրաւ՝ կորովի ու
կամքի այնպիսի արտայայտութեամբ մը, որ վըս-
տա՛ն եմ թէ պիտի բոնէ իր խօսքը:

Էլ. — Զէ՛ք գիտեր թէ ի՞նչ եղած է յետոյ...
այդ մարդը:

Իինկ. — Ա՛հ, չեմ կարծեր թէ կ'ապրի, Տի-
կին:

Էլ. (Խսկոյն,)— Ի՞նչէն կը հետեւցնէք:

Աինկ. — Որովհետեւ ատկէ ետք Մանշի մէջ նա-
ւարեկուեցանք: Ես, նաւազեատին եւ ուրիշ հինգ նա-
ւազներու հետ, յաջողեցայ կարկուրային մէջ նետ-
ուիլ, իսկ երկրորդ նաւազեատը, ամերիկացիին ։ Եւ
որիշ նաւազի մը հետ, մակոյիլը մտաւ:

Էլ. — Իրենցմէ ալ լ ընաւ-լուր չէ՛ առնուած :

Աինկ. — Ո՛չ, Տիկին: Գէթ այդպէս կ'երեւայ
րարերարիս ինձի գրած նամակէն: Եւ ճիշդ ատո՛ր
համար է մանաւանդ, որ փափաքեցայ այս գէպքէն
արուեստի գործ մը ստեղծնէլ: Ամէն ինչ կը տեսնեմ
— կը տեսնեմ անհաւատարիմ կինը, յետոյ վըժժ-
խընդիր ամուսինը, որ ծովէն եկած է զայն վինտե-
լու: Երկուքն ալ աչքիս առջեւն են՝ այնքան յստակ
ու կեանքով առլցուն:

Էլ. — Ի՛մ ալ: (Կ'ելլէ) Օ՛ն, տուն մտնենք կամ
լու եւս երթանք վանկէլը վինտենք: Կարծես տաքը
կը խեղզէ զիս հոս: (Հովանոցակէն դուրս կ'ելլէ:)

Աինկ. (Ինքն ալ ելլելով)— Թոյլ տուէք ինձի
մեկնիլ: Տարեղարձի փոքր այց մը կ'ուզէի տալ մի-
այն...

Էլ. — Լա՛ւ, ի՞նչովէս որ կ'ուզէք: (Զեռքը կ'եր-
կարէ) Յտեսութի՛ւն, ծաղիկներսոն համար շնորհա-
կալ եմ:

(Լինկ. կը բարեւէ ու կը մեկնի պարտէզի
դունէն:)

ԱՌ. (Կ'ելլէ ու Ելիտայի կը մօտենայ,) — Տե-
կի՞ն, կը տեսնեմ թէ ասի խորապէս խոտվեց ձեր
սիրաը:

Էլ. — Այո՛, ճիշդ է: Եւ սակայն...

ԱՌ. — Բայց ... վերջապէս դուք արդէն սպա-
սելու էիք ատոր:

Էլ. (Ավշահար դիտելով,) — Սպասելո՞ւ էի ...

ԱՌ. — Այդպէս կը կարծեմ:

Էլ. — Պէտք էի՞ սպասել տեսնելու մէկուն վե-
րադարձը ... այդ պայմաններուն տակ:

ԱՌ. — Բայց ի՞նչ կ'ըսէք ... յիմար քանդակա-
գործի մը այդ պատմութիւնն ուրեմն ...

Էլ. — Սիրելի Առնօլմս, ձեր կարծածին չափ ալ
յիմար չէ թերեւս:

ԱՌ. — Մեռած մարդու մը մասին եղած այդ
ցնդարանութի՞ւնն է ուրեմն, որ ա՛յսքան խոտված
է ձեզ: Եւ ես որ կը կարծէի թէ ...

Էլ. — Ի՞նչ կը կարծէիք:

ԱՌ. — Կը կարծէի բնականաբար թէ այս բոլո-
րը պատրուակ մըն էր լոկ ձեզ համար եւ ձեր միա՛կ,
ձեր իրական տանջանքն ուրիշ բան չէր, բայց մի-
այն տեսնել որ, հոս, գաղանօրէն ընտանեկան սպա-
հանդէս մը կը կատարուի եւ թէ ձեր ամուսինն ու
զաւակները յիշատակներու կեանք մը կ'ապրին, ո-
րուն դուք ինքներդ օտար կը մնաք:

Էլ. — Օ՛չ, ո՛չ, ո՛չ: Զդպի՞նք ատոր: Ո՛եւէ ի-

բաւունք չունիմ ես ողահանջելու ամուսինէս, որ
ամբողջովին ի՛մս ըլլայ միայն:

ԱՌ. — Ես սկսէք է ըսեմ որ ունի՞ք:

Էլ. — Այո՛, թերեւս, եւ սակայն չունիմ: Ո-
րովհետեւ ես ինքս ալ ունիմ յիշատակներու կեանք
մը, որուն ուրիշներ օտար կը մնան:

ԱՌ. — Դո՞ւք: (Աւելի մեղմօրէն) Աս կը նշա-
նակէ թէ դուք... թէ դուք իսկապէս չէ՛ք սիրեր ձեր
ամուսինը:

Էլ. — Բայց, ո՛չ, ո՛չ: Ես յաջողած եմ զայն
բոլոր սրտովս սիրելու: Եւ ճիշդ ատոր համար է որ
ասիկա սսուկալի՛, անբացարեկի՛, աներեւակայե-
լի՛ է:

ԱՌ. — Խնդրե՞մ, Տիկ. Վանկէլ, վատահեցէ՞ք
ինձ ձեր բոլոր ցաւերը անվերապահօրէն:

Էլ. — Չեմ կարող, սիրելի բարեկամ. մանա-
ւանդ հիմակ, անկարեկի է ... ուրիշ ատե՛ն մը, թե-
րի՞ւս:

(Պօլէք կ'երեւայ վերանդայի վրայ եւ պարտէզ
կիցնիէ:)

ՊՕԼ. — Հայրիկը տուն եկաւ: Լաւ չէ՞ր ըլլար,
որ ամէնքս ալ սրահ երթայինք:

Էլ. — Լա՛ւ, երթա՞նք:

(Վանկէլ, զգեստները փոխած, տանը ետեւէն,
ձախ կողմով, կը հասնի Հլուտէի հետ միասին:)

ՎԱՆ. — Ե՛ս, ահաւասիկ: Գործերս աւարտեցի
ազա՞տ եմ այլեւս: Մէրմէկ զովացուցիչ լամէ՛նք:

Էլ. — Սպասէ վայրկեան մը: (Հովանոցակ կը
մտնէ եւ փունջը դուրս կը բերէ:)

ՀԻԼԾ. — Ի՞նչ սիրուն ծաղիկներ: Ուրկէ՞ են ա-
տոնք:

ԷԼ. — Քանդակագործ Պ. Լինկովանտը տուաւ
ինձ, սիրելի Հիւմէս:

ՀԻԼԾ. (Ապշած,) — Լինկովանտը:

ՊՈԼ. (Խոռված,) — Աւրեմն Լինկովանտը նո-
րէ՞ն եկաւ հոս:

ԷԼ. (Կէս ժպիտով մը,) — Այս: Եկած էր տարե-
գարձի առիթով այս փունջը բերելու, հասկցա՞ր:

ՊՈԼ. (Գողունին՝ Հիւտէին նայելով) — Ա՛...

ՀԻԼԾ. (Մըմնջելով) — Ի՞նչ տիմար...

ՎԱՆ. (Դժնէ շփորութիւնով մը՝ Էլ.ի) — Է՛հ...
Կը տեսնե՞ս արգէն... լաւ, կ'ուզեմ բացատրէլ քեզ,
սիրելի, բարի էլիտաս, իմ սիրակա՞նո...

ԷԼ. (Ընդմիջելով) — Եկէ՛ք, աղջիկներս, իմ
այս ծաղիկներն ալ միւսներուն հետ ջուրը դնենք:
(Վերանդա կ'ելլէ:)

ՊՈԼ. (Հիւտէին՝ մեղմօրէն) — Ի՞նչ ալ ըլլայ, Է՛
ապէս շատ բարի սիրու մը ունի:

ՀԻԼԾ. (Մելմ ձայնով՝ սրտնեղօրէն) — Կեզ-
ծի՞ք ամբողջ: Ատանկ կ'ընէ, լո՛կ հայրենիկին հա-
ճելի ըլլալու համար:

ՎԱՆ. (Վերանդայի վրայ՝ էլիտայի ձեռքը
սեղմելով,) — Ճնորհակա'լ եմ, չնորհակա'լ եմ, իմ
սիրելի էլիտաս: Սրտազգած չնորհակալութիւններս՝
այդ վարժունքիդ համար:

ԷԼ. (Ծաղիկներն յարդարելով) — Է՛, պէտք չէ՞
որ ես ալ կրցածս ընեմ, տօնելու համար մայրիկին
ծննդեան օրը:

ԱՌ. — Ա՛: (Ինչ եւս վերանդա կ'ելլէ: Պոլէք եւ
Հիւտէ պարտէզը կը մնան:)

Բ. ԱՐԱՐՈՒԵԱԾ

«Տեսարան»ին վրայ — բաղաքին ետևոք՝ մա-
ցառուտ բլուր մը: Խորը՝ ահազդարար ձող մը եւ
հողմացոյց մը: Զողին շուրջն ու տեսարանի առա-
ջամասին վրայ՝ խուռ նստարան-քարեր: Հեռունի
հորիզոնին ծայրը կ'երեւայ ֆրեօրտն, իր կղզեակնե-
րով ու երուանդաններով: Ծովուն բացերը չեն երե-
ւիր: Վերջալուսային կիսաքափանց ամառ-իրի-
կուն մը: Օդին մեջ ու լեռներու հեռաւոր կատար-
ներուն վրայ՝ կարմիր-ոսկի լոյս մը կը սրսիայ: Աշակողմեան բլուրներէն՝ բառաձայն երգի մը ա-
ղօտ բրբուրմները կը հասնին:

Քաղաքին երկսեռ երիտասարդութիւնը, զոյգ-
գոյզ, բնտաներար խօսուըսելով, կը հասնի ազէն
ու կը մեկնի ձախէն: Քիչ վերջ կ'երեւայ ՊԱԼԵՍ-
ԹԻՑ, բեռնաւորուած շալերով ու նամբորդի պա-
յուսակներով. կ'առաջնորդէ երկսեռ զրօսաշրջիկ-
ներու խումբ մը:

ՊԱԼ. — (իր զաւազանով՝ վերը ցոյց տալով,) —
կը տեսնէ՛ք, տիկնայք ու պարոնայք, Հոն հեռուն
կը տարածուի մի այլ բլուր : Մենք պէտք է մագըլ-
ցինք այդ եւս ու յետոյ իջնենք : (կը տարունակէ իր
բազմական խօսակցութիւնը՝ խումբը ձախ ա-
ռաջնորդելով :)

(Հիլտէ աշխուժով՝ աջ նամքէն կը հասնի :
Կանգ կ'առնիկ ու ետեւը կը նայի : Նոյն նամքով պահ
մը ետք՝ Պոլէքը եւս կուգայ :)

ՊՈԼ. — Բայց, սիրելի՛ս, ինչո՞ւ համար այդ-
պէս վազելով առանձին ձգեցիր լինկոթրանուը :

ՀԻԼ. — Որովհետեւ այդքան դանդաղ քալելը
կը մեռցնէ՛ զիս : Նայէ՛ ... նայէ՛ կարծես կը սո-
ղայ :

ՊՈԼ. — Բայց չե՞ս գիտեր որ տկար է :

ՀԻԼ. — Բայէ՛, կը կարծէ՛ս որ վտանգաւոր ըլ-
լայ իր հիւանդութիւնը :

ՊՈԼ. — Անշո՛ւշու :

ՀԻԼՏէ. — Այսօր, կէսօրէ ետք, հայրիկին քննը-
ւելու եկած էր : Կ'ուզէի գիտնալ թէ հայրիկն ի՞նչ
կը խորհի իր վիճակին մասին :

ՊՈԼ. — Հայրիկն ըստու թէ թոքերու կարծրա-
ցում ունի եւ թէ ատով վարակուողները շատ չեն
ապրիր :

ՀԻԼ. — Իրա՞ւ, ատանկ ըստու : Ճիշտ ես ալ այդ-
պէս խորհած եմ :

ՊՈԼ. — Աստուծոյ սիրո՞ւն, չըլլա՞յ որ բան մը
յայտնի ընես :

ՀԻԼ. — Զիս ո՞վ կարծեցիր : (Աւելի մեղմ) Ա՛,
ահաւասիկ ալ . Հանսը, որ յաջողեր է մինչե՞ւ Հոռ

բարձրանալ : Հանս . . . Չե՞ս կարծեր թէ զինքը
տեսնելը միայն կը բաւէ, կարենալ գուշակելու հա-
մար թէ Հանս կը կոչուի :

ՊՈԼ. . (Մեղմօրէն) — Օ՛ն, խնդրեմ, Արծացի՛ր
ալ :

(Լինի . կը հասնի աջեմ՝ ձեռքը հովանոց մը :)
ԼԻՆԿ. — Համեցէ՛ք ներել ինծի, օրիսրդներ,
ձեզի շափ արագ չկարենալ քալելուս համար :

ՀԻԼ. — Ո՛, հովանոց մըն է՛ք զներ :
ԼԻՆԿ. — Ո՛չ, ձեր մօրն է, տուաւ որ դաւազանի
տեղ գործածեմ : Ես չի խորհած իմս հետ առնել :
ՊՈԼ. — Դեռ վա՞րն են անոնք — հայրիկն ու
միւսները :

ԼԻՆԿ. — Այս՛, օրիսրդ, հայրերնիդ լոռիկ մը
սրձարան մտաւ եւ միւսները զուրսը նստեցան ե-
րաժշտութիւնը ունկնդրելու համար : Բայց մայ-
րերնիդ ըստու որ յետոյ պիտի դան :

ՀԻԼ. . (Որ միւս զինքը կը դիմէ), — Կարծեմ,
չա՞տ յոզնած էք :

ԼԻՆԿ. — Այս՛, ինծի կը թուի թէ քիչ մը յոզ-
նած եմ եւ արգարեւ վայրկեան մը պէտք է հանդ-
շիմ . (Աջ կողմը, առաջամասին մէջ, քարի մը վրայ
կը նստի :)

ՀԻԼ. . (Կանգնած իր առջեւ) — Դիմէ՛ք թէ յե-
տոյ, Հոն, հրապարակին վրայ, պիտի պարեն :

ԼԻՆԿ. — Այս՛, լուցի երբ այդ մասին կը խօ-
սէին :

ՀԻԼ. — Պարը կը սիրէ՛ք :

ՊՈԼ. . (Որ ծաղիկներ կը քաղէ) — Հիւնէ՛, ձգէ
ալ . լինկոթրանուը որ շունչ մը առնէ :

լի՞նկ. (Հիլտէի) — Այս', օրիորդ։ շատ պիտի
ուղիղ պարել, ևթէ կարենայի։

Հիլ. — Ա՛չ, պարել սովորած չէ՞ք բնաւ։

Լի՞նկ. — Ո՛չ, երբէ՛ք։ Բայց այդ չէր ինչ որ
կ'ուղիղ ըսել։ Զերնալուս պատճառվ կուրծքս է։

Հիլ. — Սա ձեր ըսած տկարութեա՞ն համար։

Լի՞նկ. — Այս', ճի՛շտ ասոր համար։

Հիլ. — Ասոր համար ինքինքնիդ շատ գըժ-
րազդ կը զգա՞ք։

Լի՞նկ. — Օ՛չ, ո՛չ, չեմ կրնար՝ այս' ըսել,
(Ճարտելով) քանի որ, կարծեմ, այդ պատճառով ալ
ամէն մարդ ինձ հանդէպ ա՛յնքան բարի է, ա՛յն-
քան ազնիւ ու ա՛յնքան հաճոյակատար։

Հիլ. — Եւ յետոյ, վասնդաւոր ալ չէ։

Լի՞նկ. — Ո՛չ, բնաւ։ Զեր հօր քննելէն ի վեր
համոզած եմ ասոր։

Հիլ. — Եւ ճամբորդել սկսելուուդ պէս պիտի
դարմանուիք։

Լի՞նկ. — Այս', վստահ եմ։

Պօլ. (Ծաղիկիներ տպով) — Հրամեցէ՛ք, ու
Լինկսթրանտ, ձեր լամբակն անցուցէք։

Լի՞նկ. — Խորապէս չնորհակալ եմ, օրիորդ,
շատ բարի էք իսկապէս։

Հիլ. (Աջ նամբայէն վար նայելով) — Ահա'
կուղան։

Պօլ. (Ինքն ալ նայելով) — Միայն գիտնա՞ն թէ
ուրկէ պիտի դառնան։ Ա՛չ, սխալ ճամբայ մտան։

Լի՞նկ. (Ելլելով) — Ես մինչեւ ճամբային դար-
ձած տեղը կը վագեմ հիմակ ու կը պոռամ իրենց։

Հիլ. — Բայց, բաւական բարձր պէտք է պո-
ռալ։

Պօլ. — Ո՛չ, չարժեր, ատիկա աւելի եւս պիտի
յոդնեցնէ ձեզ։

Լի՞նկ. — Օ՛չ, վայրէջքէն մարդ չի յոդնիր։ (Ա-
ջէն կը մեկնի)։

Հիլ. — Ա՛չ, վայրէջքը, այս... (Հեռանալը դի-
տելով) ի՞նչպէս կը ցատկէ հիմակ, առանց խորհու-
թու որ յետոյ բարձրանալ եւս պէտք պիտի ըլլայ։

Պօլ. — Ինչդ տղայ։

Հիլ. — Կը հաւանէի՞ր, ևթէ Լինկսթրանտը քեզ
ամուսնութեան ուղիք։

Պօլ. — Ինչք փախցուցի՞ր դուն։

Հիլ. — Անչուշտ, ըսել կ'ուզեմ, ևթէ հիւանդ ու
դատապարտուած ըլլայ՝ կ'առնէի՞ր զինքը։

Պօլ. — Ինձի կը թուի թէ, աւելի զո՞ւն պէտք
էիր ամուսնանալ իրեն հետ։

Հիլ. — Ա՛չ, ո՛չ։ Տասնոց մանգամ չունի եւ
ո՛չ ալ գիտ։ ինքինքն սպարեցնելու միջոց մը։

Պօլ. — Ուրեմն ինչո՞ւ միշտ միասին էք։

Հիլ. — Լո՞կ իր տկարութեան պատճառով։
Պօլ. — Ես նշարած չեմ երրէք, որ դուն այդ
պատճառով կարեկցիս իրեն՝ նոյնիսկ ամենափոքր
շափով։

Հիլ. — Ո՛չ, ես իրեն չեմ կարեկցիր բնաւ։
Միայն թէ ատիկա, կարծես կ'առինքնէ դիս։

Պօլ. — Ինչը։

Հիլ. — Զինքը շահագրգութեամբ քննել ու
յետոյ իրեն պատժել առ թէ իր հիւանդութիւնը
վտանգաւոր չէ, թէ արտասահման պիտի մեկնի եւ
թէ մեծ արուեստապէտ մը պիտի ըլլայ։ Այս ամէ-
նուն այնքան ջերմօրէն կը հաւատայ ու այնքան

երջանիկ է : Բայց յիսոյ... ո՞չ, այս բոլորէն ոչինչ
սկսի իրականանայ . երբէք, երբէք... Շուրում
պիտի մեռնի ան... Ու այս գաղափարն ա՞յնքան ա-
ռինքնող կը թուի ինձի :

Պօլ. — Առինքնո՞ղ :

Հիլ. — Այս', չատ առինքնող կը թուի ինձի :
Իմ կարծիքո է վերջապէս, եթէ կը ներես :

Պօլ. — Կորսուէ՛, Հիլոէ . անդզամ աղջիկ. մըն
ևս դուն :

Հիլ. — Օ՛խ կ'ընկմ, ուզածս ալ աս է : (Վար
նայելով), Ահա՛ վերջապէս : Կ'երեւայ թէ Առնօլ-
մը՝ վերելքը չի սիրեր : (Դատնապով) Քանի որ ա-
տենն է ըսկմ— կրնա՞ս կոսահել՝ ինչ որ ճաշի ատեն
Առնօլմի վրայ գիտած եմ :

Պօլ. — Ի՞նչ :

Հիլ. — Մազերն սկսեր են թափիլ... Ճիշտ գը-
րուիլ գաղաթին վրայ :

Պօլ. — Ա՛, պարապ խօսք է, սիսալ ես :

Հիլ. — Ո՞չ, ո՞չ եւ յիսոյ աչքերուն քով խոր-
շոմներ ալ կան : Ասսոււմծ իմ, Պօլէթ, ի՞նչպէս
կրցեր ես այդքան սիրահարի իրեն, երբ քեզ դաս
կուտար :

Պօլ. (Փոլուն) — Շիտակը, ես ալ չեմ գիտեր :
Կը յիշեմ, սակայն, թէ որ մը այնքան տաք ար-
ցունք թափեցի, որովհետեւ Պօլէթ անունը սիրուն
թուած չէր իրեն :

Հիլ. — Տարօրինա՞կ : (Եորեն վար նայելով)
Ահա Ծովու Տիկինը, որ Առնօլմի հետ կը քալէ խօս-
ւըստելով, փոխանակ հայրիկին հետ գալու : Արդ-
հօք աչք ալ չե՞ն քթթւը իրարու :

Պօլ. — Լոէ՛, ամօ՞թ է : Ի՞նչպէս կը յանդգնիս
իր մասին այդ տեսակ խօսքեր լնել, երբ մանաւանդ
հիմակ, մեր մէջ, ամէն բան բարւոքիլ կը թուի :

Հիլ. — Բարւոքի՛լ . շատ միամիտ ես, սիրե-
լիս : Ո՞չ, անոր հետ լաւ յարաքերութիւններ չպիտի
ունենանք երբէք, քանի որ ան՝ մեզ, ու մենք՝ իրեն
չենք յարմարիլ բնաւ : Ասսոււած միայն գիտէ, թէ
հայրիկն ինչո՞ւ զայն մեր տունը բերած է : Բնաւ
չպիտի զարմանամ երբ գեղեցիկ առառ ճը մեր աչ-
քերուն առջեւ իսկ խենթենայ :

Պօլ. — Խենթենա՞յ, ինչո՞ւ :

Հիլ. — Զարմանալի՝ ոչինչ պիտի կենայ : Իր
մայրն ալ խենթ էր եւ խենթ մեռաւ, լաւ գիտեմ :

Պօլ. — Ասսոււած իմ, քիթդ ո՞ւր տեղուանք
կը խոթես : Բա՛ռ է, ալ մի՛ չաղակբատեր այդ մա-
սին : Զանա՛ ազնիւ ըլլալ՝ հայրիկին սիրուն : Կը
լսե՞ս Հիլոէ :

(Վանիկէլ, Էլիդա, Առնօլմ, եւ Լինկարբանտ կը
հասնին ացէն) :

Էլ. (Մասոն տեսարանին խորը ցուցնելով) —
Հոս կ'ինայ, չէ՞ :

ԱՌ. — Այս', այդ կողմը սիստի ըլլայ :

Էլ. — Ծո՞վը, ծո՞վը, այս', հո՛տ է :

Պօլ. (Առնօլմի) — Սիրուն չէ՞ Հոս :

ԱՌ. — Հիանալի՛, հոյակապ տեսարան է :

ՎԱՆ. — Հոս եկած չէ՞ք բնաւ :

ԱՌ. — Ո՞չ, երբէք, կարծեմ, իմ ատենս հազիւ
թէ կարելի էր մինչեւ Հոս՝ մադցիլ : Ո եւ է արա-
հետ չկար նոյնիսկ :

ՎԱՆ. — Արդարեւ հաղիւ քանի ճը տարի է այս
ամէնուն չինուիլը :

ՊՕԼ.— ՏԵՍԱՐԱՆԸ աւելի հոյակապ է, հո՞ն,
աս նաւուղիղի սարեն:

ՎԱՆ.— Կ'ուղե՞ս որ հոգ երթանք, իլիդա:

ԷԼ. (Ազ կողմը քարի մը վլայ նստելով) — Ո՛չ,
չնորհակալ եմ, բայց գուռք միւսներդ գացէք: Ես
ձեզ կը սպասեմ հոս:

ՎԱՆ.— Ուրեմն ես քու քովդ կը կենամ: Աղ-
ջիկները կրնան առաջնորդել պ. Առնօրմը:

ՊՕԼ.— Կ'ուղէ՞ք մեզի ընկերանալ, պ. Առնօրմ:
ԱԲ.— Սիրով: Ճամբայ կա՞յ մինչեւ վերը:

ՊՕԼ.— Այս', շատ աղուոր լայն ճամբայ մը
կայ:

ՀԻԼ.— Բաւական լայն երկու հոգի բազկան-
ցուկ հանգիստ անցնելու չափ:

ԱԲ. (Կատակելով) — Վստա՞հ էք, վոռքը իկ,
չիւրէս: (Պօլեքի) Կ'ուղէ՞ք որ երթանք վորձենք
թէ ո՞րքան ճիշտ է ըսածը:

ՊՕԼ. (Ժախոր զայիկով) — Երթա՞նք, եթէ կ'ու-
ղէք:

(Զախէն կը մեկնին բազկանցուկ):

ՀԻԼ. (Լինկ.ի) — Մենք ալ երթա՞նք:

ԼԻՆԿ.— Բազկանցո՞ւկ:

ՀԻԼ.— Ինչո՞ւ չէ: Յօժարութեամբ:
ԼԻՆԿ. (Գոհութակօրէն ժպտագին) բազուկը
տալով) Իրաւի սիրուն է:

ՀԻԼ.— Սիրո՞ւն:

ԼԻՆԿ.— Այս', կարծես երկու նշանածներ ըլ-
լայինք:

ՀԻԼ.— Երբեք կնոջ հետ բազկանցուկ պտըտած
չէ՞ք ուրեմն, պ. Լինկոթբանտ: (Զախէն կը մեկ-
նին):

ՎԱՆ. (Որ սիւնին քով կանգնած է) — Սիրելի
էլիտաս, պահ մը առանձին ենք հիմակ:

ԷԼ.— Այս', եկուր նստէ՛ քովս:

ՎԱՆ. (Նստելով) — Ամէն ինչ խաղաղ ու հան-
դարս է հոս: Կրնանք խօսիլ քիչ մը:

ԷԼ.— Ինչի՞ վրայ:

ՎԱՆ.— Քո՞ւ, էլիտա. յետոյ, մե՛ր ու մեր
կեանքին վրայ: Այս այսպէս չի կրնար չարունակ-
ւիլ:

ԷԼ.— Ի՞նչ կ'ուղես աւելի:

ՎԱՆ.— Կատարեալ մտերմութիւն մը, սիրե-
լիս: Միասնական ճշմարիտ կեանք մը... առջի պէս:

ԷԼ.— Ա՛հ, եթէ կարելի ըլլար: Բայց անկարե-
լի է... բացարձակապէս:

ՎԱՆ.— Մտածումներդ կը հասկնամ կարծեմ.
առեն առեն փախցուցած խօսքերդ՝ այզպէս խոր-
չիլ կուտան ինծի:

ԷԼ. (Խատօրէն) — Ո՛չ, չես հասկնար: Մի՛ ըսեր
անանկ:

ՎԱՆ.— Այս', էլիտա: Դուն մաքուր հոգի մը
և հաւատարիմ սիրս մը ունիս:

ԷԼ.— Ճիշտ է:

ՎԱՆ.— Խաղաղութիւն ու երջանկութիւն ու-
նենալու համար, ամէն բանէ առաջ անհրաժեշտ է
քեզի՝ համարձակութեան ու անկեղծութեան մըթ-
նուրստ մը:

ԷԼ. (Ուշադիր դիտելով) — Այսի՞նքն:

ՎԱՆ.— Երկրորդ կին մը ըլլալու համար եղած
չէի՛ր գուն:

իլ.— Ի՞նչ բան քեզի այլպէս ևնթառիկ կուտայ:

ՎԱՆ.— Քանի՛ անդամներ այդ նախազգացումն ունեցայ, բայց այսօր ատեկա իրականութիւնն իսկ է: Իրենց մօր յիշատակին՝ աղջիկներու սարքած այս հանդէսին մէջ... դուն իմ կողմէս աեսակ մը գաւակցութիւն աեսար... ի՞հ, այս', մարդու մը յիշատակները չեն կրնար չնջուիլ վերջապէս... գէթ իմերս չե՞ն կարող: Զերքս չէ:

Իլ.— Գիտեմ, այս', չատ լաւ գիտեմ:

ՎԱՆ.— Սակայն կը սխալիս: Քեզի գրեթէ այնպէս կը թուի որ միւսը, աղջիկներուն մայրը, կ'ապարի գեռ եւ թէ միշտ մեր մէջ է անտեսանելիօրէն: Կը կարծես թէ սիրաս քու եւ անոր միջեւ հաւասարապէս բաժնուած է: Ու այս մատածումն է որ քեզ կ'ըմբասացնէ եւ որ մեր կեանքին մէջ անբարոյութիւն մը կը թուի քեզի: Ահա՛ թէ ինչո՞ւ դուն չես կրնար այլեւս, դուն չես ուզեր այլեւս ապրիլ ինձի հետ՝ իբր իմ կին:

Իլ. (Ելլելով) — Տեսա՞ր այդ բանը, վանկել: Տեսա՞ր այդ բոլորը:

ՎԱՆ.— Այս', այսօր աեսայ վերջապէս յստակօրէն մինչեւ հոգին... մինչեւ յետին խորքը՝ իրերուն:

Իլ.— Մինչեւ հոգին... 0', կը սխալի՛ս:

ՎԱՆ. (Ելլելով) — Գիտե՛մ, դեռ ատկէ աւելին ալ կայ, սիրելի կլիտաս:

Իլ. (Անձկօրէն) — Գիտես թէ դեռ ատկէ աւելի՞ն ալ կայ:

ՎԱՆ.— Այս', գիտեմ թէ այս միջավայրը քեզի անյարձար է: Մեր լեռները կ'ընկճեն քեզ ու սիրադ

կը սկզմեն: Քեզի համար չկա՛յ հոս բաւական ազատ երկինք, ո՛չ ալ հորիզոն եւ ոչ ալ օդին մէջ՝ բաւական կազմոյր ու չոյանք:

Իլ.— Ճիշտ է: Գիշեր ու ցորեկ, ամառ ու ձըմեռ՝ անտեղիտալի ծովարադութիւն մը համակած է զիս:

ՎԱՆ.— Լո՛ւ գիտեմ առ. սիրելի կլիտաս, (ձեռքը անոր զլուխին վրայ դնելով,) եւ ահա՛ թէ ինչո՞ւ հէք հիւանդ մանուկը պէտք է իր սունը դառնայ:

Իլ.— Ի՞նչ բսել կ'ուզես:

ՎԱՆ.— Շատ պարզ բան մը: Թէ մէնք պէտք է մեկնինք:

Իլ.— Մեկնինք:

ՎԱՆ.— Այս, պէտք է երթանք մեծ ծովուն ափունքը անկիւն մը, ուր դուն կարենաս՝ սրտիդ ու զած բոյնը գտնել:

Իլ.— Օ՛, մի խորհիր այդ մասին, սիրելիս: Անկարելի է: Դուն չե՛ս կրնար երջանկօրէն ապրիլ հոսկէ զատ ո՛չ մէկ տեղ:

ՎԱՆ.— Թո՞ղ ըլլայ, ինչ որ պիտի ըլլայ: Եւ հիմա, դուն կը կարծես թէ ևս կրնամ երջանկօրէն ապրիլ հոս, առանց քեզի:

Իլ.— Բայց ես հո՛ս եմ ու հո՛ս կը մնամ: Քուկդ եմ ես:

ՎԱՆ.— Ի՞մս ես իրօք, կլիտա:

Իլ.— Ա՛հ, մի խոսիր այդ մասին: Հոս են սիրած ու աշխատած բոլոր բաներդ: Ամբողջ կեանքիդ արդիւնքը կայ հոս:

ՎԱՆ.— Թող ըլլայ, ինչ որ պիտի ըլլայ ըսի: Պէտք է մէկնինք: Հո՛ս, ծովուն մօտ տեղ մը պիտի

Երթանք։ Անդասնալիօրէն վճռուած որոշում մըն է
աս, սիրելի կլիտա։

Էլ. — Բայց ի՞նչ կը խորհիս թէ պիտի շահինք
ատով։

ՎԱՆ. — Դուն ատով, առողջութիւնդ ու հոգե-
կան անդորրդ պիտի շահիս։

Էլ. — Ո՞վ գիտէ։ Բայց դո՞ւն։ Քու վրադ ալ
խորհէ։ Դո՞ւն ի՞նչ պիտի շահիս։

ՎԱՆ. — Ե՞ս, քեզ պիտի շահիմ, սիրելիս։

Էլ. — Ո՞չ, անկարելի է. ո՞չ, ո՞չ, Վանկէլ,
չպիտի կրնաս։ Եւ ճիշտ հո՞դ է սոսկալի մտածու-
մը՝ վհատեցուցիչ սարսափը։

ՎԱՆ. — Պէտք է փորձել։ Երբ այդօրինակ մը-
տածումներ կը պաշարեն քեզ, առոնցմէ ճողովրե-
լու միակ միջոցը, փախիլն է, հեռո՛ւ, հեռո՛ւ հո-
սէն։ Եւ ա՞յնքան շուտ, ո՞րքան կարելի է։ Այսպէս
պէտք է ու ասիկա վճռուած է, կը հասկնա՞ս։

Էլ. — Ո՞չ, ո՞չ։ Ա՛հ, պէտք է ուրեմն որ ամէն
ինչ յայտնեմ քեզի, այնպէս ինչպէս որ է։

ՎԱՆ. — Այս՛, այս՛, ըսէ։

Էլ. — Պէտք չ' որ գուն դժբաղդ ըլլաս իմ
պատճառովս, մանաւանդ որ ասիկա՝ ոչինչի պի-
տի ծառայէ։

ՎԱՆ. — Խոստացար հիմակ ամէն ինչ ըսելու ե-
ղածին պէս, չէ՞։

Էլ. — Այս՛, պիտի ըսեմ քեզ ամէն ինչ ա՞յնքան,
ո՞րքան կրնամ եւ ո՞րքան ես ինքս կը հասկնամ։ Հոս-
եկուր ու քո՞վս նատէ։ (Քարին վրայ կը նստին։)

ՎԱՆ. — Օ՞ն, կլիտա... շարունակէ՛...
Էլ. — Այս օրը երբ ինծի եկար իմանալու թէ
կրնայի, թէ կ'ուղէ՛ի քուկդ ըլլալ, գուն ա՞յնքան

համարձակօրէն, ա՞յնքան անկեղծօրէն խօսեցար
առաջին ամուսնութեանդ վրայ, անոր քեզ տուած
ամրող երջանկութիւնը պարզելով...

ՎԱՆ. — Ճշմարտութիւն էր որ կ'ըսէի։

Էլ. — Այս՛, բարեկամս, այս՛, չեմ տարակու-
սիր ատոր։ Բայց ձգենք ատ։ Այսօր քեզի կ'ուղեմ
յիշեցնել միայն, թէ ես եւս շատ անկեղծ գտնուե-
ցայ քեզի հանդէպ, յայտնելով թէ ես ալ սիրած էի
ուրիշ մը եւ թէ իմ ու անոր միջեւ գրեթէ նշանկապ
մըն ալ փոխանակուած էր։

ՎԱՆ. — Գրեթէ՛...

Էլ. — Այս՛, զրեթէ նշանկապ մը։ Բայց այնքան
քիչ տեւեց սա։ Անիկա մեկնեցաւ ու յետոյ ես ամէն
ինչ խղեցի։ Ես այդ ամէնը պատմեցի քեզի։

ՎԱՆ. — Բայց, սիրելի կլիտաս, ինչո՞ւ քրքրել
այդ անցեալը, որ երբէ՛ք ինծի չի վերաբերիր։ Ես
ցայսօր այդ մասին ոչ իսկ խօսք մըն եմ ըրած։
Նոյնիսկ չեմ հարցուցած թէ ո՞վ էր այդ մարդը։

Էլ. — Ճիշտ է։ Դուն ճիշտ, ինծի հանդէպ,
այնքան փափկանկատ եղած ես։

ՎԱՆ. (Ժպտելով) — Եւ այս պարագային, ար-
դէն շատ դժուար բան մըն ալ չէր գուշակել իր ա-
նունը։

Էլ. — Իր անո՞ւնը։

ՎԱՆ. — Անշուշտ։ Սքէօլտովիքէնի եւ շրջակա-
ներուն մէջ չկային այնքան մարդիկ, որոնց մէջ
ընտրութիւն մը... կամ, լաւ եւս, մէկ հոգի միայն
կար, որ կարենար...։

Էլ. — Առնօլմը կը կարծես անշուշտ։

ՎԱՆ. — Ան չէ՞ որ։

Էլ. — Ո՞չ։

ՎԱՆ — Ո՞չ: Ուրեմն այլեւս, բայն մըն ալ չեմ
հասկնար:

ԷԼ — Կը յիշե՞ս, աշնանավերջի ատեններն էր,
երբ աներիկեան հսկայ նաւ մը եկաւ ու Սքէօլա-
վիքչի մէջ խարսխեց, նորոգելու համար իր վնաս-
ուածքը:

ՎԱՆ — Այո՛, շատ լաւ կը յիշեմ: Այդ նաւուն
մէջ էր որ առուու մը՝ նաւապետն, իր խուցին մէջ,
սպաննուած զտան: Դիազնութեան համար զիս
կանչած էին:

ԷԼ — Այո՛, զիսեմ:

ՎԱՆ — Երկրորդ նաւուղիղն էր սպաննած,
կ'ըսէին:

ԷԼ — Մա՛րդ չի զիտեր ատ, քանի որ չտպա-
ցուցուեցաւ:

ՎԱՆ — Սակայն կարելի չէր կասկածիլ: Եթէ
յանցաւոր չէր, ինչո՞ւ պիտի խեղդուէր:

ԷԼ — Խեղդուած չէ՛ ան: Կիսորսանաւով մը
չիւսիս մեկնած է:

ՎԱՆ. (Ապշած) — Ի՞նչպէս զիտես:

ԷԼ. (Ենթափենթը զափելով) — Գիտե՛մ, Վանկէլ:
Այդ նաւուղիղին է որուն... նշաննուած էի:

ՎԱՆ. (Ցնցուելով) — Է՞... ի՞նչ ըսիր: Կարե-
լի է՞...

ԷԼ — Այո՛, նշաննուած էր:

ՎԱՆ — Բայց, Ասուուած իմ, կլիտա՛... ի՞նչ-
պէս կրցար... Դուն նշանուի՛ս, որո՞ւ... Օտարա-
կանի մը, զոր ոչ ոք կը ճանչնար... ի՞նչ էր իր ա-
նունը:

ԷԼ — Այդ ատեն Ազատորդի կը կոչուէր: Յե-

տոյ սկսաւ իր նամակներն՝ Ալֆրէտ Ճօնսթըն սաս-
րագրել:

ՎԱՆ — Բայց ո՞ւրկէ կուգար:

ԷԼ — Վերէ՛ն, Ֆինմարքէն, կ'ըսէր ինծի: Կ'ե-
րեւայ թէ Ֆինլանտա էր ծնած ու յ հայո՛ հօրը
հետ, իր մանուկ տարիքին՝ հոն զաղթած էր:

ՎԱՆ — Ֆինլանտացի մըն էր ուրեմն:

ԷԼ — Այո՛, այլպէս կ'ըսէր:

ՎԱՆ — Դեռ ուրիշ ի՞նչ գիտես իր մասին:

ԷԼ — Սա՛ միայն թէ շատ պզաբիկուց նաւու մէջ
մտած ու երկար ճամբորդութիւններ ըրած էր:

ՎԱՆ — Ուրի՞շ:

ԷԼ — Ոչի՞նչ: Մենք ասանկ բաներու վրայ չէ-
ինք խօսեր բնաւ:

ՎԱՆ — Ինչի՞ մասին կը խօսէիք, ուրեմն:

ԷԼ — Գրեթէ միշտ՝ ծովուն վրայ:

ՎԱՆ — Ա՛չ... ծովո՞ւն վրայ...

ԷԼ — Կը խօսէինք փոթորկիին ու հանդարաբու-
թեան վրայ, մասյլ գիշերներուն ու արեւշատ ցե-
րեկներուն վրայ, որ ատեն ծովը՝ արեւէն կը բուժն-
իի: Բայց կը խօսէինք մանաւանդ կէտերու, փոկե-
րու և ծովափիղերու մասին, որոնք խութերու վը-
րայ կը քաշուին՝ կէսօրուան արեւուն մառագյթ-
ներուն տակ, յետոյ ամարներու, արծիւներու և
ովկէանի միւս բոլոր թուչուններու մասին: Եւ երբ
ասոնց վրայ կը խօսէինք, ինծի կը թուէր թէ-
զարմանալի չէ՛՝ բոլոր այս ծովալին կենդանի-
ներն ու թուչունները, իրեն հետ՝ պէտք էր նո՛յն ցե-
ղէն սերած ըլլային:

ՎԱՆ — Եւ դուն ի՞նքդ ալ:

ԷԼ — Ե՞ս այո՛, վերջի վերջոյ ինծի կը թուէր

թէ ե՛ս ալ՝ անոնց հետ՝ նոյն ցեղէն սերած էի:
 ՎԱՆ — Լա՛ւ, լա՛ւ... եւ այդ ատե՞ն է որ նը-
 շանուեցար այդ մարդուն:
 ԷԼ — Այո՛: Պէտք է, կ'ըսէր:
 ՎԱՆ — Պէտք է: Կամք չունէի՞ր դուն, ուրեմն:
 ԷԼ — Երբէք՝ երբ իմ քովս ըլլար ան: Բայց
 ինք հազիւ հեռացած՝ ես ինքս չէի կրնար բացատրել
 այս կախարդանքը:
 ՎԱՆ — Կը տեսակցէի՞ք ստէպ:
 ԷԼ — Ո՛չ ա՛յնքան ստէպ: Օր մը փարոսն այ-
 ցելել եկած էր ու այդ առիթով ճանչցայ զինքը:
 Անկէ ետք, երբեմն, իրար ենք հանդիպած... բայց,
 ձիւտ այդ միջոցին՝ նաւապետին սպաննութիւնը
 պատահեցաւ ու ստիպուեցաւ մեկնիլ...
 ՎԱՆ — Լա՛ւ, խնդրեմ, շարունակեցէք:
 ԷԼ — Առուու մը, առաջին լրւսաբացին, իրմէ
 տոմս մը ստացայ, որով կը խնդրէր զինքը տեսնե-
 լու երթալ՝ Պրաթամէո— գիտե՛ս անշուշտ, փարո-
 սին ու Սքէօլուվիքէնի մէջտեղ գտնուած հրուանդա-
 նը:
 ՎԱՆ — Այո՛, այո՛, շատ լա՛ւ գիտեմ:
 ԷԼ — Կը գրէր թէ կ'ուզէր խօսիլ ինձի եւ ուս-
 տի պէտք էի անմիջապէս երթալ:
 ՎԱՆ — Եւ դուն ալ դացի՞ր:
 ԷԼ — Զէի կրնար ուրիշ կերպ շարժիլ: Այն առ-
 տեն պատմեց թէ գիշերը սպաննած էր նաւապե-
 մը...
 ՎԱՆ — Ի՞նք ըստ ատիկա... Այդ խոստովա-
 նութիւնը ինքն ըրա՞ւ քեզի:

ԷԼ — Այո՛, բայց աւելցուց թէ այս արդար

ՎԱՆ — Արդա՞ր եւ իրաւացի՛: Ինչո՞ւ սպան-
 ներ էր ուրեմն:
 ԷԼ — Ատիկա չուզեց ըսել առարկելով թէ ին-
 ծի պատմուելու պատշաճ բան մը չէր:
 ՎԱՆ — Եւ դուն իր այդ պարզ խօսքին հաւ-
 ացի՞ր:
 ԷԼ — Այո՛, ուզեցի աւելի ոչի՞նչ գիտնալ: Սա-
 կայն պէտք էր մեկնէր անպայման, ու ճիշտ բաժ-
 նը կը մասնաւ վայրկեանին... ո՛չ, չես կրնար գուշակել
 ինչ որ խորհեցաւ:
 ՎԱՆ — Բսէ՛... ի՞նչ:
 ԷԼ — Գրպանէն հանեց բանալիներու օղակ մը.
 Հանեց նաեւ իր ձեռքի գործածած մատնին: Յետոյ
 իմ մատէս ալ քաշեց իմ դրած պղտիկ մատնիս եւ
 իր ու իմ երկու մատնիները օղակին մէջ անցուց ու
 ըստ թէ հիմակ երկուքս միասին պէտք է ամուս-
 նանանք ծովուն հետ:
 ՎԱՆ — Պէտք էիք ամուսնանա՞լ...
 ԷԼ — Այո՛, ճիշդ այդ բառերն ըսելով՝ բարձ-
 րացուց երկու մատնիով օղակն ու իր բոլոր ուժով
 ծովը նետեց, կրցածին չափ հեռուն:
 ՎԱՆ — Եւ դո՞ւն, կլիտա: Դուն ալ՝ հաւանե-
 ցա՞ր ասոր:
 ԷԼ — Այո՛... խորհէ՛ որ այդ վայրկեանին ին-
 ծի կը թուէր թէ ճակատագրի մը կը հնազանդէի:
 Բայց, փա՞ռք Աստուծոյ, մեկնեցաւ...
 ՎԱՆ — Եւ ե՞րբ մեկնեցաւ...
 ԷԼ — Անչո՞ւշտ կրնաք հասկնալ թէ ես ողջմը-
 տութիւնս չուտով գտայ ու հասկցայ որ այս ամէ-
 նը՝ երեւակայութենէ ու խենթութենէ զատ ոչինչ
 էր:

ՎԱՆ — Բայց զուն քիչ առաջ նամակի վրայ
կը խօսէիր: Իրմէ լուր կ'առնէի՞ր ուրեմն:

ԵԼ — Այս, առաջին անդամ Արխանկէլէն քա-
նի մը տող ստացայ: Ինձի կ'ըսէր միայն թէ Ամերի-
կա պիտի մեկնէր եւ հոն, իր հասցէն կուտար, որ-
ովէս զի կարենայի պատասխանել իրեն:

ՎԱՆ — Պատասխանեցի՞ր:

ԵԼ — Խսկո՛յն: Գրեցի բնականաբար թէ ամէն
ինչ պէտք էր վերջանար մեր միջեւ. թէ ինք այլեւս
պէտք չէր որ իմ վրայ մտածէր, ինչպէս եւ ես՝ իր
վրայ:

ՎԱՆ — Եւ տակաւի՞ն շարունակած է դրե՞ւ
քեզի:

ԵԼ — Այո՛:

ՎԱՆ — Եւ ի՞նչ պատասխանած էր քու այդ
յարարարութեան:

ԵԼ — Ո՛չ մէկ բառ: Իրը թէ իրմէն խողւած
ըլլայի: Պարզապէս կ'ըսէր թէ պէտք էի սպասել
իրեն, թէ ինք պիտի իմացնէր ինձի անմիջապէս որ
կարենար ընդունիլ զիս եւ թէ այն ատեն ես պէտք
էի խոկոյն իրեն քով երթալ:

ՎԱՆ — Ուրեմն չի՞ հրաժարեր քեզմէ:

ԵԼ — Ո՛չ: Իմ կարդիս, գրեցի իրեն զրեթէ
առաջին անդամուան բառերով, աւելի խսորէն
թերեւս:

ՎԱՆ — Վհատեցա՞ւ վերջապէս:

ԵԼ — Ո՛չ, բնա՛ւ: Պատասխանեց հանդարտօ-
րէն, ինչպէս միշտ, առանց ակնարկութիւն մը ը-
նելու մեր խզումին: Այն ատեն հասկցայ թէ անօ-
գուտ էր պնդել աւելի եւ ուստի գաղըեցայ գրեմէ:

ՎԱՆ — Եւ ալ իրմէ լուր առած չե՞ս:

ԵԼ — Ո՛չ. երեք անդամ եւս զրեց ինձի: Առա-
ջինը Քալիֆօրնիայէն, միւսը՝ Զինաստանէն եւ
վերջինը Աւստրալիայէն, ուր, կը գրէր թէ ոսկե-
հանքեր վհատուելու կ'երթար: Առկէ վերջ՝ չեմ գի-
տեր թէ ի՞նչ եղած է:

ՎԱՆ — Այդ մարդը՝ վրադ տարօրինակ ազդե-
ցութիւն մըն է գործեր, կիւտա:

ԵԼ — Այո՛, սարսափելի է այդ մարդը:

ՎԱՆ — Բայց հիմակ, ա՛լ պէտք չէ որ ատոր
վրայ խորհիս. բնա՛ւ: Խօսք կուտա՞ս, սիրելի ելի-
տաս: Քեզի՝ ուրիշ զարման մըն ալ պիտի փոր-
ձենք, Փրեկորտի ուա՛ մեր չնչած ողէն տարրեր թարմ
օղով մը... ի՞նչ կ'ըսէն, կ'ուզե՞ս ծովու աղի ու
կազզուրիչ օղը:

ԵԼ — Ո՛չ, մի՛ խօսիր ատոր վրայ. մի՛ խորհիր
նոյնիսկ, կ'աղաչեմ: Զիս զարմանելու միջոց չկայ:
Կը զգամ թէ ծովն ի՞նքն խսկ պիտի չկրնայ անցնել
այս հիւանդութիւնս:

ՎԱՆ — Ի՞նչ հիւանդութիւն, սիրելիս: Ի՞նչ
ըսել կ'ուզես:

ԵԼ — Այս սոսկալի հիւանդութիւնն ըսել կ'ու-
զեմ, այս սարսափելի ազդեցութիւնը... հոդիս
վրայ:

ՎԱՆ — Բայց զուն ատկէ շատոնց ազատած
հս... այն օրէն որ խզուեցար իրմէ: Ամէն բան վեր-
ջացած է հիմակ:

ԵԼ. (Յանկարծ ելլելով) — Ո՛չ, ո՛չ... չէ վեր-
ջացած:

ՎԱՆ — Զէ՞ վերջացած...

ԵԼ — Ո՛չ, Վանկէլ, ասիկա չէ՛ վերջացած եւ

կը վախնամ որ չլերջանայ երրէք... երբէ՛ք, որ-
չափ ապրիմ:

ՎԱՆ. (Զայնը խեղդուած) — Բսել կ'ուզես թէ
այդ օտարականը սիրտէդ չե՞ս կրցած հանել բնաւ:

ԷԼ. — Օր մը կարծեցի թէ մոռցած էի զայն—
յետոյ յանկարծ վերերեւաց:

ՎԱՆ. — Երբէ՞ն ի վեր:

ԷԼ. — Գրեթէ երեք տարի է, կամ քիչ մըն ալ
աւելի: Ասիկա ճիշդ այն ատենն էր, երբ... տը-
զան պիտի ծնէր:

ՎԱՆ. — Երբ գուն... Այս', էլիտա, շատ բա-
ներ կը հասկնամ հիմակ:

ԷԼ. — Կը սխալիս, սիրելիս: Զգացումը, որ
համակած էր զիս ... ո՛հ, չչ', ո՛չ ոք պիտի չկըր-
նայ հասկնալ զայն, ո՛չ ալ երբէք ես ինքս:

ՎԱՆ. (Վշտալից նայուածքով մը) — Եւ խոր-
հիւ թէ երեք տարի շարունակ, քու սիրտդ ուրիշի
մը համար բարախած է — ո՛չ թէ ինձի, ուրիշի մը
— օտարի մը...

ԷԼ. — Ո՛չ, կը սխալիս, ես միայն քե՛զ կը սի-
րեմ... Քեզմէ զատ՝ ո՛չ ոք...

ՎԱՆ. (Զայնը քաղցրացնելով) — Ինչո՞ւ չու-
քեցիր ուրեմն, այս բոլոր ժամանակին մէջ, ապրիւ
ինձի հետ... ճշմարտոէն իմ կինս ըլլալ:

ԷԼ. — Պատճառը... ա՛հ... այն սարսափն է,
որ տուած է ինձի այս մարդը:

ՎԱՆ. — Սարսա՞փը:

ԷԼ. — Այս', սարսափը: Ա՛հ, ի՞նչպէս բացատ-
րել քեզ այդ ահռելի սարսափը, կախարդանքը, որ
ծովն ունի միայն... Մտիկ ըրէ, վանկէլ, պէտք է
որ գիտնաս թէ...

(Քաղաքին երկսեռ երիտասարդութիւնը կը
հսկի ձախէն ու կը մեկնի աջէն՝ բարեւելով: Յե-
տոյ կուզան Առնօլմ, Պոլէք, Հիլտէ եւ Լինկըր-
բան:

ՊՈԼ. (Անցնելով) — Ա՛, դուք ուրեմն դեռ հսո
կը պարզա՞ք:

ԷԼ. — Այս', գագաթներու օդն ա՛յնքան գեղե-
ցիկ է ու ա՛յնքան թարմ:

ԱԹ. — Մենք կ'երթանք պար մը գառնալ:

ՎԱՆ. — Լա՛ւ, լա՛ւ, շա՛տ լաւ: Շուտով մենք
ալ կուզանք:

ՀԻԼ. — Ուրեմն, ցտեսութիւն:

ԷԼ. — Եւրոպութիւն, պ. Լինկսթրանս, կը կե-
նա՞ք վայրկեան մը:

(Լինկըրբան կանգ կ'առնէ: Միւսներն աջէն
կը մեկնին:

ԷԼ. (Լինկ.ի) — Դո՞ւք ալ պիտի պարէք:

ԼԻՆԿ. — Ո՛չ, տիկին. չեմ համարձակիր:

ԷԼ. — Լա՛ւ է խոհեմօրէն շարժիլ: Գիտէք ձեր
կուրծքը... Կատարելալիս ապաքինած չէք, այն-
ոէս չչ':

ԼԻՆԿ. — Ո՛չ, տիկին, ո՛չ բոլորովին:

ԷԼ. (Վարանիքով) — Ի՞նչքան ատեն կ'ընէ ձեր
այդ ճամբորդութիւնը:

ԼԻՆԿ. — Բսել կ'ուզէ՞ք այն ճամբորդութիւնը,
որուն մէջ այս հիւանդութիւնը ստացայ:

ԷԼ. — Այս', այն ճամբորդութիւնը, որու մա-
սին այս առառու կը խօսէիք ինձի:

ԼԻՆԿ. — Ա՛, ատիկա գրեթէ... սպասեցէք պահ
մը... Այս', աւելի քան երեք տարի է:

ԷԼ. — Երեք տարի՞:

Լինկ — թերեւս քիչ մըն ալ աւելի: Փեարուարին Ամերիկայէն մեկնեցանք ու Մարտին նաւարեկութիւնը պատահեցաւ: Ասիկա, ճիշդ գիշերահաւասարային փոթորիկներու չըջանն էր:

Էլ. (Դիտելով Վանկէլը) — Եւ ճիշդ այն ատենն էր որ...

ՎԱՆ. — Բայց, սիրելի կլիտաս...

Էլ. — Լա՛ւ, պ. Լինկսթրանտ, չեմ ուզեր աւելի երկա՛ր խօսքի բոնել ձեզ: Գացէք քովերնին, բայց մի՛ պարէք:

Լինկ — Ո՛չ, ես պիտի դիտեմ միայն: (Աջևն կը մեկնի:)

ՎԱՆ. — Սիրելի կլիտաս՝, ինչո՞ւ ըրիր այդ հարցումիւրձը:

Էլ. — Ճօնսթրնն ալ այդ նաւուն մէջ էր, վըստահ' եմ ես:

ՎԱՆ. — Ինչէ՞ն կ'ենթագրես:

Էլ. (Առանց պատասխանելու) — Այդ նաւուն մէջ է որ ան կ'իմանայ իմ, իր բացակայութեան, ուրիշի մը հետ ամուսնանալու... Եւ ճիշդ այդ ատենէն ի վեր է որ վարակուած եմ այն տեսակ մը...

ՎԱՆ. — Միսթիք սարսափո՞վ:

Էլ. — Այս՝ Յանկարծ կը տեսնեմ զայն կենդանի՝ առջեւս կամ կողքիս կեցած... Երբէք չի դիտեր զիս, բայց հո՞ն է:

ՎԱՆ. — Ի՞նչ երեւոյթով կը տեսնես զինքը:

Էլ. — Այնոէս՝ ինչպէս տեսայ վերջին անդամ:

ՎԱՆ. — Տասը տարի առաջ:

Էլ. — Այս՝ Հո՛ն, Պրաթամէսի մէջ: Խիստ յստակօրէն կը տեսնեմ մանաւանդ իր փողկապին

խոշոր, կապտորակ մարգարիտով ասեղը: Այդ մարգարիտը մեռած ձուկի մը աչքին կը նմանի ու կարծես սեւեռարիք զիս կը դիմէ:

ՎԱՆ. — Ողորմա՛ծ Տէր... կլիտա՛, գուն հիւանդ ես, իմ կարծածէս աւելի: Աւելի հիւանդ, ինչքան դու ինքդ կը կարծես:

Էլ. — Այս՝, այս՝, փրէկ զիս, եթէ կրնաս. ողովհետեւ կը զգամ թէ ասիկա հետզհետէ կը խեղդ զէ զիս:

ՎԱՆ. — Եւ գուն, այդ վիճակով, երեք երկար տարիներ անցուցիր հոս... այդպիսի ծածուկ տանջանքներ կրեցիր, առանց ինքդինքդ ինծի բանալու:

Էլ. — Զէի՛ կրնար... չէի կրնար այդ խոստովանութիւնն ընել քեղի, մինչեւ սա՛ սկահուս, երբ ատ՝ բուն իսկ քու սիրոյդ համար՝ անհրաժեշտ դարձած է: Եթէ այս բոլորն ըսէի քեղի՝ բոնադատուած պիտի ըլլայի յայտնելու սա՛ անբացատրելի...

ՎԱՆ. — Անբացատրելի:

Էլ. — Ո՛չ, ո՛չ, ո՛չ: Ոչինչ մի հարցներ: Յա՛ն մըն ալ եւ ամէն ինչ թո՛ղ լմնայ այլեւս: Վանկէ՛լ, ինչպէս բացատրել... մանուկին այն առեղծրւածային աչքերը...

ՎԱՆ. — Սիրելի կլիտա՛ս, վստահ եղիր թէ ատիկա քու պատրանքդ է միայն: Տղուն աչքերը կատարելապէս նման էին՝ բոլոր տղաքներու աչքերուն:

Էլ. — Ո՛չ, ո՛չ. ճիշդ չէ: Ի՞նչպէս չես դիտեր ատիկա: Տղուն աչքերը կը փոփոխուէին եւ կ'երանդաւորուէին ծովուն հետ միասին՝ համաձայն Փրեկօրտին մըրկախոռվ կամ արեւախայտ ըլլալուն:

ԱՇՀ, ես ա՛յնքան յստակ կը տեսնէի ասոնք, եթէ
դուն բնա՛ւ չէիր կասկածեր խսկ:

ՎԱՆ. (Տեղի տալով) — է՛հ, ընդունինք որ
այլպէս ըլլայ, ի՞նչ պէտք է հետեւցնել առկէ:

ԷԼ. (Մօտենալով մեղմաձայն) — Ատենին, ա-
տոնց նման աչքեր տեսած եմ ես:

ՎԱՆ. — Ե՞րբ, ո՞ւր:
ԷԼ. — Պրաթամէռի վրայ... առաջ քան տասը
տարի:

ՎԱՆ. (Քայլ մը ետ երբալով) — Ի՞նչ կը նշա-
նակէ առ...

ԷԼ. (Մեզմ ու դողդոց ձայնով) — Տղան այդ
մարդուն աչքերն ունէր:

ՎԱՆ. (Ակամայ նիշով մը) — Էլիտա՛:
ԷԼ. (Վհատօրէն՝ ձեռքերը գլուխին վրայ իրար
կապելով) — Պէտք է հասկնաս հիմակ, թէ ինչո՞ւ
երբէք պիտի չուզեմ, պիտի չհամարձակիմ ապրիլ
քեզի հետ՝ իրը քու կինդ:

(Յանկարծ ինքն իր վրայ դառնալով, կը փա-
խի աշէն՝ բարձունքներն ի վար):

ՎԱՆ. (Ետեւէն կը վազէ՝ պռալով) — Էլիտա՛,
Էլիտա՛: Դժրա՛զդ, խե՛զճ Էլիտա՛:

Գ. ԱՐԱՄ ՈՒԱԾ

Տօֆք. Վանկէլի պարտէզին մէկ առանձին նահ-
նուս անկիւնը՝ հսկայ ծառերու հովանիին տակ: Ազ
կողմը կ'երեւի՝ նեխած լնակի մը եզերքը: Ցած
ցանկ մը կը բաժնէ պարտէզը կածանէն ու ֆըեօր-
տէն, որուն միւս կողմէն կը բարձրանան լեռան կա-
տարենք: Մքնշաղ է:

Զախ կողմը, քարէ նստարանի մը վրայ, Պօլէֆ
նստած՝ կարելով կը զբաղի: Իր քով նստարանին
վրայ՝ զիրքերու ու կարի սակառ մը: ՀիւՏէ ու
ԼինկՍթրունք, ձկնորսի գործիքներով, կը հանին
լնակի եզերքէն:

ՀԻԼ. (Լինկ.ի նշան մը ընելով) — Հանդա՛րտ:
Մէծ մը տեսայ:

ԼԻՆԿ. (Նստելով) — Ո՞ւր է:

ՀԻԼ. (Ցուցնելով) — Զէ՛ք տեսներ: Դէ՛, հո՛ն,
խա՛չ որ, խա՛չ որ, ահա հա՛տ մըն ալ: (Նայելով
ծառերուն մէջէն) Ա՛, ա՛ռ քեզի փորձանք մը...
կուզայ փախցնել զանոնք ու խանզարել մէզ...

ՊՈԼ. (Վեր առնելով գլուխը) — Ո՞վ է եկողը:

ՀԻԼ. — Ուսուցիչդ, օրիորդ:

ՊՈԼ. — Ուսուցիչը:

Հիլ. — Այս', անշուշտ, քուկու... լոմ հղա՞ծ է
որ:
(Առնօլիմ կ'երեւայ ծառերուն տակէն՝ աջ կող-
մով):

ԱՌ. — Զուկ կա՞յ հիմա լճակին մէջ:

Հիլ. — Այս', քանի մը հին ծածաններ կան:

ԱՌ. — Իրա՞ւ, հին ծածանները դեռ կ'ապրի՞ն:

Հիլ. — Այս', շատ դիմացկուն են: Բայց հիմա
մէկ քանիին հաշիւը պիտի տեսնենք:

ԱՌ. — Աւելի լաւ չէ՞ , որ Ֆըեօրտին վրայ որ-
սայիք:

Լինկ. — Ո՞չ, լճակն... այսպէս սառած... ա-
ւելի խորհրդաւորութիւն ունի:

Հիլ. — Այս', աւելի կախարդիչ է... Ծովէ՞ն
կուգաք:

ԱՌ. — Այս', ուղղակի լոգանքէն կուգամ:

Հիլ. — Կարծեմ բաց ջուրին մէջ եղած չէք բը-
նաւ:

ԱՌ. — Ո՞չ, այդքան վարժ լուղորդ չեմ:

Հիլ. — Կոնակի վրայ լողալ գիտէ՞ք:

ԱՌ. — Ո՞չ, Օրիորդ:

Հիլ. — Ես կրնամ: (Լինկ.ի) Օ՞ն, փորձենք միւս
կողմը:

(Եզերքէն կը մեկնին լիակին միւս կողմը:)

ԱՌ. (Փօլէքին մօտենալով) — Դուք սուանձի՞ն
էք, Պօլէթ:

Պօլ. — Այս', սովորականին պէս:

ԱՌ. — Մայրերնիդ հո՞ս, պարտէվը չէ՞ :

Պօլ. — Ո՞չ, հաւանաբար հօրս հետ պտոյտի ե-
լած է:

ԱՌ. — Ի՞նչպէս է այս կէսօրին:

Պօլ. — Բնաւ չեմ գիտեր: Մոռցեր եմ հարցնե-
լու:

ԱՌ. — Ի՞նչ գիրքեր են ատանք:

Պօլ. — Մէկը տեսակ մը բուսաբանութիւն է,
ու միւսն ալ՝ աշխարհագրութիւն:

ԱՌ. — Կը սիրէ՞ք այդ տեսակ բաներ կարդալ:

Պօլ. — Այս', եթէ սակայն ժամանակ ունենամ:
Բայց պէտք է նախ տան զործերով զբաղիմ:

ԱՌ. — Բայց մայրերնիդ — մօրունիդ — չօ՞գ-
ներ ձեզ:

Պօլ. — Ո՞չ, ամէն ինչ ես կ'ընեմ: Ատիկա
սովորած էի ընել այնու երկու տարուան միջոցին,
երբ հայրս սուանձին էր. ու հիմակ, անկէ ի վեր կը
շարունակուի...

ԱՌ. — Եւ կարդալն ալ գարձեալ առջի չափ կը
սիրէ՞ք:

Պօլ. — Այս', կը կարդամ ամէն անգամ որ կա-
րենամ օգտակար գիրք մը զանել: Ամէն ոք կ'ուզէ
աշխարհի ու կեանքի մասին քիչ մը բան գիտնալ...
մինչ մենք կ'ապրինք հոս, հեռո՞ւ ամէն շարժու-
մէ... այս', հեռո՞ւ զրեթէ ամէն շարժումէ:

ԱՌ. — Այդպէս մի՛ ըսէք, սիրելի Պօլէթս:

Պօլ. — Ա՞չ, չէ՞ , ինձի կը թուի թէ լճակի ծա-
ծաններու կեանքէն տարրեր կեանք մը չէ սա մեր
ապրածը: Ասոնք, այնքան մօտը Ֆըեօրտին — ուր
կը գարձդարձին անվե՛րջ, վտառ վտառ, հսկայ
ձուկերը ծովուն, ձմարիտ ձուկերը վայրենի — ա-
սոնք, լճակին այս խեղճ ընտանի ձուկերը՝ իրենց
անուշ ջուրերուն մէջ՝ չեն գիտեր ու չպիտի գիտ-
նան երբէք անոնց կեանքը՝ ազատ ու անձանօթ:

ԱՌ. — Ինձի կը թուի թէ այդ ցանկութիւնը լաւ
պիտի ըլլար իրենց:

ՊՕԼ. — Ո՞վ գիտէ . թերեւս որեւէ ազգեցութիւն
մըն ալ չընէր :

Ա.Ի. — Ատկէ զատ , չէք ալ կրնար ըսել թէ դուք ,
հո՛ս , ամէն շարժումէ կատարելապէս հեռու կ'ապ-
րիք — զէթ ամառ ատեն : Ահա՛ քանի մը օր է , ո՞վ
հո՛ս , ձողական կեղրոնի մը նման՝ աշխարհիկ
կեանքի տիեզերական ժամադրավայրն է եղած , ուր-
իէ մարդեր կ'անցնին ու կը դառնան՝ հոդ չէ թէ ա-
սանց կանգ առնելու :

ՊՕԼ. — Այո՛ , ճի՛շդ ատանկ . . . հոդ չէ՛ , հոդ
չէ՛ , ծաղրեցէք . ձեզ ի՛նչ փոյլթ , չէ՛ որ դուք ան-
ցորդ մըն էք միայն :

Ա.Ի. — Ես ծաղրե՞մ : Ի՞նչպէս կրնաք ձեր միա-
քէն ատանկ բան մը անցնել :

ՊՕԼ. — Այո՛ , բոլոր այդ բառերը՝ ժամադրա-
վա՞յր , երթ ու գա՞րծ , ձողական կեղրո՞ն , դուք
քաղաքի բնակիչներէն լսած էք : Անոնք ա՞յնքան շատ
կը սիրեն յեղեղել այդ բառերը :

Ա.Ի. — Ճիշդ է , ատիկա ես ալ նշմարած եմ :

ՊՕԼ. — Բայց , ստուգիւ , այդ ամէնուն մէջ չը
կայ ճշմարտութեան մասնիկ մը անդամ : Կը հար-
ցնեմ . ձեզ — ի՞նչ կը շահինք մենք այս ամենազդի
բազմութենէն , երբ ասկէ ան Հիւսիս կ'անցնի կէս
գիշերուան արեւն ըմբոչինելու համար : Ի՞նչն է մեր
օգուտը , երբ մենք չենք տեսներ բնաւ , այդ կէս գի-
շերուան արեւը : Ա՛հ , չէ՛ , մենք ստիպուած ենք հոս
մալ , ամբողջ կեանքի ընթացքին , ծածանի սա՛ մեր
լճակին մէջ :

Ա.Ի. (Անոր կողքին նստելով) — Բաէ՛ք , սիրելի
Պօլէթս , սա ձեր կեանքը ունի որոշ անձկութիւն մը ,
բաղձանք մը անշուշտ . . .

ՊՕԼ. — Թերեւս :

Ա.Ի. — Լա՛ւ , ըսէ՛ք , ի՞նչ է ատ :

ՊՕԼ. — Նախ՝ մեկնիլ հոսէն :

Ա.Ի. — Ամենէն առաջ ա՞տ :

ՊՕԼ. — Այո՛ , յետոյ զարդանալ — ամէն բանի
վրայ իսկակա՞ն , փոքրիկ ծանօթութիւն մը ունե-
նալ :

Ա.Ի. — Կանուխ , ձեզի դաս տուած ատեններս ,
ձեր հայրը յաճախ ձեզ համալսարան դնելու վրայ
կը խօսէր :

ՊՕԼ. — Այո՛ . . . հէ՛ք հայր . . . շատ բաներ կ'ըսէ՛
ան , բայց երբ կարգը կուղայ գործադրութեան , իր
կորովը կը պակսի :

Ա.Ի. — Այո՛ , դժբաղդաբար իրաւունք ունիք :
Ճիշդ է որ կորով չունի : Բայց , դուք այդ մասին ի-
րեն լըօրէն խօսած չէ՛ք բնաւ :

ՊՕԼ. — Պէտք է ըսել որ , ո՛չ :

Ա.Ի. — Բայց , դուք խկոյն պէտք է ըսէ՛ք , քանի
դեռ ա՞յնքան ուշ չէ : Բայց ինչո՞ւ համար չէք ը-
սած , Պօլէթ :

ՊՕԼ. — Որովհեաեւ , հաւանօրէն , իրական կո-
րովը իմ մէջս ալ կը պակսի : Հայրական ժառանգու-
թիւն մը անշուշտ :

Ա.Ի. — Հըմ . . . Դուք ձեզ կ'անիրաւէք թերեւս :

ՊՕԼ. — Ո՛չ , դժբաղդաբար ո՛չ : Ատկէ զատ ,
հայրս ինձմով եւ իմ պարագայովս զբաղելու ժամա-
նակ չունի բնաւ . . . ո՛չ ալ ցանկութիւն հաւանա-
բար : Եւ յետոյ մտահոգութիւն մըն ալ , որմէն կա-
րելի եղածին չափ ազատ ըլլալ պիտի ուզէր : Անիկա
այնքան գրաւուած է կիմայով . . .

Ա.Ի. — Ի՞նչ ըսիք : Որո՞վ :

ՊՕԼ. — Բաել կ'ուղեմ թէ՛ ինք ու մօրուս . . .
(ընիշատելով) հայրս ու մայրս , ինչպէս կը տես-

նէք, ա՛յնպէս զբաղած են իրարմով...

ԱՌ.— Լա՛ւ, ատիկա աւելի եւս կը հարկադրէ
որ դուք վճռէք ձեր հոսկէ մեկնումը:

ՊՕԼ.— Այո՛, բայց ինձ կը թուի թէ իրաւունք
չունիմ լքելու հայրս:

ԱՌ.— Սիրելի Պօլէթս, ստիպուած էք ուշ կամ
կանուխ ձգելու զայն, եւ ուստի ո՛րքան շուտ նո՛յն-
քան լաւ:

ՊՕԼ.— Այո՛, ատկէ զատ ուրիշ ելք չկայ կար-
ծեմ. վերջապէս հարկ է որ քիչ մըն ալ իմ վրաս
խորհիմ ու ջանամ ինձ զերք մը ասլահովիլ: Եթէ
սպատակի որ հայրս մեռնի, մէկը չպիտի ունենամ
ինքպինք անոր վստահելու: Խեղճ հայրիկ... իր-
մէ բաժնուելու միտքն իսկ կը սարսափեցնէ զիս:

ԱՌ.— Կը սարսափեցնէ՞:

ՊՕԼ.— Այո՛, իր հանդէպ ունեցած սիրոյս հա-
մար:

ԱՌ.— Բայց, Աստուա՛ծ իմ, ո՞ւր է, ձեր մօ-
րուն: Անիկա իր քովը չի՞ մնար:

ՊՕԼ.— Ճիշտ է, այո՛, սակայն եւ այնպէս կը
սարսափիմ: Անիկա չ'ունի մասնաւոր պարագանե-
րու այն վափկութիւնն ու ճարպիկութիւնը, որ
մօրս էին յատուկ: Այնքան բաներ կան, զոր ան չի
տեսներ եւ կամ չ'ուզեր տեսնել եւ կամ որոնցմով չի
մտահոգութիր: Ճիշտ ի՛նչ խորհիլո՛ ես ալ չեմ գի-
տեր:

ԱՌ.— Հը՛... կը հասկնա՛մ ինչ որ ըսել կ'ու-
զէք:

ՊՕԼ.— Խեղճ հայրիկ, տկար կողմեր շատ ու-
նի: Թերեւս ասիկա զուք ալ նշմարած էք: Իր ա՛յն-
քան քիչ զբաղումներէն դուրս, ունի երկար պարա-

պոյ ժամեր, որոնց միջոցին իր կինը բացարձակա-
պէս անընդունակ է իրեն տալու այն ուժն ու նեցու-
կը, որուն այնքան պէտք ունի ինք: Ասի՛ քիչ մըն
ալ հօրս յանցանքն է թերեւս:

ԱՌ.— Ի՞նչպէս:

ՊՕԼ.— Ա՛հ, հայրս կ'ուզէ միշտ երջանիկ դէմ-
քերով շրջապատուիլ: Պէտք է որ տանը մէջ միշտ
արեւ ու խայտանք վայլին, ինչպէս ինքը կ'ըսէ: Ա-
հա թէ ինչո՞ւ այնքան կը վախնամ ամէն անդամ որ
նոր գեղ մը կը փորձէ, բուժելու համար զայն...
ընդունայն...

ԱՌ.— Իրա՞ւ այդպէս կը կարծէք:

ՊՕԼ.— Ա՛, չեմ կրնար ինձմէ հեռացնել այս
մտածումը... երբեմն այնքան տարօրէն կը պաշա-
րէ զիս: (Զայրոյթով): Անարդար չի՞շտ այս
տունը մնալու բռնադատուիլ: Չեմ կրնար իսկապէս
հօրս օգուտ մը ընծայել եւ վերջապէս ես ինձի հան-
դէպ ալ պարտքեր ունիմ:

ԱՌ.— Սիրելի Պօլէթ, կ'ուզէ՞ք որ այս մասին
լրջօրէն խօսինք:

ՊՕԼ.— Ի՞նչ օգուտ... Ես ստիպուած եմ իմ
ամբողջ կեանքս, հո՛ս, ծածաններու այս լճակին
մէջ անցնելու:

ԱՌ.— Երբէ՞ք: Ասիկա քեզմէ միայն կախում
ունի:

ՊՕԼ. (Աշխուժով) — Իրա՞ւ կ'ըսէք:

ԱՌ.— Այո՛, վստահ եղէք, ամէն ինչ ձեր ձեռքն
է:

ՊՕԼ.— Ա՛հ, եթէ կարելի ըլլար ատ: Արդեօք այս
մասին կ'ուզէիք հօրս խօսի՞լ:

ԱՌ.— Այո՛: Բայց, սիրելի Պօլէթս, հարկ է որ

նախ քեզ խօսիմ անկեղծ ու անվերապահ մտերմութեամբ : (Զայս նայելով :) Լոեցէ՛ք մը յայտնի մի՛ ընէք : Յետոյ այս մասին կը խօսինք նորէն :

(Ելիտա առանց գլխարկի, գլուխին եւ ուսերուն վրայ մեծ շալ մը ձգած, կը մտնէ ձախէն :)

Էլ . (Զդայնոտ յուզումով մը)— Ի՞նչ գեղեցիկ օր մեջ ի՞նչքան հաճելի է հոս :

ԱՌ . (Ելելով ,) — Պտոյտէ՛ կը դառնաք :

Էլ . — Այո՛, Վանկէլի հետ շա՛տ երկար ու շա՛տ սիրուն պտոյտ մը ըրինք : Հիմակ ալ պիտի երթանք նաւարկել :

ՊՈԼ . — Զե՞ս ուզեր նստիլ :

Էլ . — Ո՛չ , չնորհակալ եմ :

ՊՈԼ . (Նստարանին վրայ տեղ տալով)— Ահա՛ աղուոր տեղ կայ հոս :

Էլ . (Պտրսնելով)— Ո՛չ , ո՛չ , չեմ ուզեր , չեմ ուզեր նստիլ :

ԱՌ . — Պտոյտը , կ'երեւայ , շատ օգտակար է ձեզի : Խիստ զգալի աշխուժութիւն մը , թարմութիւն մը կը տեսնեմ ձեր վրան :

Էլ . — Այո՛, ինքզինքս շատ լաւ կ'զգամ : Զիս բոլորովին անսովոր երջանկութիւն մը համակած է : Այնքան ապահով եմ մատուցով (Զայս նայելով :) Աս ի՞նչ խոռոշ շոգենաւ է :

ՊՈԼ . (Կելլի ու կը նայի)— Անդիմական հսկայ նաւն ըլլալու է :

ԱՌ . — Նաւախարիսխին քով կանդ առաւ : Զո՞դ կը կենան ընդհանրապէս :

ՊՈԼ . — Այո՛ , բայց միայն կէս ժամ : Յետոյ ֆրեօրտ կուզան :

Էլ . — Ու ան , վաղը , վերստին պիտի երթայ դէպի բաց ծովերը մատուցութիւն կը դուրս գումարածակ :

Ա՛հ , միայն երեւակայել ատոր մէջն ըլլալ միարելի ըլլար միայն կարելի ըլլար ... Եթէ միայն կարելի ըլլար ...

ԱՌ . — Ծովով երկար ճամբորդութիւններ ըլլար չէ՛ք բնաւ , Տիկին Վանկէլ :

Էլ . — Երբէ՛ք : Պղտիկ պտոյտներ միայն՝ Ֆրեօրտին վրայ :

ՊՈԼ . (Հառաչելով)— Ա՛հ , ո՛չ , մէնք պէտք է գոհանանք միմիայն ցամաքով :

ԱՌ . — Է՛ , վերջապէս մեր բնավայրն է , չէ՛ :

Էլ . — Մեր բնավայրը . չէ՛ , չէ՛մ կարծեր :

ԱՌ . — Յամաքը չէ՛ մեր բնավայրը : Էլ . — Ո՛չ , ես չեմ կարծեր : Ինձի այնպէս կը թուի որ , եթէ սկիզբէն իսկ վարժուած ըլլայինք ապրելու ծովուն վրայ — եւ նոյնիսկ ծովուն մէջ — հասած պիտի ըլլայինք կատարելութեան մը , որուն գաղափարն անգամ չունինք — լաւագոյն ու երջանկագոյն պիտի ըլլայինք :

ԱՌ . — Իրա՞ւ այդպէս կը խորհիք :

Էլ . — Այո՛ : Այս մասին շատ կ'ուզէի հակափաստեր լուլ : Շատ անգամ Վանկէլի ալ խօսած եմ :

ԱՌ . — Ան ի՞նչ կը խորհիք :

Էլ . — Կը կարծէ թէ խոկապէս ալ կրնար այդպէս ըլլալ :

ԱՌ . (Կատակելով)— Լա՛ւ , թերեւա , բայց եղածը՝ եղած է : Միանգամ ընդմիշտ սիսալեր ենք ծովային կենդանիներ ըլլալու տեղ՝ ցամաքային կենդանիներ ըլլալով : Սիսալը դարմանելու համար շատ ուշ է դժբաղդաբար :

Էլ . — Այո՛ , տիսուր ճշմարտութիւն մըն է ատ : Եւ ես կը կարծեմ թէ մարդկութիւնն ա՞յնքան բընազդուէն կը զգայ ասիկա : Ու ան իր հետ կը պը-

տրտցնէ այդ զգացումը, որ իր անրաժան վիշտն է՝ խոր ու ծածուկ: Հաւասացէ՛ք ինձի, մարդկային տիրութեան է՛ն խորունկ արմատը հո՛ս իսկ է: Այս՛, հաւասացէ՛ք կըսեմ ձեզի:

Ա.Բ.— Բայց, սիրելի Տիկ. Վանկէլս, ես չեմ դիտած որ մարդերը ձեր ըսածին չափ ա՛յդքան ար- խոր ըլլան: Բնդհակառակը՝ ինձի կը թուի թէ ա- սոնց մէծամասնութիւնը կեանքը կը նկատէ չափա- զանց զուարթ ու հեշտալի, որ լեցուն է խաղաղ ու անփոյթ հրճուանքով:

Էլ.— Ո՛չ, այդպէս չէ՛: Ինձի կը թուի թէ այդ ուրախութիւնը կը նմանի ձիշդ այն ուրախութեան, զոր կը զգանք ամառուան երկար ու հեշտին օրե- րուն, վերահաս մռայլ օրերու նախազգացումով՝ անդոհ: Եւ այս անդոհն է որ մարդերու ուրախու- թիւնը կը ստուերէ, ձիշդ այն հողմավար ամպերուն պէս, որ իրենց շուրքերը կը նետեն մթեօրտին վրայ, որ — բոսէ մը առաջ ա՛յնքան փաղփուն ու կապոյտ — յեղակարծօրէն...

Ա.Բ.— Այդ տեսակ տիրուր մտածումներով պա- շարուելու չէք: Դեռ հազիւ վայրկեան մը առաջ, ա՛յնքան զուարթ էիք ու աշխոյժ:

Էլ.— ձիշդ է, այդպէս էի: Ա՛, աս... ի՞նչ տիմարութիւն է աս: (Անհանգստութեամբ շուրջը դիտելով:) Վանկէլս ալ չի գա՛ր գեռ... Խոստացած էր սակայն... բայց տակաւին չի գա՛ր... Սիրելի Պ. Առնօմս, կը հաճի՞ք երթալ զինքը կանչել:

Ա.Բ.— Շա՛տ սիրով...

Էլ.— Բսէք որ իսկոյն դայ: Երբ չեմ կրնար հիմակ զինքը տեսնել...

Ա.Բ.— Զէ՞ք կրնար զինքը տեսնել:

Էլ.— Ա՛հ, չէք հասկնար ատ... Յամախ կը

պատահի որ, երբ քովս չէ ինք, չեմ կրնար իր գէմ- քը յիշել եւ յետոյ զինքն առ յաւէտ կորսնցուցած ըլլալու ցաւադին սոսկումով կը համակուիմ... Բայց, զացէ՛ք, կ'աղաչեմ, զացէք: (Լնակին ափը կ'երթուլարձի:)

ՊՕԼ. (Սոնօլմի) — Ես ձեզի կ'ընկերանամ: Զին- քը չպիտի կարենաք դտնել:

Ա.Բ.— Բայց ո՛չ, անհոգ եղէ՛ք:

ՊՕԼ. (Մեկուսի) — Ո՛չ, ո՛չ, չեմ կրնար անհոգ ըլլալ, կը վախնամ որ նաւ գացած ըլլայ...

Ա.Բ.— Եւ ատոր համար կը վախնա՞ք:

ՊՕԼ.— Այս՛, յաձախ ծանօթներ դտնելու յոյ- սով կ'երթայ, ու որովհետեւ նաւուն մէջ ալ կայ ըմպելիներու սրահ մը...

Ա.Բ.— Լա՛ւ, հասկցայ. եկէ՛ք ուրեմն: (Կը մեկինին ձախէն:)

(Ելիտա վայրկեան մը անշարժ կը կենայ՝ նայ- ւածքը լնակին սեւենած: Գոզցիս ինքնիրեն բաներ մը կը մրմնացէ մեղմիւ ու ընդհատ: Պարտէզի ցան- կապատին ետեւ՝ կածանին վրայ, նամբորդի տա- րազով ՕՏԱՐԱԿԱՆ մը կ'երեւի՝ բաւ ու կարմիր մօ- րուենի ու մազերով: Դրած է սկովտական գտակ մը, ուսընդանութ կախած է նամբորդի պայուսակ մը:)

ՕՏ. (Ցանկին երկայնին յամրօրէն կ'առաջա- նայ՝ նայուածքը պարտէզին մէջ: Տեսնելով կ'լի- տան՝ կանգ կ'առնէ, կը դիտէ ակնապիշ ու մեղմիւ կը յարէ) — Բարի իրիկոն, կ'լիտա՛:

Էլ. (Կը դառնայ նիշ մը արձակելով) — Ա՛հ, իմ սիրականս, եկա՞ր վերջապէս:

ՕՏ — Այս՛, վերջապէս եկայ:

ԷԼ. (Դիտելով զարմագին ու սարսափահար) —
Ո՞վ էք դուք: Մէ՞կը կը վնառէք:

ՕՏ — Բուն իսկ քե՛զ, անշո՛ւշտ լաւ գիտես,
Էլիտա:

ԷԼ. (Յնցուելով) — Ի՞նչ է աս: Ի՞նչպէս խօսք
կ'ուղղէք ինձ: Ո՞վ կը վնառէք:

ՕՏ — Քե՛զ, քե՛զ կը վնառեմ:

ԷԼ. (Դողահար) — Ա՛չ... (կը դիտէ ակնա-
պիշ ու կ'ընկրի կի կիտովին խեղդուած նիշ մը արձա-
կելով) — Աչքե՛րը... աչքե՛րը...

ՕՏ — Վերջապէս սկսա՛ր ճանչնալ: Ես իսկոյն
ճանչցաւ քեղ, Էլիտա:

ԷԼ. — Օ՛չ, այդ աչքերը... Մի՛ նայիք ինձի այդ
ողէս — հիմակ օգնութի՛ւն պիտի պոռամ:

ՕՏ — Լոէ՛, լոէ՛, մի՛ վախնար, Ես քեզի վնաս
չեմ հասցներ:

ԷԼ. (Զեռժերովն աչքերը ծածկելով) — Բայց,
կ'աղաչեմ, մի՛ նայիք ինձի այդպէս:

ՕՏ. (Արմուկները ցանկին կրցնցուցած) — Անդ-
լիական շողենաւով եկայ:

ԷԼ. (Սարսափահար նայելով) — Ի՞նչ կ'ուղէք
ինձէ:

ՕՏ — Քեզ խոստացած էի վերադառնալ կարե-
լի եղածին չափ չուտ...

ԷԼ. — Գացէ՛ք, գացէ՛ք, հեռացէ՛ք: Անգամ մըն
ալ մի վերադառնար հոս, բնա՛ւ: Ես ձեզի գըեցի որ
մեր միջեւ ամէն բան վերջացած էր... ամէն բա՞ն:
Ասի լաւ գիտէք դուք:

ՕՏ. (Անխոռով ու առանց էլիթաՅին պատա-
խանելու) — Շատ կը ցանկայի աւելի կանուխ գալ,
բայց անկարելի էր... վերջապէս յաջողեցայ եւ հի-
մակ հո՛ս եմ, քուկդ ե՛մ, Էլիտա:

ԷԼ. — Ի՞նչ կ'ուղէք ինձէ: Ի՞նչ կ'ուղէք: Ի՞ն-
չո՞ւ եկած էք հոս:

ՕՏ — Կը տեսնես թէ քեզ տանիլ եկած եմ:
ԷԼ. (Զարիուրած ընկրկելով) — Զիս տանիլ:

Ա՛յ է ուզածնիդ:

ՕՏ — Այս՛, քեզ տանիլ:
ԷԼ. — Բայց չէ՞ք դիտեր թէ ես ամուսնացած
եմ:

ՕՏ — Գիտեմ:

ԷԼ. — Գիտէք եւ դարձեալ... դարձեալ կուգաք
տանիլ զիս:

ՕՏ — Անշուշտ:

ԷԼ. (Գրուխը երկու ձեռքերուն մէջ առնելով) —
Օ՛չ, այս դժբաղդութիւնը... այս ահոելի սարսա-
փը...

ՕՏ — Զէի՞ր ուզեր արդեօք...

ԷԼ. (Խոռվագին) — Մի՛ նայիք այդպէս:

ՕՏ — Կը հարցնեմ թէ չէ՞ս ուզեր...

ԷԼ. — Ո՛չ, ո՛չ, ո՛չ, յէ՛մ ուզեր, երբէ՛ք, յա-
ւիտեա՛ն: Զեմ ուզեր, կ'ըսեմ, չեմ կրնար եւ չեմ ալ
ուզեր: (Մեղմով) Զեմ համարձակիր...

ՕՏ. (Ցանկէն ներս ցանկելով) — Լա՛ւ, Էլի-

տա՛, թոյլ տո՛ւր ուրեմն, որ մհկնելէ առաջ բան մը
բահմ քեզի:

ԷԼ. — (Կուզէ փախչիլ, բայց չի կրնար: Վախէն
անդամալուծուած ծառի մը կոնյին կը յենու, բնա-
կին մօս) — Մի՛ զպիք ինձ... Մի՛ մօտենաք: Կի-
ցէ՛ք հող... Մի՛ զպիք, կ'ըսեմ:

ՕՏ. (Զգուշօրէն քանի մը բայլ մօտենալով) —
Այդքան վախնաւու պատճառ մը չունիս ինձէ, Էլի-
տա:

Էլ. (Ձեռքիրով աչքերը կը ծածկէ) — Ա՛յդ-
պէս մի նայեք ինձ :

ՕՏ — Մի' վախնար, մի' վախնար, էլիտա :
(ՏՕՔԹ. ՎԱՆԿԵԼ պարտէզ կը մտնէ՝ ճախէն :)

ՎԱՆ. (Ծառերուն տակ՝ դեռ կէս նամբայէն) —
Կարծեմ, քեզ շատ սպասցուցի . . .

ԷԼ. (ՎԱՆԿԵԼԻ վրայ խոյանալով, անոր կը փա-
րի ու կը պոռայ) — Ա՛հ, Վանկէ՛լ, Փրկէ՛ զիս . . .
Փրկէ՛ զիս, եթէ կրնաս :

ՎԱՆ. — Ի՞նչ կայ, էլիտա՛, ի՞նչ կայ, Աստու-
ծոյ սիրոյն :

ԷԼ. — Փրկէ՛ զիս Վանկէլ: Զե՞ս տեսներ սա՛
մարդը . . . գէ՛, հո՞ն, հո՞ն:

ՎԱՆ. (Նայելով) — Սա՞ մարդը . . . (ՕՏԱՐԱ-
ԿՈՂԵՆԻ մօսինալով) Ներողութի՛ւն, կրնա՞մ խմանալ
թէ ո՞վ էք զուք . . . ինչո՞ւ համար պարտէզս էք մը-
տած . . .

ՕՏ. (Գլուխով էլիթան ցոյց տալով) — Անոր
Հետ է որ կ'ուզեմ խօսիլ :

ՎԱՆ. — Ա՛, լա՛ւ: Դուք էք եղեք ուրեմն . . . (Է-
լիթան ՅԻՆ) ինձի ըսին որ, օտարական մը բակը մը-
տած քեզ հարցուցեք էք :

ՕՏ. — Այո՛, ե՛ս էի :
ՎԱՆ. — Ի՞նչ կ'ուզէք կնոջմէս: (Գտնեալով)

Կը ճանչնա՞ս զինքը, էլիտա :
ԷԼ. (Ձեռքիրը պրկելով, մեղմանայն) — Կը

ճանչնա՞մ զինքը . . . Այո՛, այո՛, այո՛ :

ՎԱՆ. (Խալոյն) — Է՛, ուրեմն :

ԷԼ. — Ա՛հ, Վանկէ՛լ, ասիկա ա՞ն է, ա՞ն . . . Ա՛-
նիկա որ դիտես . . .

ՎԱՆ. — Ի՞նչալէս . . . Ի՞նչ ըսիք . . . (Դառնալով)
դուք ձօնսթընն է՞ք, որ երբեմն . . .

ՕՏ. — Այդպէս կոչեցէք, եթէ կ'ուզէք. Հոգ չէ
որ անունս չ'ըլլայ :

ՎԱՆ. — Անուննիու չ'ըլլայ :

ՕՏ. — Այոյ ի՞նչ կ'ուզէք կնոջմէս: Դիտէք
անշո՛ւտ, թէ փարսսապետին աղջիկը շատո՞նց
կարգուած է եւ հարկաւ գիտէք ալ թէ որո՞ւ հետ . . .

ՕՏ. — Երեք տարի է որ գիտեմ :

ԷԼ. (Հետաքրքրութեամբ) — Ի՞նչպէս իմացաք:

ՕՏ. — Քեզի գալու ճամբայ ելած միջոցիս էք,
էլիտա, երբ ձեռքս անցաւ հին լրադիր մը — այս
կողմերու թերթ մը — որուն մէջ սա՛ ամուսնու-
թեանի մասին բաներ մը գրուած էք :

ԷԼ. (Անջեւը նայելով՝ շեշտակի) — Ամուսնու-
թի՛ւն . . . իրաւցնէ, այն ատեն, այդպէս ալ էք :

ՕՏ. — Ասիկա ա՞յնքան անբնական էք որ . . . Մեր
մասնիներու երբեմնի արարողութիւնն ա՛լ ամուս-
նութիւն մը չէ՞ր, էլիտա :

ԷԼ. (Դէմքը ձեռքիրուն մէջ ծածկելով) — Ա՛հ . . .
ՎԱՆ. — Ի՞նչպէս կը համարձակիք . . .

ՕՏ. — Մոսցա՞ր ասիկա :

ԷԼ. (Անոր պիշ նայուածքին տակ լնինուած՝
կը պօռայ) — Հող կեցած՝ ալ այդպէս մի՛ նայեք
ինձի :

ՎԱՆ. (Անջեւը երբալով) — Դուք ուզզակի
ի՞նձ պէտք է խօսիք եւ ո՛չ անոր: Մէկ խօսքով,
հիմակ որ տեղեակ էք բոլոր պարագաներուն, ալ
ի՞նչ կ'ուզէք: Ի՞նչ իրաւունքով մինչեւ հոս կը հե-
տապնդէք կինս :

ՕՏ. — Էլիտայի խօսք էի տուած կարելի եղա-
ծին շափ շուտ վերադառնալ իրեն:

ՎԱՆ. — Դարձեա՞լ էլիտա . . .

ՕՏ — Եւ էլիտա խոստացաւ մինչեւ վերադարձս
ինծի սպասել:

ՎԱՆ — Դուք կինս իր անունով կը կոչէք...
այդ տեսակ ընտանութիւն մը ներելի չէ հոս, պա-
րոն:

ՕՏ — Շատ լաւ գիտեմ ատ: Բայց որովհետեւ
անիկա ամէն բանէ առաջ, նախ ի՞նձ կը պատկա-
նի...

ՎԱՆ — Զեզի՞ : Տակաւին...

ԷԼ. (Վանկէլի ետեւն ապահնելով) — Ա՛հ, ա-
սիկա զիս չպիտի ձգէ բնաւ...

ՎԱՆ — Զեզի՞ . ձեզի՞ կը պատկանի լսիք...

ՕՏ — Ան բան մը պատմա՞ծ է ձեղ, մեր — իր
ու իմ — մատնիներուն մասին:

ՎԱՆ — Մնչո՞ւշտ. բայց ի՞նչ կ'արժէ՛ ատ, երբ
յետոյ ամէն յարաբերութիւն խզած է այլեւս: Իր
նամակներն ստացած էք եւ վստահօրէն այս ամէնը
շատ լաւ գիտէք:

ՕՏ — Մենք, էլիտան ու ևս միանդամայն, կա-
տարելապէս համաձայն էինք, թէ մեր մատնի-
ներու արարողութիւնը՝ իրական ու կատարեալ ա-
մուսնութեան մը ուժն ու հեղինակութիւնն ունէր:

ԷԼ. — Բայց չե՞մ ուզեր, կը լոէ՞ք: Երբէ՛ք, եր-
բէ՛ք չեմ ուզեր ձեզմէ աւելի խօսք մը լսել: Մի՞ նա-
յիք ինծի այլպէս: Չե՞մ ուզեր, կ'ըսեմ...

ՎԱՆ — Խենդ ըլլալու էք յուսալու համար, որ
ատանկ տղայամտութիւններով կրնաք իրաւունք մը
արժեցնել:

ՕՏ — Ճիշդ է, ճեր հասկցած միտքով իրաւունք
մը չ'ունիմ երբէք:

ՎԱՆ — Այլեւս ի՞նչ կ'ուզէք ուրեմն: Մնչուշտ

չէ՞ք խորհիր թէ կրնաք բռնի — հակառակ իր կամ-
քին — խլել զայն ինձմէ:

ՕՏ — Ո՛չ, ի՞նչ պիտի ըլլայ ատոր օգուտը: Ե-
թէ էլիտան ուզէ ինծի հետեւիլ, պէտք է գայ ազա-
տորէն:

ԷԼ. (Ընդուս պոռալով) — Ազատօրէ՞ն...

ՎԱՆ — Եւ գուք կը կարծէք թէ...

ԷԼ. (Խնինիրեն) — Ազատօրէ՞ն...

ՎԱՆ — Խելքերնիդ կորսնցուցա՞ծ էք դուք:
Կորսուցէ՛ք: Զեզի հետ ո՛չ մէկ գործ ունինք այլ-
եւս:

ՕՏ. (Փամացոյցին նայելով) — Գրեթէ նաւ
դառնալու ժամանակն է: (Մօտենալով) Այո՛, այո՛,
էլիտա, հիմա պարտականութիւնն կատարած եմ...
(Աւելի մօտենալով) Քեզի տուած խօսքս յարգեցի:

ԷԼ. (Ընկլինելով՝ աղերսագին) — Օ՛հ, մի՞ դը-
պիք ինծի:

ՕՏ — Մինչեւ վաղը գիշեր խորհէ, ուրեմն...

ՎԱՆ — Խորհելու ոչինչ կայ: Հեռացէ՛ք շու-

տով: ՕՏ. (Միշտ էլիթսնի) — Ես հիմակ չոգենաւով
Ֆրեօրս պիտի երթամ: Վաղը իրիկուն կրկին քեզ
տեսնել կուզամ: Դուն, հո՛ս, ինծի կը սպասես,
պարտէզին մէջ. որովհետեւ կ'ուզեմ այս խնդիրը
քեզ հետ առանձին կարգադրել: Կը հասկնաս, չէ՞:

ԷԼ. (Ցած ու դողդոշով) — Կը լոե՞ս, Վանկէլ:

ՎԱՆ — Դուն հանդարտէ միայն: Այդ այցը՝
կրնանք արգիլել մէնք:

ՕՏ — Յտեսութիւն, էլիտա, վաղը իրիկուն,
ուրեմն...

ԷԼ. (Աղերսագին) — Օ՛հ, ո՛չ, ո՛չ, ո՛չ, մի՞
գաք վաղը իրիկուն: Անդամ մըն ալ մի գաք հոս:

ՕՏ — Եւ այն ատեն եթէ պատրաստուած ըլ-
լսու, վճռաբար հետեւելու ինծի ծովերուն վրայ...
Էլ. — Օ՛հ, մի՛ նայիք ինծի այդպէս:

ՕՏ — Ուրեմն, ամէն պարագայի, պատրաստ ե-
ղէ՛ք մեկնելո՛ւ:

ՎԱՆ. — Տուն մտիր, էլիտա:
Էլ. — Չեմ կրնար... օդնէ՛ ինծի, փրկէ՛ դիս,
Վանկէ՛լ:

ՕՏ — Որովհետեւ պէտք է լաւ գիտնաս որ, ե-
թէ վաղն ինծի չհետեւիս, ամէն բան միանդամ ընդ-
միշտ պիտի վերջանայ:

Էլ. (Դիտելով զայն, դողդողագին) — Ամէն
բան միանդամ ընդմիշտ պիտի վերջանա՞յ...

ՕՏ. (Գլուխի շարժումով մը) — Անդառնալիօ-
րէն, էլիտա: Ա՛լ չպիտի դառնամ այս երկիրը... պիս
պիտի չտեսնես այլեւս... ինձմէ լուր պիտի չ'առ-
նես բնաւ:

Էլ. (Շունչը խեղդուած) — Օ՛հ...
ՕՏ — Լաւ մը խորհէ, ինչ որ պիտի ընես: Մը-
նա՛ս բարով: (Ցանկին վրայէն ցատկելով՝ համբուն
վրայ կանգ կ'առնէ ու կ'ըսէ) Ե՛հ, էլիտա, պատ-
րաստուէ վաղ իրիկուն մեկնելու... Ես կուգամ
առնել քեզ: (Կը հեռանայ յամբ ու հանդարտ՝ ազ
կողմի կածանէն:)

Էլ. (Պահ մը անոր հեռանալը դիտելով) — Ա-
զատօրէ՛ն... ըստ թէ՛ պէտք է հետեւիլ ազատօ-
րէն...

ՎԱՆ. — Հանդարտէ՛: Ալ մեկնեցաւ ու անդամ
մըն ալ չես տեսներ:

Էլ. — Օ՛հ, ինչպէս կրնաս ատանկ լսել: Վաղ
իրիկուն պիտի դայ նորէն:

ՎԱՆ. — Թո՛ղ դայ: Ամէն պարագայի չպիտի
տեսնէ քեզ:

Էլ. (Ցնցելով զլուխը) — Ա՛հ, Վանկէ՛լ, մի՛
կարծեր թէ կրնաս զինքը արգելու զիս տեսնելէ:

ՎԱՆ. — Բայց կրնամ, սիրելիս, վատահ եղիր
դուն:

Էլ. (Մտածլու, առանց մտիկ ընելու գայն) —
Երբ դայ վաղ իրիկուն ու երբ մեկնի՛... մեկնի՛ դէ-
պի ծովերը բայնարձակլ...

ՎԱՆ. — Լա՛ւ, ի՞նչ ուրեմն:

Էլ. — Պիտի ուղելի զիտոնալ թէ արդեօք բնա՛ւ
պիտի չգառնա՞ր այլեւս:

ՎԱՆ. — Ո՛չ, սիրելի էլիտա, կատարելապէս
կրնաս վստահ ըլլալ: Ասկէ ետք ի՞նչ ընել պիտի դայ
հոս, երբ դուն ինքդ իսկ քու բերանովդ ըսիր թէ ա՛լ
չէիր ուղել զինքը: Ատով ամէն ինչ վերջացած է ար-
դէն:

Էլ. (Դիմնիրեն) — Ուրեմն, վա՛զը կամ երբէ՛ք:

ՎԱՆ. — Եւ եթէ երբէք պատահի ալ որ դայ նո-
րէն...

Էլ. (Անձկօրէն) — Ի՞նչ...

ՎԱՆ. — Կրնանք վնասելու անընդունակ ընել
զինքը:

Էլ. — Օ՛հ, ինչե՛ր կը խորհիս:

ՎԱՆ. — Այո՛, կրնանք: Եթէ ուրիշ միջոցով մը
չկարենաս ազատիլ իրմէ, այն ատեն պէտք է որ քա-
մէ հաւապետին սպաննութիւնը:

Էլ. (Զայրագին) — Ո՛չ, ո՛չ, ո՛չ, բնա՛ւ: Նա-
ւապետի սպաննութեան մասին ոչի՞նչ գիտենք մենք:
Ոչի՞նչ, բացարձակապէս ոչի՞նչ:

ՎԱՆ. — Ոչի՞նչ զիտենք: Ինքն իսկ չէ՞ խոսո-
վանած քեզի:

էլ. — Ո՛չ, բնաւ: Եթէ ատանկ բան մը ըսելու
ըլլաս, ես կ'ուրանամ: Անիկա պէտք չէ որ բանտուի:
Բաց ծովերունն է ան... լայն ու ընդարձակ ծովե-
րունը:

ՎԱՆ. (Նայելով՝ մեղմօրէն) — Ա՛հ, էլիտա, է-
լիտա...

ԷԼ. (Ուժգնօրէն անոր փարելով) — Օ՛, ի՞մ սի-
րելի, հաւատարիմ Վանկէլս: Փրկէ՛ զիս այդ մար-
դէն:

ՎԱՆ. (Մեղմօրէն բաժնուելով) — Եկո՛ւր, ինձ
հետ եկո՛ւր:

(Հինկ. ու ՀիլՏէ՛ ձկնորսական գործիքներով՝
կը հասնին լիալին աջ եղերքէն:)

ԼԻՆԿ. (Աշխուժով էլիթաթի կ'երբայ) — Ա՛,
Տիկին Վանկէլ, տարօրինակ բան մը պիտի ըսեմ ձե-
զի:

ՎԱՆ. — Ի՞նչ է:

ԼԻՆԿ. — Հրաշք մը... Ամերիկացին տեսանք:

ՎԱՆ. — Ամերիկացին:

ՀԻԼ. — Այո՛, ես ալ տեսայ:

ԼԻՆԿ. — Պարտէզին ետեւէն անցնելով՝ անդլիա-
կան մեծ շոգենաւը կ'երթար:

ՎԱՆ. — Ուրկէ՞ կը ճանչնաք այդ մարդը:

ԼԻՆԿ. — Իր հետ մէկ նաւի մէջ ծառայած ենք:
Իր խեղդուած ըլլալը ա՛յնքան սասոյդ կը թուէր ին-
ծի, եւ հիմակ, ահա՛ կատարելապէս ողջ առողջ...

ՎԱՆ. — Իր մասին աւելի բան մը չէ՞ք դիտեր:

ԼԻՆԿ. — Ո՛չ. բայց վատահօրէն եկած է իր ան-
հաւատարիմ ամուսինէն վրէժ լուծելու:

ՎԱՆ. — Ի՞նչպէս:

ՀԻԼ. — Լինկսթրանտ կ'ուզէ արուեստի գործ մը
պատրաստել:

ՎԱՆ. — Բան մըն ալ չեմ հասկնար:

ԷԼ. — Կը հասկնաս յետոյ:

(ԱՌՆՅԱԼՄ եւ ՊՈԼԻԹ, ձախ կողմով, դուրսի
կածանին կը հասնին:)

ՊՈԼ. (Պարտէզի մէջիններուն) — Եկէ՛ք, տե-
սէ՛ք... անդլիական Հոկայ շոգենաւը ֆըրեօրոնն
կ'եր կը բարձրանայ: (Բաւական հեռուէն կ'երեւայ
նաւը՝ յամի գնացքով:)

ԼԻՆԿ. (ՀիլՏէի որ ցանկին ետեւը կը գտնը-
ւի) — Այս գիշեր կը դտնէ անպատճառ:

ՀԻԼ. (Գլուխը երեցնելով) — Անհաւատարմու-
հին... այո՛, անպայման:

ԼԻՆԿ. — Եւ կէս գիշերին...

ՀԻԼ. — Այնքան հետաքրքրական տեսարան մը
պիտի ըլլայ:

ԷԼ. (Նայուն ետեւէն նայելով) — Վա՛զն, ու-
րեմն...

ՎԱՆ. — Եւ յետոյ, երբէ՛ք:

ԷԼ. (Մեղմ ու դողդոց ձայնով) — Ա՛հ, Վան-
կէ՛լ, միւկ զիս՝ ինձմէ:

ՎԱՆ. (Անձկորին դիտելով) — Էլիտա՛, ասոնց
հանեւ գեռ ծածկուած բա՛ն մը կայ:

ԷԼ. — Այո՛, բան մը կայ — կախարդանքը:

ՎԱՆ. — Կախարդանքը:

ԷԼ. — Այս մարդը ծովուն կը նմանի:

(Յամրօրէն պարտէզին մէջին անցնելով՝ մը-
տածկուտ դուրս կ'ելլէ ձախէն: ՎԱՆԿԵԼ խոռվ՝ կը
բալէ անոր կողքին, սեւեռապիշ դիտելով:)

Դ. ԱՐԱՐՈՒՄԸ

Տօֆք. Վաճիկի սրահը, որ պարտէզին վրայ կը նայի: Աջ ու ձախ՝ դուռներք: Խորը — պատուհաններուն մէջտեղ — վերանդային վրայ բացուղ ապակեղուռ մը, ուրկէ կը տեսնուի պարտէզին մէկ մասը: Զախ կողմք՝ բազմոց մը եւ սեղան մը: Աջ կողմք գաշնակ մը եւ աւելի հեռուն՝ բաղար մը: Սենեակին մէջտեղը արոռներով շրջապատուած սեղան մը, որուն վրայ կայ ծաղկուն վարդենի մը՝ ուրիշ ծաղիկներու մէջտեղ: Սենեակին մէջ, ձախ սեղանին մօտ, Պօլէթ բազմոցին վրայ նատած կ'ասեղնագործէ: Լինկաթրանս նատած է արոռի մը վըրայ՝ սեղանին զլուխը: Վարը, պարտէզին մէջ, ՊԱԼԷՍԹՐԵՑ կը նկարէ եւ ՀԻԼՏԵ կողքին կեցած՝ կը դիտէ:

Լինկ. (Արմուկները սեղանին կոքնցուցած՝ պահ մը լոօրէն դիտելով Պօլէթի աշխատանքը) — Շատ դժուար պէտք է ըլլայ այդ ասեղնագործութիւնը, Օր. Վանկէլ:

Պօլ. — Օ', ո'չ, դժուար չէ. բա՛ւ է որ համբանքին ուշադրութիւն դարձուի:

Լինկ. — Համբանքի՞ն: Համբէ՛լ ալ պէտք է:

Պօլ. — Այո՛, սա՛ կարերը... տեսէ՛ք:

Լինկ. — Ա՛, իրաւ: Գրեթէ արուեստ մըն է: Գծադրել ալ գիտէ՞ք:

Պօլ. — Այո՛, բայց օրինակի վրայ միայն:

Լինկ. — Առանց ատոր չէ՞ք կրնար:

Պօլ. — Ո'չ:

Լինկ. — Ուրեմն արուեստ չէ իսկապէս:

Պօլ. — Օ՛, ո'չ, պարզապէս տեսակ մը ձեռքի վարժութիւն է:

Լինկ. — Սակայն եւ այնպէս ես կը կարծեմ թէ դուք կրնաք արուեստ մը սովորիլ:

Պօլ. — Առանց ուեէ տաղանդի՞ :

Լինկ. — Այո՛, եթէ դուք ճշմարիտ արուեստագէտի մը հետ ըլլայիք...

Պօլ. — Ուրեմն կը խորհիք թէ իր արուեստը կրնար սովորեցնե՞լ ինծի:

Լինկ. — Ո'չ սովորեցնել՝ բառին հասարակ իմաստով: Բայց կը կարծեմ թէ, Օր. Վանկէլ, հետքհետէ հրաշագործ խորհրդաւորութեամբ մը իր արուեստը պիտի թափանցէր ձեզ:

Պօլ. — Տարօրինա՛կ...

Լինկ. (Պզուիլ դադարէ մը եսք) — Խորհա՞ծէք երբէք, Օր. Վանկէլ, ամուսնութեան մասին՝ խորապէս ու անկեղծօրէն:

Պօլ. (Շուտ մը երեսը նայելով) — Ամուսնութեան մասին... ո'չ:

Լինկ. — Ես շատ եմ խորհած:

Պօլ. — Իրա՞ւ:

Լինկ. — Այո՛: Այս տեսակ բաներուն վրայ յաձախ կը խորհիմ՝ մասնաւորաբար ամուսնութեան վրայ: Այս մասին շա՛տ զրգել ալ կարգացած եմ: Ես կը խորհիմ թէ ամուսնութիւնը տեսակ մը հրաշք

պէտք է ըլլայ... թէ կին մը պէտք է հետզհետէօրէն
այլափոխուի՝ մինչեւ իր ամուսինին նմանիլը:

ՊՕԼ.— Բսել կ'ուղէ՛ք նոյն ճաշակներն ունենա-
լո՞ւ աստիճան:

ԼԻՆԿ.— Այո՛, ճիշդ այդ:

ՊՕԼ.— Լա՛ւ, բայց իր ընդունակութիւննե՞րը,
իր տաղանդն ու հանձա՞րը:

ԼԻՆԿ.— Հը՛... կ'ուղէի գիտնալ թէ այդ բոլորն
աւ...

ՊՕԼ.— Դուք կը կարծէք, ուրեմն, թէ ինչ որ
մարդ մը իւրացուցած է ընթեցուամներէն ու մտա-
ծողութիւններէն, կրնայ կնո՞ջը փոխանցուիլ:

ԼԻՆԿ.— Այո՛, ինչո՞ւ չէ... հետզհետէ, կար-
ծես հրացքով: Բայց կ'ընդունիմ, թէ ասիկա կարե-
լի է ընտանեկան անկեղծ միութիւններու եւ երջա-
նիկ բոյներու համար միայն:

ՊՕԼ.— Խորհած չէ՞ք երբէք թէ մարդն ալ կըր-
նար իր կնոջը ազդեցութեամբ ա'յնքան փոխուիլ ու
մինչեւ իսկ անոր նմանիլ:

ԼԻՆԿ.— Մա՞րդը. օ՛, չէ՛, չէ՛, այդ մասին խոր-
հած չեմ:

ՊՕԼ.— Բայց ինչո՞ւ համար մէկուն կարելի ե-
ղածը, միւսին եւս ըլլայ:

ԼԻՆԿ.— Որովհետեւ մարդը նպատակի մը հա-
մար կ'ապրի եւ ա'յդ է որ ուժ ու կորով կուսայ ա-
նոր: Օր. Վանկէլ, մարդը կեանքի մէջ կոչում մը
ունի:

ՊՕԼ.— Ամէ՞ն մարդ ալ ունի:

ԼԻՆԿ.— Ա՛չ, ո՛չ, արուեստագէտներու մասին
է որ կը խորհիմ ես:

ՊՕԼ.— Կը կարծէ՞ք թէ արուեստագէտ մը
պէտք է ամուսնանայ:

ԼԻՆԿ.— Այո՛, կը բաւէ որ իր կինը սիրէ խո-
րունկ ու ճշմարիտ սիրով մը:

ՊՕԼ.— Ո՛չ, ես տա՛կաւին համաձայն չեմ. ու
կը կարծեմ թէ իր արուեստին համար միայն պէտք
է ապրի:

ԼԻՆԿ.— Իրաւունք ունիք: Բայց ամուսնանալէ
վերջ ալ կրնայ ընել ատիկա:

ՊՕԼ.— Լա՛ւ, բայց կի՞նը:

ԼԻՆԿ.— Կի՞նը, ի՞նչ ըսել կ'ուղէք:

ՊՕԼ.— Այո՛, կի՞նը: Ան ինչո՞ւ համար պիտի

ապրի:

ԼԻՆԿ.— Կինն ալ պէտք է ապրի իր ամուսինին
արուեստին համար: Կոնջ մը համար, չեմ կրնար ա-
ւելի մեծ երջանկութիւն մը երեւակայել:

ՊՕԼ.— Հը՛մ, չեմ կարծեր...

ԼԻՆԿ.— Այո՛, օրիորդ, վատահ եղէք: Ո՛չ թէ ո-
րովհետեւ իր ամուսինով ամէն պատիւ ու յարցանք
պիտի վայելէ, ո՛չ, աս չէ՛ ինձի համար կարեւորը,
պիտի կարենայ օդնել անոր ստեղ-
ագործելուն, պիտի կարենայ թեթեւցնել անոր
աշխատանքը եւ իր գուրզուրանքով ու քաջալերան-
քով՝ գուարթ ու հաճելի կեանք մը ատալ անոր: Ես
կը կարծեմ թէ այս ամէնը՝ կոնջ մը համար ա'յնքան
առինքնող պէտք է ըլլան:

ՊՕԼ.— Ա՛, գուք չէք կասկածիր անդամ թէ
ի՞նչքան եսամոլ էք եղած:

ԼԻՆԿ.— Ե՞ս եսամո՛լ, Աստուա՛ծ իմ, ո՛չ: Ե-
թէ քիչ մը աւելի լաւ ճանչնայիք զիս... (անոր ծռե-
լով) Օր. Վանկէ՛լ, երբ ասկէ մեկնիմ... եւ այնքան
քիչ ատենէն...

ՊՕԼ. (կարեկցօրէն նայելով)— Օ՛չ, ձգեցէ՛ք
այդ տիսուր մտածումները...

Լինկ.— Բայց ես չեմ կարծեր որ ա'յդքան տը-
խուր ըլլան իսկապէս...

Պօլ.— Ի՞նչ ըսել կ'ուզէք ուրեմն:

Լինկ.— Ամիսէ մը պիտի մեկնիմ. հեռո՛ւ Հա-
րաւի երկերները պիտի երթամ:

Պօլ.— Այս', գիտեմ:

Լինկ.— Այդ ատեն, պիտի ուզէի՞ք երբեմն
վրաս խորհել, Օր. Վանկէլ:

Պօլ.— Անշո՛ւշտ, հաճոյքով:

Լինկ. (Զուարքօրէն) — Իրա՞ւ, կը խոստա-
նա՞ք:

Պօլ.— Այս', կը խոստանամ:

Լինկ.— Կը խոստանա՞ք բոլոր նուիրական բա-
ներու անունով, Օր. Վանկէլ:

Պօլ.— Այս', բոլոր նուիրական բաներու ա-
նունով... (շեշտը փոխելով) Բայց ի՞նչ կ'ելէ ատ-
կէ: Ի՞նչ օգուտ ունի ատիկա:

Լինկ.— Ինչո՞ւ այդպէս կ'ըսէք: Ինձի համար
կատարեալ երջանկութիւն մը պիտի ըլլայ գիտնալ
թէ դուք, հո՛ս, ձեր տան մէկ անկիւնը, իմ վրաս կը
մտածէք:

Պօլ.— Լա՛ւ, բայց յետո՞յ:

Լինկ.— Բայց յետո՞յ... շիտա՛կը ես ալ չեմ
դիտեր...

Պօլ.— Ո՞չ ալ ես: Ա՛յնքան արգելքներ կան...
Ամէն բան արդելք է կարծես...

Լինկ.— Ա՛հ, հըաշք մը պէտք է ըլլայ... մէ-
կը բաղդի այն երջանկարեր դիպուածներէն... ի՞նչ
գիտնամ: Որո՞վհետեւ հիմակ կը հաւատամ թէ, ա-
մէն պարագայի, երջանկութիւնը ետեւէս պիտի
դայ:

Պօլ. (Աշխուժով) — Իրա՞ւ. կը հաւատա՞ք...

Լինկ.— Համոզուած եմ ատոր: Եւ յետոյ, երբ
քանի մը տարիէն հռչակաւոր քանդակործ մը ե-
ղած վերադառնամ հոս, դիրքի ու կատարեալ ա-
ռողջութեան մը տիրացած...

Պօլ.— Այս', այս', անշո՛ւշտ: Այդպէս յու-
սա՞նք...

Լինկ.— Յուսացէ՞ք ու վստահ եղէ՞ք: Կը բաւէ
որ հաւատարմօրէն ու ազնուօրէն իմ վրայ խորհիք
Հարաւ դանուած միջոցիս: Եւ արդէն խոստացաք,
չէ՞:

Պօլ.— Այս': (Ցնցելով զլուխը) Բայց ասկէ ո-
չի՞նչ կ'ելէ անշուշտ:

Լինկ.— Ո՞չ, ո՞չ, Օր. Վանկէլ: Ատիկա պիտի
ծառայէ թեթեւցնելու և հեշտացնելու աշխատան-
քը՝ դործս փութով աւարտելու համար:

Պօլ.— Իրաւցնէ՞ այդպէս կը կարծէք:

Լինկ.— Այս', խորապէս համոզուած եմ: Եւ
ինձի կը թուի թէ քեզի համար եւս — սա ձեր
առանձնութեան մէջ — մէծ երջանկութիւն մը սէտք
է ըլլայ սա մտածումը թէ, որոչ չափով կ'օժանդա-
կէք ինձի ստեղծագործութեանս մէջ:

Պօլ. (Գիտելով զայն) — Լա՛ւ, բայց դուք, ձեր
կողմէն:

Լինկ.— Ե՞ս:

Պօլ. (Պարտէզին կողմը նայելով) — Սը՛մթ:
Ուրիշ բանի վրայ խօսինք — Փրօֆէսէուր կուգայ...

(Փրօֆ. Առնօլմ կ'երեւայ պարտէզին ձախ կող-
մը: Կանգ կ'առնել ու Պալէսթինի եւ Հիլտէի հետ կը
խօսակցի:)

Լինկ.— Շատ կը սիրէ՞ք ձեր երրեմնի ուսու-
ցիչը, Օր. Պօլէթ:

ՊՕԼ. — Թէ կը սիրե՞մ...
 ԼԻՆԿ. — Այո՛. այսինքն թէ շատ կը համակրի՞ք
 իրեն։
 ՊՕԼ. — Անչո՛ւտ, որովհետեւ ճշմարիս բարե-
 կամ մը եւ աղնիւ խորհրդատու մըն է. եւ յետոյ
 ա՛յնքան պատրաստ է օգնելու ինձի, երբ կարենայ։
 ԼԻՆԿ. — Զարմանալի չչ՞ որ չչ ամուսնացած։
 ՊՕԼ. — Զարմանալի՞ կը դոնէք։
 ԼԻՆԿ. — Այո՛, որովհետեւ իմաստ բարեկեցիկ է
 կըսեն։
 ՊՕԼ. — Կ'ըսե՞ն, բայց հաւանօրէն այնքան դիւ-
 րին չչի իրեն համար աղջիկ մը գտնել, որ ուզէր ա-
 մուսնանալ իր հետ։
 ԼԻՆԿ. — Ինչո՞ւ։
 ՊՕԼ. — Որովհետեւ իր ճանչցած դրեթէ բոլոր
 աղջիկներուն ալ ուսուցիչ է եղած։ ինքն է որ կ'ըսէ
 այս պարագան։
 ԼԻՆԿ. — Լա՛ւ, բայց ի՞նչ կ'ելլէ ատկէ։
 ՊՕԼ. — Ի՞նչպէս, Աստուա՛ծ իմ, ո՛չ ոք իր ու-
 սուցիչին հետ չամուսնանար։
 ԼԻՆԿ. — Ուրեմն չչ՞ կարծեր թէ գեռատի աղ-
 ջիկ մը կրնայ իր ուսուցիչին սիրահարիւ։
 ՊՕԼ. — Զափահաս մը գոնէ, երբէ՞ք։
 ԼԻՆԿ. — Իրա՞ւ... մի՛ կարծէք։
 ՊՕԼ. (Զգուշանալով) — Հերի՞ք է, հերի՞ք։
 (Այս ատեն ՊԱԼԵՍԹԻՑ, ժողվելով իր կազմած-
 քը կը հեռանայ պարտէզին աջ կողմէն։ Ճիլ՛Տէ եւս
 կ'օգնէ իրեն։ ԱՌՆՈԼՅՄ վերանդայէն անցնելով, սը-
 րահ կը մտնէ։)
 ԱՌ. — Բարի՞ լոյս, սիրելի Պօլէթս։ Բարի լոյս
 զ... զ... ը՞ ը՞...

ՊՕԼ. (Ոտքի կ'ելլէ ու Առնօլմի մօտենալով) —
 Բարի լոյս Պ. Առնօլմ։
 ԱՌ. — Ի՞նչպէս էք բոլորդ ալ այս առտու։
 ՊՕԼ. — Շատ լաւ, չնորհակալութիւն։
 ԱՌ. — Այսօր ալ ձեր մայլը լոգանքի գացա՞ծ
 է։
 ՊՕԼ. — Ո՛չ, վերը իր սենեակն է։
 ԱՌ. — Տկա՞ր է։
 ՊՕԼ. — Չեմ գիտեր — ներսը փակուած է ա-
 ռանձին։
 ԱՌ. — Հը՞մ...
 ԼԻՆԿ. — Կ'երեւայ թէ այդ Ամերիկացինն ե-
 րէկուան երեւումը իր վրայ շատ գէշ աղդած է։
 ԱՌ. — Ի՞նչ գիտէք այդ մարդուն վրայով։
 ԼԻՆԿ. — Տեսայ որ պարտէզին ետեւը կը պար-
 տէր՝ ողջ մարդու մարմինով... եւ ասի Տիկ. Վան-
 կէլին ալ ըսի։
 ԱՌ. — Այո՛, գիտեմ։
 ՊՕԼ. (Առնօլմի) — Երէկ գիշեր հօրս հետ մին-
 չեւ շատ ուշ նստեր խօսակցեր էիք կարծեմ։
 ԱՌ. — Այո՛, բաւական երկար։ Տեսակցելիք
 շատ լուրջ ինդիւններ ունէինք։
 ՊՕԼ. — Իմ ու իմ գործիս վրայով ալ կրցա՞ք
 խօսք մը ընել։
 ԱՌ. — Ո՛չ, սիրելի Պօլէթս. անկարելի էր։ Չեր
 հայրը ուրիշ բանով ա՛յնքան շատ զբաղուած էր...
 ՊՕԼ. (Հառաչելով) — Ա՛հ, այո՛ միշտ այդպէս
 է։
 ԱՌ. (Նշանակալից նայուածքով մը) — Ետքը
 կը խօսինք այդ մասին։ Ո՞ւր է հիմակ ձեր հայրը։
 Դո՞ւրս է ելած։

ՊՕԼ.— Ո՞չ, հո՞ս է: Գրասենեակը ըլլալու է:
Երթամ կանչեմ:

ԱՌ.— Ո՞չ, շնորհակալ եմ. լա՞ւ է ես ինքս երթամ:

ՊՕԼ. (Ձախ կողմը ականջ կախելով)— Վայրկան մը սպատեցէ՞ք, Պ. Առնօլմ, կարծեմ հայրս էի՞նողը: Այս՝, հաւանօրէն անոր քովէն կուգայ:

(ՏՔ. ՎԱՆԿԵԼ, կը հասնի ձախ դուռնենի:)

ՎԱՆ. (Ձեռքը ԱՌՆՅՈՒՄԻ երկարելով)— ԱՌ, սիրելի բարեկամս, գուք հո՞ս էք արդէն: Շատ լաւ էք ըրած այսքան կանուխ դալով, որովհետեւ կ'ուղէի քիչ մը եւս տեսակցիլ ձեզի հետ:

ՊՕԼ. (Լինկարբանտի) — Կ'ուղէ՞ք որ պարտէղը Հելտէի քով երթանք:

ԼԻՆԿ.— Սիրո՞վ, Օրիորդ: (Լինկ. եւ Պօլ. պարտէզ կ'իջնին ու խորքի ծառերուն կողմը կ'երպան:)

ԱՌ. (Նայուածքով ասնեց հետեւելէ վերջ՝ դառնալով) — Լաւ կը ճանչնա՞ք այս Երիտասարդը:

ՎԱՆ.— Ո՞չ, բնա՞ւ:

ԱՌ.— Զէ՞ք կարծեր որ աղջիկներուն հետ իր յարաբերութիւնները քիչ մը շատ մտերմական են:

ՎԱՆ.— Ի՞նչպէս. ես դիտած չեմ բնաւ:

ԱՌ.— Պէտք էիք դիտել, կարծեմ...

ՎԱՆ.— Այս՝, իրաւունք ունիք: Բայց ի՞նչ կը բնամ ընել ես, բարեկամս: Աղջիկները վարժուած են ամէն բան իրենք իրենց ընել: Զե՞ն ուղեր ո՞չ զիս լըսել, ո՞չ էլիտան:

ԱՌ.— Ոչ ալ էլիտա՞ն:

ՎԱՆ.— Այս՝, եւ ատկէ զատ չեմ ալ կրնար պահանջել որ, ան աղջիկներովս զբաղի: Էլիտան առոր համար չէ ստեղծուած... (ընդհատելով) Բայց

աս չէր մեր խօսելիքը: Բայց՝ խորհեցա՞ք բնաւ ինդրին շուրջ... ըսած բոլոր բաներուս վրայ:

ԱՌ.— Երէկ գիշերուան մեր բաժնուելէն ի վեր, ուրիշ բանի վրայ չեմ մտածած:

ՎԱՆ.— Եւ ի՞նչ կը խորհիք թէ պէտք է ընել:

ԱՌ.— Սիրելի Վանկէլ, ես կը կարծեմ թէ զուք, իրրեւ բժիշկ, ինձմէ աւելի լաւ գիտնալու էք:

ՎԱՆ.— ԱՌ, եթէ գիտնայիք թէ ի՞նչքան դժւար է բժիշկի մը համար ճշգորէն հասկնալ պարագան հիւանդի մը, որուն կապուած է ինք սիրոյ բոլոր կապերով... Ատկէ զատ հասարակ հիւանդ մը չէ կլիտան: Ո՞չ սովորական բժիշկը եւ ո՞չ ալ սովորական գեղերը կրնան զարմանել զայն:

ԱՌ.— Ի՞նչպէս է այսօր:

ՎԱՆ.— Դեռ քիչ առաջ քովն էի եւ կատարելապէս հանդարտ էր. բայց իր բոլոր տրամադրութիւններուն հետեւ՝ բան մը ծածուկ կը մնայ, զոր չեմ կրնար հասկնալ երբէք: Եւ յետոյ ա'յնքան անհաստատ է, ա'յնքան քմահած ու ա'յնքան յեղակարծորէն փոփոխական:

ԱՌ.— Անտարակոյս իր հիւանդ միտքին հետեւանքն է ատիկա:

ՎԱՆ.— Ո՞չ ամբողջովին: Ատիկա իր հիւածնած է: Ծովամարդերու սերունդի մը կը պատկանի ան: Ահա ինդիրը:

ԱՌ.— Ի՞նչ ըսել կ'ուզէք իսկապէս, սիրելի բժիշկս:

ՎԱՆ.— Դիտած չէ՞ք որ մեծ ծովու ափունքին բնակող բոլոր մարդերը տեսակ մը առանձնայատուկ տիպարներ կը կազմէն. կարծես թէ ծովուն հետ նոյն կեանքն ապրէին: Ասոնց մտածումներն ու զգա-

ցումները ալիքներու ծփանքն ունին, մակընթացութիւնն ու տեղատուութիւնը: Կարելի չէ այս մարդերն այլ կլիմայի վարժեցնել: Օ՛, պէտք էր մտածէի ասիկա: Ելիտայի հանդէս ոճիր մըն էր իր միշտավայրէն զինքն հանել ու հոս բերելը:

ԱՌ.— Ա՞յս է ձեր հասած եզրակացութիւնը:

ՎԱՆ.— Այո՛, հետզհետէ: Բայց պէտք էր որ աւելի կանուխ խորհէի: Եւ ասի առաջուց ալ գիտէի, հոգ չէ թէ ես ինձի անդամ չուզէի խոստովանիլ: Ա՛, ա՛յնքան կը սիրէի, որ նախ ես ինքզինքս խորհեցայ, աններելիօրէն եսամոլ:

ԱՌ.— Է՛հ, այդ պարագաներուն տակ, կարծեմ ամէն մարդ ա՛լ եսամոլ է քիչ մը, մա՛նաւանդայլապէս ես տեսած չեմ բնաւ ձեր վրայ այդ թութիւնը, սիրելի վանկէլ:

ՎԱՆ. (Խոռվագին երբուդարձով) — Ո՛չ, ո՛չ: Ասկէ ի վեր եսամոլ մըն եմ: Յետոյ, ես ա՛յնքան, ա՛յնքան տարեց եմ իրմէ, իմ գերս էր աւելի հայր մը, առաջնորդ մը ըլլալ իրեն: Պէտք էի կարելին ընել զարգացնելու համար իր միտքն ու դաշտավարները: Ափսո՞ս, բա՛ն մըն ալ չըրի: Կորովս պակսեցաւ... կը տեսնէք: Նախընարեցի պահել այնպէս, ինչպէս որ էր: Ու այսպէս իրերը յոռիին յոռեգոյնին անցան եւ ես ընելիքս չուարեցայ: (Մեղմ ձայնով) Ահա՛ այս դառն անձկութեան մէջ էր որ գրեցի ու հրաւիրեցի ձեզ:

ԱՌ. (Ապշահար դիտելով) — Ի՞նչպէս, ասո՞ր համար էր որ գրեցիք ինձի:

ՎԱՆ.— Այո՛, բայց թող ո՛չ ոք գիտնայ:

ԱՌ.— Բայց սիրելի բարեկամս, իսկապէս ի՞նչ օգուտ կրնայիք ակնկալել ինձմէ: Ես ասկէ բան մըն ալ չեմ հասկար:

ՎԱՆ.— Ոչի՞նչ բնականաբար. որովհետեւ իմ մտածումներուս մէջ բոլորովին խաբուեր եմ: Ես կը խորհէի թէ ելիտայի սիրուը, ատեն մը ձեզմով գըրաւուած՝ այդ զգացումէն դաղտուկ բան մը կը պահէր գեռ, եւ ուզեցի ձեզ տեսնելու ու իր հայրենիքին ու անցիալ օրերուն վրայ խօսելու հաճոյքը տալ իրեն:

ԱՌ.— Ուրեմն ձեր կնոջ համար էր որ կը գրէիք թէ ինձի կը սպասէր ու թերեւս կը ցանկար...

ՎԱՆ.— Այո՛, ո՞վ կը կարծէիք որ ըլլար:

ԱՌ. (Փութով) — Ո՛չ, ո՛չ, իրաւունք ունիք: Բայց ես չհասկցայ այն ատեն:

ՎԱՆ.— Ա՛յնքան բնական էր աս, ինչպէս կը տեսնէք... Բայց բացարձակապէս խարուած եմ եղեր:

ԱՌ.— Եւ տակաւին կ'ըսէք թէ եսամոլ էք:

ՎԱՆ.— Այո՛, ա՛յնքան մեծ մեղք մը ունէի քաւելիք, որ չէի կրնար անտեսել ունէ միջոց, որ կարենար գէթ քիչ մը թեթեւցնել ելիտայի այս տրամադրութիւնը:

ԱՌ.— Ի՞նչպէս կը բացատրէք իսկապէս, սա՛ 0տարականին ելիտայի վրայ գործած ազդեցութիւնը:

ՎԱՆ.— Ա՛հ, սիրելի բարեկամս, խորհրդաւորն ու անբացատրելին է ատ:

ԱՌ.— Կը խորհի՞ք որ էապէս անբացատրելի ըլլայ — բացարձակապէս անբացատրելի:

ՎԱՆ.— Այո՛, անբացատրելի' — գէթ ներկայի սա մեր դիտցածով:

ԱՌ.— Կը կարծէ՞ք թէ խորհրդաւոր բան մը կայ ասոր մէջ:

ՎԱՆ.— Այո՛ կամ ո՛չ — չեմ կընար... չեմ գի-

94

տեր պարզապէս : Ահա թէ ինչո՞ւ բնաւ չեմ վիճիր ու
զինքն առանձին կը ձգեմ :

ԱՌ .— Լա՛ւ, բայց մէկ բան մը կայ — մանկան
աչքերուն մասին իր ըրած յայտնութիւնը ա՛յնքան
տարօրինակ, ա՛յնքան սոսկալի ...

ՎԱՆ . (Աշխուժով) — Այդ մասին բնաւ չեմ կաս-
կածիր : Ատանկ բանի մը չեմ ուզեր հաւտալ : Ատի-
կա, իր միտքին պարզ մէկ ցնորքն է, ոչի՞նչ աւելի :

ԱՌ .— Դիտեցի՞ք երէկ օտարականին աչքերը :

ՎԱՆ .— Անշուշ :

ԱՌ .— Եւ նմանութիւն մը չգտա՞ք բնաւ :

ՎԱՆ . (Խուսափելով) — Հը՛... Աստուած իմ :
Չեմ գիտեր ի՞նչ ըսեմ ... Արդէն մթնշաղ էր, երբ
տեսայ, եւ ատկէ զատ, էլիտան ա՛յնքան խօսած էր
այդ նմանութեան մասին, որ չեմ գիտեր թէ կրնա-
յի՞ անաչառօրէն գիտել :

ԱՌ .— Այո՛, այո՛, այդպէս է : Բայց միւս
գաղտնի՞քը — այն սարսափն ու այն անձկութիւնը,
որ համակած են զինքը, կարծես, օտարականին հոս
գալու համար ճամբայ ելեկն ի վեր :

ՎԱՆ .— Այս բոլորին մէջ երեւակայութիւնը իր
գերն ունի : Այնքան մտածած ու երազած է որ, ա-
մէն բան չփոթուած է իր միտքին մէջ : Ու այս վի-
ճակը յեղակարծօրէն երեւան եկած չէ, ինչպէս ինք
կ'ըսէ : Այն օրէն ի վեր, երբ լինկաթրանս պատմեց
թէ Ճօնսթընը — կամ Ազատորդին — անունը չէ՝
կարեւորը — նաւ նստած էր, երեք տարի առաջ,
Մարտին՝ հոս գալու համար, ատկէ ի վեր համոզում
գոյացուց թէ իր միտքի խոռոչքն ու հոգեկան տագ-
նապներն՝ այդ վայրկեանէն սկսած են :

ԱՌ .— Այդպէս չէ՞ր, ուրեմն :

ՎԱՆ .— Բնա՛ւ : Շատ առաջ՝ ախտանիշեր կ'ե-

րեւէին արդէն . թէպէտ դիմուածն ալ անանկ բե-
րաւ, որ ճիշդ երեք տարի առաջ Մարտին, խիստ
սասափիկ տագնապ մը անցնէր :

ԱՌ .— Կը տեսնէք ուրեմն թէ ...

ՎԱՆ .— Այո՛, բայց ասի կարելի է բացատրել
այն խիստ բացատրիկ պայմաններով, որոնց մէջ կը
դանուէր այն ատեն — իր յլութիւնը ...

ԱՌ .— Ախտանիշի դէմ ախտանիշ, ուրեմն ...

ՎԱՆ . (Ձեռնիբուը պրկելով) — Եւ չկարենա՛լ ճար-
դանել ... Զգիտնա՞լ թէ ի՞նչ պէտք է ընել ... Զգիտ-
նա՞լ ոչ մէկ միջոց փրկելու համար զայն ...

ԱՌ .— Եթէ կարենայիք հեռանալ ասկէ, եր-
թալ ուրիշ տեղ մը, ուր ան կարենար իր բնութեան
աւելի համապատասխան պայմաններ դանել ...

ՎԱՆ .— Ա՛հ, սիրելիս, կը կարծէ՞ք թէ ատիկա
չեմ առաջարկած : Թելաղըցի Սքէօլովիկէն եր-
թալ հաստատուիլ . բայց չուզեր :

ԱՌ .— Իրա՞ւ :

ՎԱՆ .— Այո՛, որովհետեւ կը կարծէ թէ բան մը
չպիտի շահի ատով : Եւ թերեւս իրաւունք ալ ունի :

ԱՌ .— Այդպէս կը կարծէք :

ՎԱՆ .— Այո՛, եւ յեսոյ, երբ երկարօրէն կը
խորհիմ այս բալորին վրայ, չեմ գիտեր իսկապէս
թէ ի՞նչպէս կրնամ ելքի մը հասնիլ : Միւս կողմէն,
ինծի կը թուի թէ իրաւունք չունիմ, երթալ հաս-
տատուիլ հո՛ղ, այդ կորսուած անկիւնին մէջ, այս
չափահաս աղջիկներով : Ընդհակառակն, պէտք է
ապրինք հոս, ուր գոնէ սղամիկ հաւանականութիւն
մը կայ աղջիկները տեղաւորելու :

ԱՌ .— Տեղաւորելո՞ւ : Հիմակուընէ ատոր վը-
րայ կը խորհի՞ք :

ՎԱՆ .— Այո՛, պէտք է խորհիմ այլեւս : Բայց

միւս կողմէն հարկ է մտածել հէք հիւանդս ալ, խեղճ
կլիտաս եւս : Ա՛հ, սիրելի Առնօ'լմո, չեմ գիտեր թէ
ի՞նչ պէտք է ընել : Հուրին ու ջուրին մէջ մնացած
եմ :

ԱՌ.— Թերեւս պէտք չկայ որ Պոլէթով ա՛յդ-
քան մտահոգութիք... (ընդհատելով) կ'ուզէի գիտ-
նալ թէ ո՞ւր գնաց... թէ արդեօք ո՞ւր գացին աղ-
ջիկները :

(Բաց դուան երթալով կը նայի :)

ՎԱՆ. (Դաշնակին մօտենալով)— Ա՛հ, կ'ուզէի
ընել ամէն զոհողութիւն այս երեքին համար եւս—
միայն գիտնայի թէ ի՞նչ պէտք է ընել :

(ԵլիթԱ. կը մտնէ ձախ դուռնէն :)

ԵԼ. (Փուրով Վանկիլի) — Խնդրե՛մ, դուրս չել-
լս այս առառու :

ՎԱՆ.— Ո՛չ, ո՛չ, հանդիստ եղի՛ր, տունը՝ քու-
քով պիտի մնամ : (Ցոյց տալով Առնօլմը, որ կը մօ-
տենայ :) Բայց չէ՞ս բարեւեր մեր բարեկամը :

ԵԼ. (Դաշնալով) — Ա՛հ, հո՞ս էք դուք, Պ. Առ-
նօլմ : (Երկարելով ձեռքը) Բարի լոյս :

ԱՌ.— Բարի լոյս, Տիկին : Այս առառու լոգան-
քի չէ՞ք գացած ուրեմն :

ԵԼ.— Ո՛չ, ո՛չ, ո՛չ : Այսօր չգացի : Բայց չէ՞ք
նստիր վայրկեան մը :

ԱՌ.— Ո՛չ, չնորհակալ եմ, հիմակ չէ : (Վանկի-
լի նայելով) Խոստացայ աղջիկներուն՝ պարտէզը ի-
րենց երթալ :

ԵԼ.— Լա՛ւ, միայն Աստուած գիտէ թէ պիտի
գտնէք կամ ոչ : Բնաւ չեմ կրնար գիտնալ թէ ո՞ւր
կ'ըլլան :

ՎԱՆ.— Օ՛, լճակին քովն են կարծեմ :

ԱՌ.— Կը գտնեմ վերջապէս : (Կը բարեւէ ու
վերանդային մէջէն պարտէզ կը մտնէ :)

ԵԼ.— Ժամը քանի՛ն է, Վանկէլ :

ՎԱՆ. (Իր ժամացոյցը նայելով) — Տասն եւ մէ-
կը քիչ մը անցած է :

ԵԼ.— Թիչ մը անցած : Եւ նա՛ւն այս գիշեր
պիտի գայ տասնեւմէկիչն-տասներկուք : Ա՛հ, եթէ
այս պահն անցնէր միա՛յն :

ՎԱՆ. (Մօտենալով) — Սիրելի կլիտաս, կ'ու-
զէի հարցում մը ընել քեզի :

ԵԼ.— Ի՞նչ :

ՎԱՆ.— Առջի իրիկունը — հո՛ն, վերը, Տեսա-
րանին վրայ — ինծի կ'ըսէիր թէ այս վերջի երեք
տարիներուն մէջ այդ Օտարականը ողջ առողջ յա-
ձախ երեւցած էր քեզի :

ԵԼ.— Այս', հաւատա՛, կ'ըսեմ :

ՎԱՆ.— Բայց ի՞նչ կերպարանքով կ'երեւէր :

ԵԼ.— Ի՞նչ կերպարանքով :

ՎԱՆ.— Այս', այն պահուն երբ դինքը տեսնել
կը կարծէիր, ի՞նչ երեւոյթ կ'ունենար :

ԵԼ.— Բայց սիրելի Վանկէլս, դուն արդէն տե-
սար զինքը եւ գիտես իր երեւոյթը :

ՎԱՆ.— Ճիշտ այլպէ՞ս կը ներկայանար երե-
ւակայութեանդ :

ԵԼ.— Այս' :

ՎԱՆ.— Ճիշտ այնպէ՞ս, ինչպէս երէկ իրիկուն
տեսար իրականօրէն :

ԵԼ.— Ճիշտ ու ճիշդ :

ՎԱՆ.— Ուրեմն ի՞նչպէս եղաւ որ իսկոյն
չճանչցար :

ԵԼ. (Ապշագին) — Զճանչցա՞յ...

ՎԱՆ — Այո՛, դուն ի՞նքդ ըսիր թէ առաջին ան-
գամ բնաւ չէիր ճանչցե՞ր...

Էլ. (Նփոքելով) — Այո՛, իրաւունք ունիս : Տա-
րօրինակ է, չէ՞ , վանկէլ, որ ճանչցայ անմիջա-
պէս...

ՎԱՆ — Դուն ըսիր թէ աչքերովն էր որ մի-
այն...

Էլ. — Օ՛, այո՛ : Աչքե՛րը... աչքե՛րը...

ՎԱՆ — Լա՛ւ, բայց Տեսարանին վրայ ինձ կ'ը-
սէիր թէ միշտ երեւցած էր քեզի հի՛շտ այնպէս, ինչ-
պէս էր բաժանումի ըսպէին... տասը տարի առաջ :

Էլ. — Այդպէ՞ս ըսի:

ՎԱՆ — Այո՛ :

Էլ. — Ուրովհետեւ անկէ ի վեր, շատ քիչ փոխ-
ուած է անշուշտ :

ՎԱՆ — Ո՛չ, առջի օր մեր առւն վերադարձած
ատենը բոլորովին տարբեր նկարագրութիւն մը կ'ը-
սէիր : Կ'ըսէիր թէ տասը տարի առաջ մօրուք չու-
նէր և իր զգեստն ալ բոլորովին տարբեր էր : Հա-
պա՞ այն մարդարտաւոր զարդասեղը : Երէկուան
մարդը ատանկ բան չունէր :

Էլ. — Այո՛, չունէր :

ՎԱՆ. (Զննող նայուածքով մը) — Սերելի էլլ-
տաս, խորհէ վայրկեան մը... կամ լաւ եւս, չե՞ս
կրնար յիշել իր դիմագիծը, երբ միասին Պրաթա-
մէո կը գտնուէիք :

Էլ. (Աչքերը փակ՝ վայրկեան մը մտածելով) —
Ո՛չ այնքան յսահօրէն : Ո՛չ, չեմ կրնար այսօր :
Տարօրինակ չէ՞ :

ՎԱՆ. — Այնքան ալ տարօրինակ չէ : Քեզի ներ-
կայացաւ իրականութեան նոր պատկեր մը, որ խա-
փանեց հինը : Ու այդ հինը ա՛լ չես կրնար տեսնել :

ԷԼ. — Կը կարծի՞ս, վանկէլ :

ՎԱՆ. — Այո՛, այս իրականութիւնը ստուերեց
հիւանդ երեւակայութեանդ պատկերները : Ահա՛ թէ
ուր է անոր օգուտը :

ԷԼ. — Օգո՞ւտը . դուն օգո՞ւտ մը կը տեսնես
հոդ :

ՎԱՆ. — Այո՛, անոր գալլ՝ քու դարձանդ ըլլայ
թերեւս :

ԷԼ. (Նստելով բազմոցին վրայ) — Եկո՞ւր քովս
հստէ, վանկէլ : Գէտք է բոլոր մտածումներս յայտ-
նեմ քեզի :

ՎԱՆ. — Լա՛ւ, սիրելի էլլտաս : (Սեղանին միւս
կողմը՝ արռողի մը վրայ կը նստի) :

ԷԼ. — Խսկապէս մեծ դժբաղդութիւն մըն էր —
մեր երկուքին համար ալ — որ մենք իրարու հան-
դիպեցանք :

ՎԱՆ. (Ապշած) — Ինչե՞ր կ'ըսես :

ԷԼ. — Օ՛հ, այո՛, այդպէս է : Եւ ասիկա ալ շատ
բնական է, այլապէս չէ՛ր կրնար ըլլալ : Այդ պայ-
մաններուն տակ եղած միութենէ մը՝ տարբեր ար-
դիւնք չէր կարելի սպասել :

ՎԱՆ. — Ի՞նչ պայմաններ :

ԷԼ. — Մտիկ ըրէ՛, վանկէլ, անօգո՞ւտ է աւելի
երկար շարունակել այս խարէկութիւնը՝ մենք մեզի
ու իրարու ստելով :

ՎԱՆ. — Ուրեմն մինչեւ հիմակ կը ստէկ՞նք ի-
րարու, կը խարէկ՞նք...

ԷԼ. — Այո՛... կամ գէթ ճշմարտութիւնը կը
ծածկէինք : Ուրովհետեւ ճշմարտութիւնն է — պարզ
ու մաքուր ճշմարտութիւնը, թէ դուն եկար եւ գնե-
ցիր զիս :

ՎԱՆ. — Գնեցի՞... կըսես թէ քեզ գնեցի՞...

էլ. — Օ՛չ, մազի չափ աւելի չեմ ես քեզմէ : Ե՛ս ընդունեցի սակարկութիւնը : Ե՛ս ինքզինքս ծախեցի...

ՎԱՆ. (Յայտին նայուածքով մը դիտելով զինքը) — Էլլիտա՛, ի՞նչպէս սիրտդ թոյլ կուտայ, որ կարենաս այդպէ՛ս խօսիլ :

Էլ. — Բայց ուրիշ ի՞նչ անուն կրնայի տալ այս ամուսնութեան: Գուն այլեւս չէիր կրնար տոկալ մինակութեան... նոր կին մը կը վնասէիր...

ՎԱՆ. — Եւ նոր մա՛յր մը զաւակներուս, էլլիտա՛:

Էլ. — Թերե՛ւս, բայց երկրորդական էր ատ: Թէ ես այդ գերին ընդունակութիւնն ունէի, բացարձակապէս չէիր գիտեր դուն: Գուն միայն տեսար զիս... մէկ երկու անգամ հաղիւ խօսեցար, հաւնեցար, ուզեցիր եւ յետոյ...

ՎԱՆ. — Լա՛ւ, ըսէ՛, ինչպէս կ'ուզես:

Էլ. — Ես ալ իմ մասին ամէն միջոցէ զուրկ, լքուած ու մենաւոր կացութեան մը մէջ՝ կամքս կորսնցեր էի: Օ՛չ, ա՛յնքան բնական էր այդ սակարկութիւնը ընդունիլս, երբ կուզայիր ապագաս ապահովել:

ՎԱՆ. — Քեզ ըրած առաջարկութիւնս, սիրելի էլլիտաս, այդպէս չէր ճիշդ: Քու ապագադ ապահովելու ինդիր չկար... Պարզապէս, անկեղծօրէն ու պարկեշտօրէն առաջարկեցի քեզ թէ կ'ուզէի՞ր զաւակներուս ու ինծի հետ բաժնել իմ համեստ սեփականութիւնս:

Էլ. — Այո՛, ճիշդ է... բայց ես զարձեա՛լ պէտք չէր որ ընդունէի: Երբէ՛ք, ո՛եւէ գինով ընդունելու չի, ես զիս ծախելու չի: Լաւագո՛յն էր ամենախոնարհ աշխատանքը, ամենաթշուառ կեանքը... բաւ-

է որ իմ սեփական ընտրութեամբ ու ազատ կամքովն ըլլար:

ՎԱՆ. (Ոտքի ելլելով) — Ուրեմն, միասին ապրուած այս հինգ-վեց տարիները՝ քեզի ուռէ կարեւորութիւն մը չե՞ն ունեցած:

Էլ. — Ա՛չ, վանկէ՛լ, տա չէ որ ըսել կ'ուզեմ: Գուն հոս խնամեցիր զիս, երեւակայելի բոլոր քաղցրութիւններով: Բայց ես հոս, ազատօրէն չէ՛ր որ մտայ: Ահա՛ ինդիրը:

ՎԱՆ. (Դիտելով) — Ազատօրէն չէ՛ր որ...

Էլ. — Ո՛չ, ազատօրէն չէ՛ր որ քեզի հետեւեցայ ես:

ՎԱՆ. (Ծննդնուած ձայնով) — Ա՛չ, կը յիշեմ Օտարականին երէկի խօսքն է...

Էլ. — Այդ խօսքը ամէն ինչ կը բացատրէ: Ստիկա բացաւ աչքերս եւ հիմակ շատ բաներ կը հանամ:

ՎԱՆ. — Ի՞նչ կը հասկնաս:

Էլ. — Կը հասկնամ թէ մեր միասին ապրած կեանքը ամուսնական կեանք մը չէ բնաւ:

ՎԱՆ. (Դառնօրէն) — Աւա՛զ, կատարելապէս իրաւունք ունիս: Սա՛ մեր հիմակուան միասին ապրածը՝ ամուսնական կեանք մը չէ երբէ՛ք:

Էլ. — Երբէք չէ՛ ալ եղած: Ո՛չ իսկ առաջին վայրկեանին: (Նայուածքը պարապին մէջ սեւուն) Մի՛ւսը... միւսը կատարեալ ու ծշմարիս ամուսնութիւն մը պիտի ըլլար ապահովարար:

ՎԱՆ. — Մի՛ւսը... ո՞ր միւսը ըսել կ'ուզես:

Էլ. — Իմ առաջին ամուսնութիւնս՝ անոր հետ:

ՎԱՆ. (Զարմացած նայելով) — Բնա՛ւ չեմ հասկեանար...

կլ. — Ա՛հ, սիրելի վանկէլ, ա՛լ մենք մեզ ու զի-
ւսում չխարե՛նք...

ՎԱՆ. — Լաւ, շարունակէ՛:

ԿԼ. — Կը տեսնես որ ազատօքէն տրուած խոս-
ուում մը, աւելի նույիրական կապ մըն է, քա՛ն ա-
մուսնութիւնը:

ՎԱՆ. — Բայց, իրապէս ի՞նչ...

ԿԼ. (Յանկարծ ելլելով) — Զգէ՛ որ մեկնիմ,
վանկէլ:

ՎԱՆ. — Էլիտա՛... էլիտա՛...

ԿԼ. — Այո՛, այո՛, թոյլ տուր որ մեկնիմ: Հա-
ւատա՛ ինձի, այսպէ՛ս պէտք էր ըլլար... այս պայ-
մաններուն տակ եղած ամուսնութեան մը արդիւն-
քը:

ՎԱՆ. (Իր ցաւը զափելով) — Այս վախճանի՞ն
պիտի հասնէինք ուրեմն...

ԿԼ. — Այո՛, անխուսափելիօրէն:

ՎԱՆ. (Ընկնուած) — Այսքան ատեն ուրեմն, չեմ
կրցեր շահէլ քեզ... երբէք չեմ կրցեր քեզ ամբող-
ջովին իմս ընել...

ԿԼ. — Ա՛հ, վանկէլ, եթէ կարենայի սիրել քեզ
այնպէս, ինչպէս կ'ուզէի — այն գորովանքով, ո-
րուն արժանի էիր... Բայց շատ լաւ կը զգամ թէ եր-
բէք պիտի չկրնամ:

ՎԱՆ. — Ամուսնալուծո՛ւմ, ուրեմն: Ամուսնա-
լուծում մը կը պահանջես՝ կատարեալ ու օրինա-
կան:

ԿԼ. — Սիրելի՛ս, այնքան քիչ կը հասկնաս զիս:
Չեւականութիւնները ինձի կարեւորութիւն չունին:
Ի՞նչ որ կ'ուզէմ, առ' է — համաձայնինք միտանա-
րար՝ մեր ազատ կամքով խզելու մեզ միացնող կա-
պերը:

ՎԱՆ. (Գլուխի յամբ շարժումով մը՝ դպնօ-
րէն) — Այո՛, չնչե՛լ սակարկութիւնը:

ԿԼ. (Փուրով) — Ճի՛շտ է. չնչել սակարկութիւ-
նը:

ՎԱՆ. — Եւ յետո՞յ, կլիտա: Խորհա՞ծ ես թէ
ի՞նչ պիտի ըլլայ մեր երկուքին կեանքը... թէ ի՞նչ
պիտի ըլլայ իմ ու քու կեանքը:

ԿԼ. — Կարեւորութի՞ւն չունի: Ի՞նչ կ'ըլլայ,
թո՞ղ ըլլայ: Ինչ որ կը խնդրեմ ու կը հայցեմ քեզ-
մէ, ա՞ն է կարեւորը — ազատ ճգէ՛ զիս, երթա՞մ: Տո՞ւր ինձի իմ կատարեալ ազատութիւնս:

ՎԱՆ. — Սոսկալի՛ պահանջ մը կը դնես ինձի:
Գէթ ամփոփուելու ժամանակ տուր, որպէսզի կա-
րենամ որոշում մը տալ: Այս մասին դեռ պէտք է
խօսինք լրջօքէն: Եւ դու ինքդ ալ դեռ պէտք ունիս
շորոշելու, ընկելքդ վճռելէ առաջ:

ԿԼ. — Բայց կորսնցնելիք ժամանակ չկայ բնաւ:
Ես պէտք ունիմ ազատութեանս այսօ՛ր իսկ:

ՎԱՆ. — Ի՞նչո՞ւ այսօր իսկ:

ԿԼ. — Որովհետեւ այս զիշեր իսկ պիտի գայ
ան:

ՎԱՆ. (Յնցուելով) — Պիտի գա՞յ ան... Բայց
ան ի՞նչ գործ ունի այս խնդրին մէջ:

ԿԼ. — Կատարելապէս ազատ կ'ուզէմ ներկայա-
նալ իրեն:

ՎԱՆ. — Եւ յետո՞յ... ի՞նչ կ'ուզէս ընել:

ԿԼ. — Զե՞մ ուզեր ուրիշի մը կինն եղած ըլլա-
լու պատրուակին ետեւ ազատանիլ եւ ո՛չ ալ կ'ու-
զէմ ընարութեան իրաւունքը չունենալու արդարա-
ցումն ունենալ, որովհետեւ ասով պիտի չկարենամ
որոշում մը տալ:

ՎԱՆ. — Բնտրութի՞ւն ըսիր: Բնտրութի՞ւն, կ-

լիտա՞... ընտրութիւն ասանկ խնդիրի մը մէջ:
իլ.— Այո՛, պէտք է ազատ ըլլամ ընտրելու.
Երկընտրանքին մէջ իմ որոշումն ունենալու — կա՛մ
պէտք է ձգեմ որ մեկնի մինա՛կ, կա՛մ հետեւիմ ի-
րե՛ն:

վԱՆ.— Գիտե՞ս թէ ի՞նչ կ'ըսես: Հետեւի՛լ ի-
րե՞ն... ամբողջ բաղդդ անոր ձեռքն յանձնել:

իլ.— Եւ ամբողջ բաղդս քու ձեռքդ չերե՞,
ա՛յնքան պարզօրէն:

վԱՆ.— Ճի՞շդ է: Բայց ա՛ն... ան՝ օտարական
մը... մարդ մը, որ ա՛յնքան քիչ կը ճանչնաս...

իլ.— Ա՛ս, քեզ ա՛լ աւելի քիչ կը ճանչնայի
թերե՛ւս: Բայց նորէն հետեւցայ քեզի:

վԱՆ.— Գոնէ այս պարագային, զրեթէ գիտէ-
րի թէ ի՞նչ կեանք մը կը սպասէր քեզի: Մինչ հի-
մա՞կ, հո՞մ... Խորհէ քիչ մը: Ի՞նչ դիտես... բա-
ցարձակապէս ոչինչ: Ո՛չ իսկ դիտես թէ ո՛վ է, ի՞նչ
է...

իլ. (Առջեւն յառած) — Իրաւո՞ւնք ունիս: Ատի-
կա սոսկալի է:

վԱՆ.— Այո՛, սոսկալի է:

իլ.— Եւ ահա՛ թէ ի՞նչո՞ւ ներքին անդիմադրելի
մզում մը՝ հո՞գ կը վարէ զիս:

վԱՆ. (Անոր նայելով) — Անոր համար որ սոս-
կալի՞ կը թուի:

իլ.— Այո՛, ատոր համար իսկ:

վԱՆ. (Մօնիևալով) — Բաէ՛, կլիտա, ի՞նչ ըսել
կ'ուղես այդ սոսկալի բառով:

իլ. (Մտածելով) — Սոսկալին այն է, որ կ'ա-
հարեկէ եւ կ'առինքնէ միանդամայն:

վԱՆ.— Եւ կ'առինքնէ:

իլ.— Այո՛, եւ կ'առինքնէ մա՞նաւանդ:

վԱՆ. (Յամրօթին) — Ովկէտնի զաւակ մըն ես
դուն:

իլ.— Ան ալ իր սոսկումները ունի:

վԱՆ.— Եւ այդ սոսկումները քու մէջդ ալ
կան: Դուն ա՛լ, կլիտա, կ'ահարեկես ու կ'առինք-
նես միանդամայն:

իլ.— Իրա՞ւ, Վանկէլ:

վԱՆ.— Կը տեսնեմ թէ երրէք չեմ հասկեր
քեզ, երրէք: Ասիկա հիմա կ'սկսիմ ըմբռնել:

իլ.— Եւ ահա՛ թէ ի՞նչո՞ւ դուն պէտք է, իմ ա-
զատութիւնս ինծի դարձնես: Ազատէ՛ զիս րոլոր
յանձնասութիւններէս՝ քեզ ու քուկիններուզ հան-
դէպ: Ես չեմ այն, որ դուն կը կարծէիր: Դուն ի՞նքդ
ասիկա կը տեսնեն հիմակ: Ուրեմն, այժմ, գիտակ-
ցօրէն կրնանք բաժնուիր, մեր ազատ կամքով:

վԱՆ. (Տյամրօթին) — Թերե՛ւս մէր երկուքին
համար եւս լաւ է, որ բաժնուինք... Եւ սակայն,
ոչ, չե՛մ կրնար... ինծի համար դուն այն սոսկալին
ես, որ յաւէ՛տ կ'առինքնէ քան կ'ահարեկէ:

իլ.— Իրա՞ւ...

վԱՆ.— Զանա՞նք այսօր ներսամփոփ ու հան-
գարտ անցնել: Զեմ համարձակիր ազատութիւնդ
այսօր քեզի դարձնել: Այդ իրաւունքը չունիմ ես...
չունիմ նոյնիսկ քու սիրոյդ համար: Իմ պարտի
ու իրաւունքն է միանդամայն պաշտպանել քեզ:

իլ.— Զիս պաշտպանէ՛լ... որո՞ւ զէմ, երր
արտաքին ո՛չ մէկ բանութիւն կը սպառնայ ինծի:
Սոսկալին խո՞րն է, Վանկէլ... աղբի՛ւրն է այդ ա-

սինքող ուժին՝ իմ մէջս խալ է : Ի՞նչ կընաս ընել ասոր դէմ :

ՎԱՆ.— Կընամ ուժ ու քաջալեր տալ քեզ, ասոր դէմ կոռելու :

ԷԼ.— Այո՛, եթէ ուզէի կոռել :

ՎԱՆ.— ԶԵ՞ս ուզեր, ուրեմն :

ԷԼ.— Օ՛չ, ես ինքս ալ չեմ գիտեր...

ՎԱՆ.— Սիրելի էլիտաս, ամէն ինչ կը վճռուի այս իրիկոն :

ԷԼ. (Փղձկելով) — Այո՛, կը մօտենայ վճռական ժամը — վճռական բոպէն իմ ամբողջ դոյութեան :

ՎԱՆ.— Եւ վաղը...

ԷԼ.— Վաղը... թէրեւս քանդուի առ յաւէտ՝ իմ իսկական ապագաս...

ՎԱՆ.— Քու իսկական...

ԷԼ.— Ամբողջ կեանք մը, ազատութիւնով զեղուն, կորսուի՛... կորսուի՛ ինծի ու իրեն համար ալ թէրեւս :

ՎԱՆ. (Միղմօրէն բանելով՝ անոր ձեռքը) — Ելլուա՛, կը սիրե՞ս այդ Օտարականի:

ԷԼ.— Թէ ես կը... Գիտե՞մ... Սա՛ գիտեմ լոկ, թէ անիկա սոսկալին է ինծի համար եւ թէ...

ՎԱՆ.— Եւ թէ...

ԷԼ. (Ճողովրելով ուժգնօրէն) — Եւ թէ կը ըգդամ որ անո՞ր կը պատկանիմ :

ՎԱՆ. (Հալելով զլուխը) — Կը սկսիմ աւելի բարհանալ...

ԷԼ.— Արդ, ի՞նչ կընաս ընել ասոր դէմ : Ի՞նչ խորհուրդ կընաս տալ :

ՎԱՆ. (Տիրօրէն դիտելով) — Վաղն արդէն

մեկնած կ'ըլլայ ան : Դժբաղբութիւնը զլուխէդ անցած կ'ըլլայ : Այն ատեն քե՛զ կը դարձնեմ ազատութիւնը, կը չնշնչը սակարկութիւնը, էլիտա :

ԷԼ.— Ա՛չ, Վանկէլ... վաղը արդէն չա՛տ ուշ է...

ՎԱՆ. (Պարտէզին կողմը նայելով) — Տղա՛քը, տղա՛քը : Գէթ մինչեւ վերջին վայրկեանը ինայե՛նը իրենց :

(ԱՌ. ՊՈԼ. ՀԻԼ. ԵԽ ԼԻՆԿ. պարտէզ կը մըտնեն : Լինկ. կը բարեւէ ու ձախէն կը մեկնի : Միւսները սրահ կը մտնեն :)

ԱՌ.— Ի՞նչ ծրագիրներ չինցինք :

ՀԻԼ.— Այս իրիկուն ֆըլօրս պիտի երթանք եւ...

ՊՈԼ.— Սը՛ոթ, լոէ՛ :

ՎԱՆ.— Մենք ալ ծրագիրներ չինցինք :

ԱՌ.— Ա՛չ, իրա՞ւ :

ՎԱՆ.— Վաղը, էլիտան, ժամանակի մը համար, Սքեօլտիքէն պիտի երթայ :

ՊՈԼ.— Պիտի մեկնի :

ԱՌ.— Ա՛, չա՛տ խելացի որոշում մը տուերէք, անկ. Վանկէլ :

ՎԱՆ.— Էլիտա կ'ուզէ իր հայրենիքը երթաւ, ծովը երթաւ :

ՀԻԼ.— (Ելիտայի կողմը ցատկելով) — Կը մեկնի՞ս... մեղ պիտի ձգե՞ս :

ԷԼ. (Սարսափա՛ծ) — Հիլտէ՛... ի՞նչ է աս...

ՀԻԼ. (Խնդիրէն զապելով) — Օ՛չ, ոչի՞նչ, ոչի՞նչ : (Դամնալով ու մոմալով) Լա՛ւ, մեկնի՛ :

ՊՈԼ. (Անձկօրէն) — Հա՛յր, դէմքէդ կ'երեւայթէ դուն ալ Սքեօլտիքէն պիտի երթաս :

ՎԱՆ — Ո՛Հ, ո՛Հ: ԵՐԵՒՃՆ ԵՐԵՒՃՆ ԵՐԵՄԱԾ ԹԵՐ-
ԵԼՆ:

ՊՈԼ — Եւ յետոյ, հոս մեղի՞ գաս:

ՎԱՆ — Այո՛:

ՊՈԼ — ԵՐԵՒՃՆ, ԵՐԵՒՃՆ:

ՎԱՆ — ՍԻՐԵԼԻ գաւառկնե՞րս, այդպէս սէտք է:
(Սենեակին երկայնքը կը պտըտի:)

ԱՌ. (Մեղմ) — Այս ճասին յետոյ կը խօսինք,
Պօլէթ: (Վանկէլի կը մօտենայ ու դուան բով կը խօ-
սին մեղմաձայն:)

ԷԼ. (Մեկուսի Պօլէթի) — Ի՞նչ ունէր Հիւտէն...
Շատ խոռոչած կ'երեւէր:

ՊՈԼ — Կուահած չե՞ս բնաւ, թէ ի՞նչ բանի կը
սպասէ Հիւտէն, ա'յնքան ծարաւով ու անձկու-
թեամբ...

ԷԼ. — Ի՞նչ բանի կը սպասէ...

ՊՈԼ — Քու մեր տունը գալէն ի վեր:

ԷԼ. — Ո՛Հ, ո՛Հ: Ի՞նչ բանի:

ՊՈԼ — Սիրոյ խօսքի մը, քու մէկ սիրոյ խօս-
քիդ:

ԷԼ. — Օ՛Հ... Արդեօք չունէի՞ ևս հոս կատարե-
միք գործ մը... (Չեռքերը զլուխին վրայ իրար կա-
պելով սնւարժօրէն պարապին կը յառի՝ գրաւուած
իր զգացումներու եւ մտածումներու հակընդէմ
պայքարով: Վանկէլ ու Առնօլմ, ետ կը դառնան
փսխալով:)

ՊՈԼ. (Աջ կողմի սենեակին կը մօտենայ, կը
նայի, ներս կը մտնէ դուռը քաց ձգելով) — Հա՛յ-
րիկ, սեղանը պատրաստ է: Կ'ուղե՞ս:

ՎԱՆ. (Բռնազրոսիկ հանդարտութիւնով մը) —

Լա՛ւ, օ՛ն ուղեմն: Հրամեցէք, Առնօլմ, ներս Եր-
թանք ու պարպէնք մեր ողջերթի բաժակները...
Ծովու ավելինին հետ:

(Կը մեկնին աջէն:)

Ե. ԱՐԱՐՈՒԻԱԾ

Տօֆք. Վանկելի պարտէզին հեռաւոր ծայրը՝
լնակին մօս: Ամառուան վերջալուսային մքնշադ:
Առնօլմ, Պօլէք, Լինկուրբանու եւ Հիլտէ՝ նաւա-
կով՝ ճախ ափութեն ի վեր կ'առաջանան:

Հիլ.— Նայեցէք, հոս կրնանք դիւրութեամբ
դուրս շատկել:
ԱՌՆ. Ո'չ, ո'չ, մի՛ ընէք:
Լինկ.— Ես չեմ կրնար ցատկել, օրիորդ:
Վիլ.— Է՛ դո՞ւք, Առնօլմ, դո՞ւք ալ չէք կըր-
նար:
ԱՌՆ.— Ես կը նախընտրեմ չփորձել:
Պօլ.— Լոգարանի սանդուխներէն ելլենք, ու-
րեմն:

Նարունակելով թիալարել դէպի աջ կը կորար-
ւին: Այս ատեն աջ կածանէն կ'երեւայ Պալէարէտ՝
ձեւքը որսի փող մը եւ ճայնատեսրեր բռնած: Նա-
ւարկողներուն կը դառնայ ու կը խօսի: Դուրսէն
կը լսուի պատախաններուն հետզիետէ հեռանալը:

ՊԱԼ.— Ի՞նչ ըսիք... Սնչուշտ, ի սրատիւ անդ-
լիական շոգենաւին է, որովհետեւ այս տարուան
իր վերջին այցն է: Բայց եթէ կ'ուզէք երաժըշ-

տութիւնը վայելել, ոլէտք չէ ուշանաք (պոռալով)
ի՞նչ, (գլուխը ցնցելով) Զեմ լսեր:

Էլիտա՝ գլուխը շալով մը ծածկած՝ կուգայ
ձախէն: Ետեւէն Տօֆք. ՎԱՆԿԵԼ:

ՎԱՆ.— Բայց դեռ շատ ժամանակ կայ, սիրե-
լի էլիտաս, վատահ եղիր:

ԷԼԻՑ.— Ո'չ, ո'չ, վայրկեանէ վայրկեան կըր-
նայ դաւ:

ՊԱԼ. (Յանկապատին ետեւէն)՝ Է՛, բարի եր-
կուն բժիշկ, բարի երեխուն, Տիկին:

ՎԱՆ. (Նշմարելով զայն)՝ Ա՛, դո՞ւք էք: Այս
իրիկուն ալ երաժշառութիւն կա՞յ:

ՊԱԼ.՝ Այս՛, փողարներու ընկերակցութիւնը
համերգ մը սարքած է: Այս միջոցին տօնական հան-
դէսներ շատ ունինք: Այս գիշերուանը ի պատիւ
անդիմական շոգենաւին է:

ԷԼԻՑ.— Անգլիական շոգենաւի՞ն: Կ'երեւա՞յ
արդէն:

ՊԱԼ.— Ո'չ դեռ: Բայց գիտէք թէ կզզիներուն
ետեւէն գալովը՝ կարելի չէ տեսնել, մինչեւ որ
յանկարծ մէյ մըն ալ քովդ գտնես:

ԷԼԻՑ.— Այս՛ այլպէս է:

ՎԱՆ. (Կէս մը Էլիտայի դարձած)՝ Իր վեր-
ջին այցն է այս գիշեր: Անգամ մըն ալ պիտի շգայ
բնաւ:

ՊԱԼ.— Այդ մտածումը այնքան տիրեցուցիչ է,
ու բժիշկ: Եւ ահա՛ թէ ինչո՞ւ ի պատիւ անոր պէտք
է: ցոյց մը ընել, ինչպէս կ'ըսեն: Ա՛հ, աւա՛զ,
այս՛, աւազ... Քիչ տաենէն զուարթ ամառը պիտի
անցնի: Խսկոյն բոլոր անցքերը պիտի գոցուին,
ինչպէս կ'ըսեն ողբերգութիւններու մէջ:

ԵԼԻՑ — Այս', բոլոր անցքերը պիտի գոց-
ուին...

ՊԱԼ. — Տխո՛ւր մտածում: Մենք որ շարաթներ
ու ամիսներ ամբողջ՝ զուարթ զաւակներն եղանք
ամառուան, չատ գժուար է որ վարժուինք վերա-
հաս մոռայլ օրերուն... դոնէ սկզբնաւորութեան,
ըսել կ'ուզեմ: Որովհետեւ մարդիկ կրնան կլիմա...
մա... մայս... ընտելանալ: Այնպէս չէ՞ Տիկ.
Վանկէլ:

(Կը բարեւէ ու կը հեռանայ ձախէն)

ԵԼԻՑ. (Աչքերը ֆըերին ուղղած) — 0՛, ի՞նչ
սարսափելի անստուգութիւն է աս: Ի՞նչքան աը-
ւայտալից է՝ վճռական բոաչն վանող այս կէս ժա-
մը:

ՎԱՆ. — Ուրեմն որոշած ես անձամբ խօսի՞ւ
անդատառ:

ԷԼ. — Այս', որովհետեւ իմ ընտրութիւնս պէտք
է աղատօրէն կատարեմ:

ՎԱՆ. — Բնարելու ոչինչ ունիս գուն, իլիտա:
Ոչ ար իբաւունք ունիս ընտրութիւն ընելու: Ես չեմ
արտօներ:

ԷԼ. — Դուն չես կրնար արդիւել— ոչ ոք չի
կրնար արդիւել: Դուն կրնաս արդիւել զիս, որ
չմեկնիմ իր հետ, չհետեւիմ իրեն՝ զինքն ընտրած
պարագայիս: Դուն կրնաս հոս պահել զիս, բռնի—,
հականակ իմ կամքիս: Այս', այս ամէնը կրնաս.
բայց չես կրնար արշիւել որ չընտրեմ, չնախընտ-
րեմ զայն քեզմէ— հոդիս ամենախոր ալքերուն
մէջ— եթէ ներքին ձայնս այդպէս թելադրէ ինձի:

ԷԼ. — Եւ արդէն հոս ոչ մէկ բան կայ որ օգնէ
ինձի ընդուժանալ ասոր: Հոս չկայ բան մը, որ

առինքնէ, որ հոսի կապէ զիս: Տանդ մէջ՝ ո՛չ մէկ
արձատ եմ ձգած, Վանկէլ: Տղաքներն իմս չեն— ի-
րենց սրտերն ըսել կ'ուզեմ, իմս չեն ու չեն ա՛լ ե-
ղած բնաւ: Երբ երթամ— եթէ երթամ— կամ իր
հետ՝ այս իրիկուն եւ կամ վաղը՝ Սքեօլտպիքէն, ո՛չ
մէկ բանալի ունիմ յանձնելու, ո՛չ մէկ հրահանգ
հաղորդելու: Բացարձակ օտար մըն եմ հոս, եւ ա-
սիկա՝ առաջին օրէն իսկ:

ՎԱՆ. — Այդպէս՝ զո՞ւն ինքդ ուզեցիր:

ԷԼ. — Ո՛չ, ո՛չ: Ո՛չ այդպէս, ո՛չ այնպէս ուզե-
ցի ես: Իրեն իմ գտած վիճակիս մէջ թողուցի ես
պարզապէս: Դու ինքդ ուզեցիր այդ:

ՎԱՆ. — Ամէն ինչ քու սիրուդ համար միայն
ըրի:

ԷԼ. — Այս' Վանկէլ, լաւ գիտեմ: Եւ ա՛յդ, հի-
մա, իր փոխարինութիւնը՝ իր վրէժը կը պահան-
ջէ: Ու ես, այս վճռական պահուն, ոչինչ կը գըտ-
նեմ հոս, որ ինձի ուժ տար, նեցուկ ըլլար կամ հը-
րազոյր մը ներշնչէր՝ զիս անքակտօրէն կապելու
այն բաներուն, որ մեր երկուքիս ամէնէն անկապ-
տելի սեփականութիւնը պէտք էին ըլլալ:

ՎԱՆ. — Ճիշդ է, էլիտա: Եւ ատոր համար
իսկ, վաղունէ, աղատութիւնդ քեզի պիտի դար-
ձնեմ: Ամէկ վերջ՝ քու սեփական կեանքդ ապրէ:

ԷԼ. — Եւ զուն տտիկա իմ սեփական կեանքս կը
կոչէս: 0՛հ, ո՛չ, ո՛չ: Իմ ճշմարիտ սեփական
կեանքս այն տտին կորսուեցաւ, երբ ես յանձն առի
քեզ հետ ապրիլ: (Կը պրկէ ձեռքերն անձկորէն) Եւ
հիմա՝ այս գիշեր՝ կէս ժամէն, պիտի գայ ան, որ
լքեցի— ա՛ն, որուն յաւէտ պէտք էի հաւատարիմ
մնալ, ինչպէս ինք մնացած է ինձի: Արդ պիտի գայ

ան՝ ներկայացնելու ինծի— միակ ու վերջին անգամ մը— պատեհութիւնը՝ նորէն ասլրելու իմ սեփական, իմ ճշմարտօրէն սեփական կեանքս, որ կ'ահարեկէ ու կ'առինքնէ միանգամայն եւ որմէ չեմ կրնար հրաժարիլ ես գէթ ազատօրէն:

ՎԱՆ.— Եւ ահա ճիշդ ատիկա կը հարկադրէ քու ամուսինդ, քու բժիշկդ, որպէսզի քու գործելու հեղինակութիւնդ առած՝ քու տեղդ, ինք գործէ:

ԷԼ.— Այո՛ վանկէլ, կը հասկնամ: Հաւատա՛, վայրկեաններ ունիմ, երբ խաղաղութիւնս ու փըթկութիւնս՝ ամբողջ հոգիով քեզ փարելուն մէջ կը կարծեմ գանել, վանելու համար բոլոր ուժերը, որ կ'ահարեկեն ու կ'առինքնեն: Բայց հիմա, ձեռքս չէ, չեմ կրնար: Ո՛չ, ո՛չ, չեմ կրնար:

ՎԱՆ.— Եկուր, էլլոտա, հոն, վեր-վար պտը-տինք քիչ մը:

ԷԼ.— Հաճոյքով պիտի ուզէի, բայց չեմ համարձակիր: Իրեն սպասելու համար, այս տեղը ցոյց տուաւ ինծի:

ՎԱՆ.— Եկո՛ւր, շատ ատեն կայ դեռ:

ԷԼ.— Իրա՞ւ:

ՎԱՆ.— Այո՛: Շատ ժամանակ ունիս տակա-ւին:

ԷԼ.— Ուրեմն, քիչ մը պտտինք:

Տեսարանին առաջամասէն կը մեկնիմ՝ աջ: Դոյն միջոցին ԱՌՆՈԼՄ եւ ՊՕԼէթ կ'երեւին՝ կնակի վերի ափումին մօտ:

ՊՕԼ. (Նշմարելով երկուքին հեռանալը)— Նա-յեցէք, հո՞ն....

ԱՌՆ. (Մեղմօրէն) — Լո՞ւռ. թո՛ղ երթան:

ՊՕԼ.— Կը հասկնա՞ք, թէ այս քանի մը օրս երկուքին մէջ ի՞նչ կ'անցնի:

ԱՌՆ.— Դուք բան մը նշմարած էք:

ՊՕԼ.— Կարելի է՞ չնշմարել:

ԱՌՆ.— Մասնաւո՞ր բան մը:

ՊՕԼ.— Այո՛, բա՞ն մը վերջապէս: Դուք չէ՞ք նշմարած:

ԱՌՆ.— Օ՛, իրաւ որ չեմ գիտեր ես:

ՊՕԼ.— Ո՛չ, ո՛չ, գիտէք, բայց չէք ուզեր բան մը ըսել:

ԱՌՆ.— Կարծեմ թէ այս փոքրիկ ճամբորդութիւնը օգտակար ըլլայ ձեր մօրուին:

ՊՕԼ.— Կը կարծէ՞ք:

ԱՌՆ.— Այո՛: Եւ ես պիտի ըսեմ թէ ամէնուդ համար եւս լաւ կըլլայ, եթէ անիկա ատեն ատեն հեռանայ:

ՊՕԼ.— Եթէ վաղն անգամ մը Սքեօլտիթքէն իր տունն երթայ, այլեւս չի դառնար հոս:

ԱՌՆ.— Բայց, սիրելի Պօլէթ, ի՞նչ բան ար-պէս կարծել կուտայ ձեզի:

ՊՕԼ.— Կատարելապէս վստահ եմ: Պիտի տեսնէք: Զպիտի դառնայ, գէթ որքան ատեն որ մենք— շիլտէն ու ես— հոս ենք:

ԱՌՆ.— Զիլտէ՞ն ալ:

ՊՕԼ.— Զիլտէ հետ թերեւս կարելի է բան մը ընել, որովհետեւ գրեթէ տղայ է դեռ: Եւ ես կը կարծեմ ալ թէ ան սրտանց կը պաշտէ կիտան: Բայց իմ պարագան տարբեր է բոլորովին: Մտածեցէք անդամ մը— մօրու մը որ գրեթէ իմ տարիքս ունի:

ԱԹՆ.—Գուցէ ձեր այս տեղէն մեկնիլն աւ շատ չ'ուշանայ այլեւս, սիրելի Պօլէթ:

ՊՕԼ. (Աշխուժով) — Իրա՞ւ: Հօրս խօսեցաք ուրեմն:

ԱԹՆ.—Այո՛:

ՊՕԼ.—Է՛, ի՞նչ ըսաւ:

ԱԹՆ.—Ա՛հ... Այս միջոցիս ձեր հայրը ա՛յնքան ծանր խորհուրդներով է դրաւուած...

ՊՕԼ.—Այո՛, այո՛, ես ալ այդ կ'ըսէի քիչ առաջ:

ԱԹՆ.—Սա հասկցայ թէ իրմէ ոչ մէկ օժանդակութիւն...

ՊՕԼ.—Իր կացութիւնն այնքան յստակօրէն պարզեց ինծի եւ ըսաւ թէ այդ պարագաներուն տակ իրեն համար բացարձակ անկարելիութիւն էր...

ՊՕԼ. (Յանդիմանօրէն) — Եւ ատկէ վերջ՝ դեռ դուք սիրտ ունիք գալ ծաղրելո՞ւ զիս:

ԱԹՆ.—Ո՛չ, ծաղր չէ որ ըրի: Գիտցէք թէ ձեր մեկնումը՝ միմիայն ու ամբողջովին ձեզմէ կախուած է:

ՊՕԼ.—Ի՞նչն է ինձմէ կախուած:

ԱԹՆ.—Մեկնիլ՝ ճանչնալու աշխարհը եւ սովորելու ինչ որ կը բաղձաք. վայելելու բոլոր այն բաները, որոնց կարօտով կը սպառիք հոս եւ ապրելու կեանք մը՝ աւելի պայծառ քան այս: Է՛ Պօլէթ, ի՞նչ կ'ըսէք:

ՊՕԼ. (Չեռքերն իրար միացնելով) — Օ՛, Աստւած իմ: Բայց անկարելի է: Երբ հայրս չի կըրնար... ո՛չ ալ կ'ուզէ... եւ ես, աշխարհի վրայ չունիմ ուրիշ ոչ մէկը... անոր դառնալու:

ԱԹՆ.—Զէի՞ք կրնաք տրամադիր ըլլալ՝ ընդունելու պղտիկ օժանդակութիւն մը ձեր ծե... ձեր վաղեմի ուսուցիչէն:

ՊՕԼ.—Զեզմէ՞, ալ. Առնօլմ: Դուք կ'ուզէի՞ք...

ԱԹՆ.—Օդնե՛լ ձեզ: Այո՛, սրամ՞նց, խօսքով ու գործքով: Վստահեցէք ինծի: Բայ՞ք, ուրեմն—կը համաձայնի՞ք, կ'ընդունի՞ք:

ՊՕԼ.—Թէ կը համաձայնի՞մ, կ'ընդունի՞մ... Մեկնիլ, աշխարհը տեսնե՛լ: Բան մը սովորի՝ հիմնապէս: Ամէն ինչ, որ հոյակապ ու սքանչելի անկարելիութիւն մըն է թուած ինծի...

ԱԹՆ.—Այդ ամէնը կրնան հիմակ իրականութիւն ըլլալ, բաւ է որ դուք ինքներդ կամենաք:

ՊՕԼ.—Եւ դուք պիտի օգնէք ինծի համելու այդ անանուն երանութեան: Օ՛հ, ո՛չ, ո՛չ, ի՞նչպէս կրնամ ատանկ զոհողութիւն մը ընդունիլ՝ օտարէ մը:

ԱԹՆ.—Ատիկա ինձմէ կրնաք ընդունիլ, Պօլէթ: Ամէն բան կրնաք ընդունիլ ինձմէ:

ՊՕԼ. (Անոր ձեռքերը բռնելով) — Այո՛, կըրնամ կարծեմ: Զեմ գիտեր ինչո՞ւ, բայց... (Կը փոձկի) Ա՛հ, ուրախութենէս... երջանկութենէս կ'ուզէի լալ ու խնդալ միանգամայն: Ուրեմն պիտի կարենամ սկսիլ իրական կեանքն ապրելու, կեանքը, որ ինձմէ անցած կը կարծէի առ յաւէտ, սարսափով:

ԱԹՆ.—Պօլէթ, ձգեցէ՞ք այլեւս այդ խոռվիչ վախերը: Հիմա, անվերապահօրէն ըսէք ինծի թէ կայո՞յ հոս ուեւէ բան մը, որուն կապուած ըլլաք:

ՊՕԼ.—Կապուած: Բնա՛ւ:

ԱԹՆ.—Բնա՞ւ. բացարձակացէ՞ս:

սինքնող ուժին՝ իմ մէջս իսկ է : Ի՞նչ կրնաս ընել ա-
սոր դէմ :

ՎԱՆ. — Կրնաս ուժ ու քաջալեր տալ քեզ, ասոր
դէմ կռուելու :

ԷԼ. — Այս', եթէ ուզէի կռուիլ :

ՎԱՆ. — ԶԵ՞ս ուզեր, ուրեմն :

ԷԼ. — Օ՛չ, ևս ինքս ալ չեմ գիտեր...

ՎԱՆ. — Սիրելի էլիտաս, ամէն ինչ կը վճռուի
այս իրիկուն :

ԷԼ. (Փղձիլով) — Այս', կը մօտենայ վճռա-
կան ժամը — վճռական բոպէն իմ ամբողջ դոյու-
թեանս :

ՎԱՆ. — Եւ վաղը...

ԷԼ. — Վաղը... թերեւս քանդուի առ յաւէտ՝
իմ իսկական ապագաս...

ՎԱՆ. — Քու իսկական...

ԷԼ. — Ամբողջ կեանք մը, ազատութիւնով զե-
զուն, կորսուի... կորսուի' ինծի ու իրեն համար
ալ թե՛րեւս :

ՎԱՆ. (Մեղմօրէն բանելով՝ անոր ձեռքը) — Է-
լիտաս', կը սիրե՞ս այդ Օտարականը :

ԷԼ. — Թէ ևս կը... Գիտե՞մ... Սա՛ գիտեմ լոկ,
թէ անիկա սոսկալին է ինծի համար եւ թէ...

ՎԱՆ. — Եւ թէ...

ԷԼ. (Ճողովրելով ուժգնօրէն) — Եւ թէ կը բգ-
գամ որ անո՛ր կը պատկանիմ :

ՎԱՆ. (Հակելով գլուխը) — Կը սկսիմ աւելի լու
հասկնալ...

ԷԼ. — Արդ, ի՞նչ կրնաս ընել ասոր դէմ : Ի՞նչ
խորհուրդ կրնաս տալ :

ՎԱՆ. (Տիրօրէն դիտելով) — Վաղն արդէն

ՊՈԼ. (Կէս մը ինքն իրեն՝ մեղմով) — Ո՛չ, ո՛չ,
ո՛չ : Անկարելի է, բացարձակապէս անկարելի է :
ԱՌՆ. — Իրա՞ւ : Բացարձակապէս անկարելի՞ է
ձեզ...

ՊՈԼ. — Ի՞նչ... Պ. Առնօլմ', լո՞ւրջ է ըսածնիդ
(Դիտելով) Ուրեմն... այն ատեն... ա՞ս էր միտ-
քերնիդ, երբ պահ մը առաջ՝ այնքան յանձնառու-
թիւններ կ'ընէիք...

ԱՌՆ. — Վայրկեան մը հանդարտորէն լսեցէք
զիս, Պօլէթ : Կ'երեւայ թէ խօսքերս՝ ձեզ շատ դար-
մացուցին :

ՊՈԼ. — Օ՛, ի՞նչպէս ատանկ բան մը ձեզմէ...
Ի՞նչպէս չպիտի զարմացնէին զիս...

ԱՌՆ. — Իրաւունք ունիք թերեւս : Զէիք գի-
տեր— չէիք կրնար գիտնալ անշուշտ— թէ ևս հոս
ձեզի համար եկած էի...

ՊՈԼ. — Ինծի՛... ինծի՛ համար էք եկած հոս :

ԱՌՆ. — Այս', Պօլէթ : Հայրելնիդ դարունին
նամակ մը գրած էր ինծի . ատոր մէջ խօսք մը կար-
ծէլ տուալ ինծի թէ... Հը՛, թէ դուք ձեր երրեմնի
ուսուցիչն յիշատակ մընէիք պահած, քիչ մը ա-
ւելի քան... բարեկամական :

ՊՈԼ. — Ի՞նչպէս կրնայ հայրս ատանկ բան մը
գրել :

ԱՌՆ. — Իր միտքն այդ չէ եղած բնաւ : Բայց
պատրանքը թէ գեռատի աղջիկ մը, հոս, ինծի
կ'սպասէր ու կը բարձար զիս տեսնել, համադրա-
ւեց ու օրօրեց զիս միշտ : Ո՛չ, մի՛ ընդհատէք զիս,
Պօլէթ : Եւ տեսէք, երբ ինծի նման առաջին երիտա-
սարդութիւնը անցուցած ճարդ մը ատանկ հաւատք
մը կ'ունենայ— սուտ կամ իրաւ— ատիկա խորս-

սինքնող ուժին՝ իմ մէջս խակ է : Ի՞նչ կրնաս ընել ա-
սոր դէմ :

ՎԱՆ. — Կրնամ ուժ ու քաջալեր տալ քեզ, ասոր
դէմ կռուելու :

ԷԼ. — Այս', եթէ ուզէի կռուիլ :

ՎԱՆ. — ԶԵ՞ս ուզեր, ուրեմն :

ԷԼ. — Օ՛չ, ես ինքս ալ չեմ գիտեր...

ՎԱՆ. — Սիրելի էլիտաս, ամէն ինչ կը վճռուի
այս իրիկուն :

ԷԼ. (Փղձկելով) — Այս', կը մօտենայ վճռա-
կան ժամը — վճռական բոպէն իմ ամրող գոյու-
թեանս :

ՎԱՆ. — Եւ վաղը...

ԷԼ. — Վաղը... թերեւս քանդուի առ յաւէտ՝
իմ իսկական ապագաս...

ՎԱՆ. — Քու իսկական...

ԷԼ. — Ամրող կեանք մը, ազատութիւնով զե-
զուն, կորսուի... կորսուի! ինծի ու իրեն համար
ալ թե՛րեւս :

ՎԱՆ. (Մեղմօրէն բնիելով՝ անոր ձեռքը) — Ե-
րատա', կը սիրե՞ս այդ Օտարականը :

ԷԼ. — Թէ ես կը... Գիտե՞մ... Սա՛ զիտեմ լոկ,
թէ անիկա սոսկալին է ինծի համար եւ թէ...

ՎԱՆ. — Եւ թէ...

ԷԼ. (Ճողապրելով ուժգնօրէն) — Եւ թէ կը ըգ-
գան որ անո՛ր կը պատկանիմ :

ՎԱՆ. (Հալիելով զլուխը) — Կը սկսիմ աւելի լու
հասկանալ...

ԷԼ. — Արդ, ի՞նչ կրնաս ընել ասոր դէմ : Ի՞նչ
խորհուրդ կրնաս տալ :

ՎԱՆ. (Տյորօրէն դիտելով) — Վաղն արդէն

ՊՈԼ. (Կէս մը ինքն իրեն՝ մեղմով) — Ո՛չ, ո՛չ,
ո՛չ : Անկարելի է, բացարձակապէս անկարելի է :

ԱԲՆ. — Իրա՞ւ : Բացարձակապէս անկարելի է
ձեզ...

ՊՈԼ. — Ի՞նչ... Պ. Առնօլմ, լո՞ւրջ է ըսածնիդ
(Դիտելով) Ուրեմն... այն ատեն... ա՞ս էր միտ-
քերնիդ, երբ պահ մը առաջ՝ այնքան յանձնառու-
թիւններ կ'ընէիք...

ԱԲՆ. — Վայրկեան մը հանդարտօրէն լսեցէք
զիս, Պօլէթ : Կ'երեւայ թէ խօսքերս՝ ձեզ շատ զար-
մացուցին :

ՊՈԼ. — Օ՛, ի՞նչպէս ատանկ բան մը ձեզմէ...
ի՞նչպէս չպիտի զարմացնէին զիս...

ԱԲՆ. — Իրաւունք ունիք թերեւս : Զէիք գի-
տեր — չէիք կրնար գիտնալ անչուշտ — թէ ես հո-
ձեզի համար եկած էի...

ՊՈԼ. — Ինձի՛... ինձի՛ համար էք եկած հոս :

ԱԲՆ. — Այս', Պօլէթ : Հայրենիդ գարունին
նամակ մը գրած էր ինծի. ատոր մէջ խօսք մը կար-
ծել տուաւ ինծի թէ... չը՛, թէ գուռք ձեր երրեմնի
ուսուցիչն յիշատակ մըն էիք պահած, քիչ մը ա-
ւելի քան... բարեկամական :

ՊՈԼ. — Ի՞նչպէս կրնայ հայրս ատանկ բան մը
գրել :

ԱԲՆ. — Իր միտքն այդ չէ եղած բնաւ : Բայց
պատրանքը թէ գեռատի աղջիկ մը, հոս, ինձի
կ'սպասէր ու կը բաղձար զիս տեսնել, համադրա-
ւեց ու օրօրեց զիս միշտ : Ո՛չ, մի՛ ընդհատէք զիս,
Պօլէթ : Եւ տեսէք, երբ ինծի նման առաջին երիտա-
սարդութիւնը անցուցած մարդ մը ատանկ հաւատք
մը կ'ունենայ — սուտ կամ իրաւ — ատիկա խորա-

պէս կ'ազդէ իրեն։ Իմ մէջս, քեզ համար՝ երախտագէտ կենդանի սէր մը աճեցաւ։ Ինծի կը թուէր թէ պէտք էի մեկնիլ ու զալ տեսնել ձեզ եւ ըսել թէ, ես ինքս եւս կը բաժնէի այն զգացումները, որ կը կարծէի թէ դուք ինծի հանդէպ կը տածէիք։

ՊՕԼ. — Եւ հիմա որ գիտէք թէ այդպէս բան չկայ — թէ սխալած էք…

ԱՌՆ. — Տարրերութիւն չ'ըներ, Պօլէթ։ Զեր պատկերը, այնպէս ինչպէս ես իմ մէջս կը կրեմ, միշտ պիտի գունաւորուի ու տպաւորուի, այդ սընթալին՝ վրաս ձգած ազդեցութիւնով։ Թերեւս ասիկա չհասկնաք դուք, բայց այս այսպէս է։

ՊՕԼ. — Ատանկ բան, միտքէս ա՛լ չէ անցած բընաւ։

ԱՌՆ. — Բայց, հիմա, քանի որ եղած իսկ է, ի՞նչ կ'ըսէք, Պօլէթ։ Զէի՞ք կրնար տրամադրութիւնները մնալ, այդունք իմ կինս ըլլալու։

ՊՕԼ. — Օ՛, այդ այնքան անկարելի կը թուի ինծի, պ. Առնօրմ։ Դուք, իմ երեմնի ուսուցիչնուն ես չեմ կրնար մէր միջնեւ ուրիշ յարարերութիւն ըմբռնել…

ԱՌՆ. — Լա՛ւ, լա՛ւ, քանի որ այդպէս կը կարծէք։ Ուրեմն, սիրելի Պօլէթ, մէր առջի յարարերութիւնները նոյնը թո՛ղ մնան նորէն։

ՊՕԼ. — Ի՞նչ ըսել կ'ուղէք։

ԱՌՆ. — Թէ ամէն պարագայի ես իմ խոստումիս տէրն եմ կրկին։ Պիտի աշխատիմ որ մեկնիք այս տեղէն, աշխարհ մտնէք ու ճանչնաք զայն, սովորիք բոլոր այն բաները, որ կը բազաք. որ ազատ ու չաստատ կեանք մը ստեղծէք ձեզի։ Պիտի ապահովէմ ձեմ ձեր ապագան եւս, Պօլէթ։ Վերջապէս դուք

միշտ իմ մէջս պիտի գտնէք բարի բարեկամ. մը՝ անկեղծ ու հաւատարիմ։ Վստահ եղէք։

ՊՕԼ. — Աստուած իմ . . . , պ. Առնօրմ, այդ բոլորն անկարելի են այլեւս։

ԱՌՆ. — Այդ ա՛լ անկարելի…

ՊՕԼ. — Այո՛ . . . Սա հիմակուան ձեր ըսածներէն ու իմ պատասխաններէս ետք . . . Օ՛հ, դուք ինքներդ իսկ կը հասկնաք թէ այլեւս անկարելի է ինծի ձեղմէ ատանկ բան մը ընդունիլ . . . Զեղմէ ոչինչ կրնամ ընդունիլ . . . Ոչինչ ասկէ ետք։

ԱՌՆ. — Ուրեմն կը նախընտրէք յաւէտ, հոս տունը մնալ ու կեանքերնիդ կորսնցնել։

ՊՕԼ. — Օ՛, դժբա՛ղդ, ցաւագի՛ն մտածում։

ԱՌՆ. — Կ'ուղէ՞ք հրաժարիլ աշխարհը ճանչնալէ։ Հրաժարիլ՝ մասնակցելէ բոլոր այն բաներուն որ կ'երազէք անձկագին։ Զեր խօսքերն իսկ են ասոնք. լա՛ւ մտածեցէք։ Գիտնալ թէ ամբողջ անհունութիւն մը կայ եւ ստկայն ոչինչ ճանչնալ անկէ . . . Լրջօրէն խորհեցէ՞ք, Պօլէթ։

ՊՕԼ. — Այո՛, այո՛, իրաւունք ունիք, պ. Առնօրմ։

ԱՌՆ. — Եւ յետոյ, երբ օր մը այլեւս գոյութիւն չունենայ ձեր հայրը, աշխարհի վրայ՝ թերեւս բոլորվին անոք, անօդնական մնաք . . . Եթէ ստիպւած՝ չյանձնուիք ուրիշ մը, որ— թերեւս— այնքան ալ չսիրէք, ի՞նչ . . .

ՊՕԼ. — Օ՛հ, այո՛, ի՞նչքան ճշմարիտ են ձեր բոլոր ըսածները։ Ի՞նչ վոյթ։ Եւ սակայն, թերեւս . . .

ԱՌՆ. (Խսկոյն) — Ի՞նչ։

Էլ. — Ա՛հ, սիրելի վանկէլ, ա՛լ մենք մեզ ու զի-
րար չխաբե՛նք...

ՎԱՆ. — Լա՛ւ, շարունակէ՛:

Էլ. — Կը տեսնես որ ազատօքէն արուած խոս-
տում մը, աւելի նուիրական կապ մըն է, քա՞ն ա-
մուսնութիւնը:

ՎԱՆ. — Բայց, իրավէս ի՞նչ...

Էլ. (Յանիքը ելլելով) — Զգէ՛ որ մեկնիմ,
վանկէլ:

ՎԱՆ. — Էլլատա՛... էլլատա՛...

Էլ. — Այո՛, այո՛, թոյլ տուր որ մեկնիմ: Հա-
ւատա՛ ինձի, այսպէ՛ս պէտք էր ըլլար... այս պայ-
մաններուն տակ եղած ամուսնութեան մը արդիւն-
քը:

ՎԱՆ. (Իր ցաւը զսպելով) — Այս վախճանի՛ն
պիտի հասնէինք ուրեմն...

Էլ. — Այո՛, անխուսափելիորէն:

ՎԱՆ. (Ընկնուած) — Այսքան ատեն ուրեմն, չեմ
կրցեր շահէլ քեզ... երբէք չեմ կրցեր քեզ ամբող-
ջովին իմս ընել...

Էլ. — Ա՛հ, վանկէլ, եթէ կարենայի սիրել քեզ
այսպէս, ինչպէս կ'ուզէի — այն գորովանքով, ո-
րուն արժանի էիր... Բայց շատ լաւ կը զգամ թէ եր-
բէք պիտի չկրնամ:

ՎԱՆ. — Ամուսնալուծո՛ւմ, ուրեմն: Ամուսնա-
լուծում մը կը պահանջէս՝ կատարեալ ու օրինա-
կան:

Էլ. — Սիրելի՛ս, այնքան քիչ կը հասկնաս զիս:
Զեւսկանութիւնները ինձի կարեւորութիւն չունին:
Ի՞նչ որ կ'ուզեմ, սա՛ է — համաձայնինք միասնա-
բար՝ մեր ազատ կամքով խզելու մեզ միացնող կա-
պէրը:

ՊՈԼ. (Մեղմօրէն ու երազիւտ) — Խորհի՛լ...
զբալ, թէ ազատ հմ... կրնամ ազատօրէն աշխարհը
շրջիւ... Ոչ մէկ հոգ ազագայի... Ալ չպիտի խոր-
հիմ անձկօրէն տխմար հացի-ինդիրի մը հա-
մար...

ԱԹԻՆ. — Դուք երբէք պէտք չպիտի ունենաք ա-
տանկ բաներու վրայ մտածելու: Եւ այս մտածու-
մը, գեղեցիկ բան մըն է, չ?^o, Պոլէթ:

ՊՈԼ. — Անչո՛ւշտ:

ԱԹԻՆ. (Գրկելով) — Օ՛հ, դուք պիտի տեսնէք
թէ ի՞նչպէս գեղեցկօրէն պիտի շտկենք մեր հան-
գըստաէտ բոյնը եւ ի՞նչքան լաւ, անկեղծ, ու ա-
պահով փոխադարձ կեանք մը պիտի ապրինք:

ՊՈԼ. — Այո՛, ես ալ հետզետէ կ'սկսիմ... հա-
ւատալ թէ ամէն ինչ լաւ պիտի ըլլայ: (Աչ կը նայի
եւ խկոյն կը նողոպիի:) Օ՛, ոչինչ յայտնի մի՛ ը-
նէք:

ԱԹԻՆ. — Ի՞նչ կայ, սիրելիս:

ՊՈԼ. — Օ՛հ, սա խեղճ... (մասով ցոյց կու-
տայ) Նայեցէ՛ք հոն:

ԱԹԻՆ. — Հայրենի՞դ է:

ՊՈԼ. — Ո՛չ, սա երիտասարդ քանդակադործն
է: Հիւտէի հետ կը պտտի:

ԱԹԻՆ. — Ա՛, ինկաթբանար: Ի՞նչ կայ որ:

ՊՈԼ. — Օ՛, գիտէ՞ք թէ ի՞նչքան տկար է:

ԱԹԻՆ. — Այո՛ եթէ երեւակայական բան մը չէ
սակայն:

ՊՈԼ. — Ոչ, իրական է... շատ ալ չապրիր,
եւ թերեւս աւելի լաւ է իրեն համար...

ԱԹԻՆ. — Ինչո՞ւ համար, սիրելիս:

ՊՈԼ. — Որովհետեւ... որովհետեւ, հաւանա-

թէն, իր արուեստով ոչինչի պիտի կարենայ հաս-
նիլ... — Մեկնինք անոնք դեռ չեկած:
ԱՌՆ — Շատ լաւ, Պօլէթս:

(ՀիւՏէ եւ ԼԻՆԿՍԹՐԱՆՏ կ'երեւին Լճակին
մօտ:)

ԼԻՒԿ — է՛, է՛, յարգելի տիարք, չէ՞ք ուզեր
սպասել մեղ:
ԱՌՆ — Պօլէթն ու ես կ'ուզենք քիչ մը տւելի
հեռանալ:

(Կի մեկնի ձախ՝ Պօլէթի հետ:)

ԼԻՒԿ. (Մեղմօրէն խնդալով) — Շատ հաճելի է
հիմա հոս: Ամէնքն ալ զոյդ-զոյդ կը պատին:

ՀԻՒԿ. (Անոնց հեռանալը դիտելով) — Խաչ որ,
Առնորմը սիրաբանութիւն կ'ընէ:

ԼԻՒԿ — Իրա՞ւ: Բա՞ն մը նշմարած էք:
ՀԻՒԿ. — Անշո՛ւշտ: Դժուար բան մը չէ... ուսու-
նող աչքեր ունենալ միայն՝ կը բաւէ:

ԼԻՒԿ — Բայց, օր. Պօլէթը չպիտի ընդունի բը-
նաւ. վատահ եմ ես:

ՀԻՒԿ. — Ես ալ, որովհետեւ սարսափելի ծերա-
ցած երեւոյթ մը ունի... ինչպէս եւ գլուխ մը, որ
այսօր-վաղը ճադապութեան զատապարտուած է:

ԼԻՒԿ. — Ատոր հանար չէ միայն... Զպիտի ըն-
դունի վերջապէս:

ՀԻՒԿ. — Ի՞նչէն գիտէք:
ԼԻՒԿ. — Որովհետեւ ուրիշ մը կայ, որուն վը-
րայ մտածելու խօսք տուած է անոր:

ՀԻՒԿ. — Մտածելո՞ւ միայն:

ԼԻՒԿ. — Այո՛, երբ ան մեկնի:

ՀԻՒԿ. — Ա՛, դուք էք թերեւս ատ ուրիշը, որուն
վրայ պէտք է մտածէ:

ԼԻՒԿ. — Կրնա՛յ ըլլալ:
ՀԻՒԿ. — Խոստացա՞ւ ձեզ:

ԼԻՒԿ. — Այո՛, խոստացաւ: Բայց, դուք մի՛
յայտնէք թէ գիտէք:

ՀԻՒԿ. — Օ՛, Աստուած չընէ՛: Գերեզմանի չափ
գաղտնապահ եմ ես:

ԼԻՒԿ. — Ատիկա իր կողմէն գեղեցիկ ազնուու-
թիւն մըն էր:

ՀԻՒԿ. — Ու երբ վերապառնաք, պիտի նշանուիք
ու ամուսնանա՞ք:

ԼԻՒԿ. — Ո՛չ, ես չեմ համարձակիր հիմակուընէ
ատանկ ծրագիրներ չինել: Ու յետոյ, երբ ես յար-
մար տարիքիս հապնիմ, ան... կարծեմ ինծի համար
չափազանց տարիքուն պիտի ըլլայ:

ՀԻՒԿ. — Եւ սակայն կ'ուզէք որ գարձեալ ձե՞ր
վրայ խորհի:

ԼԻՒԿ. — Այո՛, ատիկա այնքան օդուակար է ին-
ծի ու իմ արուեստիս միանգամայն, — կը հասկը-
նա՞ք: Եւ ան չատ պատշաճօրէն կրնայ ընել ասի-
կա, քանի որ իր կեանքը չունի ստոյգ նպատակ մը:
Եւ ես՝ ա՛յնքան չնորհապարտ պիտի մնամ իր այս
աղնուութեան համար:

ՀԻՒԿ. — Կը կարծէ՞ք թէ պիտի կրնաք արագօրէն
աւաբուել ձեր գործը գիտնալով թէ, հո՛ս, Պօլէթ
ձեր վրայ կը մտածէ:

ԼԻՒԿ. — Անշո՛ւշտ: Գիտնա՛լ թէ աշխարհի մէկ
անկիւնը՝ մատղաշ ու վափկիկ օրիորդ մը շարունակ
քեզ կ'երազէ լորէն... ես կը կարծեմ թէ ասիկա
ա՛յնքան... ա՛յնքան... Ա՛ չեմ կրնար վերջապէս
ճշգրիտ բառը գտնել...

ՀԻՒԿ. — Քսել կ'ուզէք թերեւս՝ ներշնչո՞ղ, կա-
խարդիչ... .

լինկ.— Կախարդի՛չ... ա՞հ, այո՛: Աս կամ
առող նման բան մըն էր որ կ'ուզէի ըսել... (Վայր-
կեան մը դիտելով զայն) Խի՛ստ մտացի էք, օր.
Հիլտէ, շատ սրամիտ էք իսկապէս: Երբ վերադառ-
նամ, դուք, զբեթէ, ձեր քրոջ հիմակուան տարիքը
պիտի ունենաք... Թերեւս նոյն դէմքն ու մարմինն
ալ... Թերեւս նոյն իր հիմակուան գաղափարները
եւս: Այնպէս որ, թերեւս, դուք՝ ինքզինքնիդ ու
քոյրերնիդ ըլլաք միանգամայն— եթէ կարելի է
այսպէս ըսել՝ երկուք միասին մէկ մարմինի մէջ
լուծուած, անձնաւորուած:

Հիլ.— Այդպէ՞ս պիտի ուզէիք:

Լինկ.— Զեմ գիտեր: Թէպէս քիչ մը ինծի կը
թուի... թէ այո՛: Բայց հիմակ այս ամառ կ'ուզէի
որ յաւէտ լոկ ինքզինքնիդ մնայիք— միմիայն
ինքզինքնիդ, այնպէս ինչպէս որ էք:

Հիլ.— Աւելի այսպէ՞ս կը սիրէք զիս:

Լինկ.— Այո՛, այո՛, անհունօրէն աւելի շատ
կը սիրեմ ձեղ այնպէս, ինչպէս որ էք հիմակ:

Հիլ.— Ե, ըսէ՛ք, դուք ո՛ր արուեստապէտ էք,
կը կարծէք թէ լաւ կ'ընեմ՝ միշտ ամառուան բաց-
դոյն զգեստներ հազնելով:

Լինկ.— Այո՛, անշուշտ:

Հիլ.— Կը կարծէ՞ք թէ բաց գոյները ինծի կը
վայլէն:

Լինկ.— Այո՛, ես շատ զմայլելի կը գտնեմ:

Հիլ.— Բայց, ըսէ՛ք հիմակ, դուք որ արուես-
տապէտ էք, կը կարծէ՞ք թէ սեւը լաւ երթայ ինծի:

Լինկ.— Սէ՞ւը, օր. Հիլտէ:

Հիլ.— Այո՛, ամբողջովին սեւ: Ի՞նչ կ'ըսէ՞ք:

Լինկ.— Սեւը ամառուան գոյն չէ անշուշտ:

բայց ես կը խորհիմ թէ ձեզի, մանաւանդ ձեր ուժ-
քին, կրնայ շատ լաւ պատշաճիլ:

Հիլ. (Աչքերը գետին սեւեռած) — Ամբողջովին
սեւ մինչեւ վիզը: Փոթ-ծալքերով սեւ օձիք, սեւ
ձևոնցներ ու գլուխին ետեւով կախուած երկայն
սեւ քոլ մը:

Լինկ.— Եթէ արդպէս աեսնէի ձեզ, օր. Հիլ-
տէ, պիտի ուզէի նկարիչ մը ըլլալ ու նկարել ձեզ,
իբր մատղաչ այրի մը՝ զեղանի ու վշահար:

Հիլ.— Կամ մատաղ աղջիկ մը՝ իր սիրահարին
սուզով սեւեւոր:

Լինկ.— Այո՛, ատ աւելի լաւ պիտի ըլլար:
Բայց ատանկ բան մը պիտի ընէք անշուշտ:

Հիլ.— Զեմ գլուխը... բայց այդ մտածումը
ա'յնքան կը հրապուրէ զիս:

Լինկ.— Կը հրապուրէ:

Հիլ.— Այո՛, կը հրապուրէ: (Յանկարծ ձախ
կողմը ցոյց տալով). Ա՞հ, նայեցիք հոն:

Լինկ. (Նայելով) — Անդիհական հսկայ շոգե-
նաւն է: Ա՛, քարափին հասեր է արդէն:

ՎԱՆԻՔ, ու ԵԼԻՑԱՆ կ'երեւին լիակին եզրը:

ՎԱՆԻՔ — Ո՛չ, կը վստահացնեմ քեզ, սիրելի ի-
լիտաս, կը սիսալիս: (Կը տեսնի: Միւսները:) Ա՛,
դուք երկուք հո՞ս էք: Դեռ չտեսնուիր չէ՞ , ո՛:
Լինկսթրանտ:

Լինկ.— Անդիհական մեծ շոգենա՞ւը:

ՎԱՆԻՔ — Այո՛:

Լինկ. (Տուցնելով) — Ա՛, հո՞ն է արդէն, ո՛.
բժիշկ:

Էլ.— Ա՞հ, գիտէի արդէն...

ՎԱՆԻՔ — Հո՞ն է...

Լինկ.— Այո՛, հո՞ն է արդէն, դողի մը պէս՝

գեշերին մէջ— ինչպէս կ'ըսեն— ծածո՛ւկ եւ ա՛յն-
քան մեղմով ու անշշուկ:

ՎԱՆ.— Մինչեւ քարափ՝ Հիւտէի պիտի ընկե-
րանաք անշուշտ : Շատպեցէք ուրեմն : Կ'ուզէք ե-
րաժշտութիւնն ունկնդրել անտարակոյս :

ԼԻՆԿ.— Այո՛, մենք ալ ճիշդ հիմակ կ'երթա-
յինք :

ՎԱՆ.— Շատ չանցած մենք ալ դանք թերեւս :

ՀԻԼ. (Փափալով Լինկոքբանով) — Նոր զոյտ
մըն ալ, այս երկուքը :

ՀԻԼ. ու Լինկ. կը մեկնին պարտէզին ձախ կողմէն
Հեռուէն կը լսուի Փըհօրտի երաժշտութիւնը,
որ մինչեւ խաղին վերջը կը տարունակուի :

ԻԼ.— Եկե՛ր է, հո՞... չո՞ն է, մօար մայո՛,
այո՛, կը զգամ :

ՎԱՆ.— Լաւ էր որ դուն տուն մտնէիր, կլիտա:
Թոյլ տո՛ւր որ ես առանձինն խօսիմ իր հետ :

ԻԼ.— ՕՀ, անկարելի է... անկարելի է ըսի :
(Ճիշ մը արձակելով) ԱՀ... նայէ՛, վանկէ՛լ հո՞ն է :

ՕՏԱՐԱԿԱՆԸ՝ ձախ կողմէն կը հասնի ու ցան-
կին դուրսը, կածանին վրայ, կանգ կ'առնէ :

ՕՏ.— Բարի իրիկո՛ւն : Ահա ես եկայ նորէն, ի-
լիտա :

ԻԼ.— Այո՛, այո՛, ճիշդ ատենն է :

ՕՏ.— Պատրաստ ես մեկնելու... Այո՛ կամ
ո՛չ :

ՎԱՆ.— Դուք կը տեսնէք արդէն թէ պատրաս-
տ :

ՕՏ.— Ես ոչ ճամբորդական զգեստի եւ ո՛չ ալ
գոյքելու եւ կամ նման բաներու համար կը հար-
ցընեմ : Ինչ որ պէտք է ճամբորդութեան մը հա-

մար, բոլորն ունիմ ես նաւուն մէջ : Վարձած եմ իր
խցիկը եւս : (ԼինկոՅթի) Հիմակ, կը հարցնեմ ու-
րեմն քեզ, պատրաստ ես հետեւելու ինծի, հետե-
ւելու քու կատարեալ ազատ կամքովդ :

ԻԼ. (Աղերսագին) — Օ՛Հ, այդ բանը մի՛ հար-
ցընէք ինծի : Այդպէ՛ս մի՛ փորձէ՛ք զիս :

(Հեռուէն կը լսուի նաւու զանգին ձայնը :)

ՕՏ.— Վերադարձի առաջին զանդն է աս : Հի-
մակ պէտք է ըսին— այո՛ կամ ո՛չ :

ԻԼ. (Չեռքերը պլիկով) — Վճռե՛լ... ամրողջ
կեանք մը վճռել՝ առանց այլեւս բեկանիլ կարենա-
լու :

ՕՏ.— Երբէ՛ք : Կէս ժամէն արդէն շատ ուշ պի-
տի ըլլայ :

ԻԼ. (Երկչուու ու ֆնիող նայուածքով մը) — Ին-
չո՞ւ համար այնքան վճռօրէն ինծի կը յառէք ձեր
աչքերը :

ՕՏ.— ԶԵ՛Ս զգար դուն ալ, ինծի պէս, թէ մենք
միա՛յն իրարու կը պատկանինք :

ԻԼ.— Սա խոստումի՞ն համար :

ՕՏ.— Խոստումները ո՛չ ո՛ք կրնան իրարու
կապել— ո՛չ մարդ, ո՛չ կին : Եթէ ես այնքան ան-
տեղիտակարէն քեզի կը փարիմ, պատճառն այն է
որ չիմ կրնար այլապէս ընել :

ԻԼ. (Մեղմ ու դողդոջ ձայնով) — Ինչո՞ւ աւելի
կանուխ չեկաք :

ՎԱՆ.— Կլիտա՞ :

ԻԼ. (Փղձկելով) — Ա՛Հ, անձանօթը որ կ'ա-
ռինքնէ, կը փորձէ ու կը հայէ՛ զի՛ս... ա՛Հ, ատի-
կա խոտացումն է ծովուն ամրողջ զօրութեան :

(ՕՏԱՐԱԿԱՆԸ՝ ցանկէն ներս կը ցատկէ :)

ԷԼ. — (Կ'ընկրկի ու ամուսինին ետես կ'ապա-
ւինի) — Ի՞նչ է ... ի՞նչ կ'ուզէք:

ՕՏ. — Կը տեսնամ էլլիտա՛ ... Կը լսեմ արդէն
առանց ըսելուղ — այս', հակառակ ամէն բանի,
վերջապէ՛ս զիս պիտի ընտրէս դուն:

ՎԱՆ. (ՕՏԱՐԱԿԱՆԻՒՆ մօտենալով) — Կինս ո-
չինչ ունի ընտրելիք: Ես հո՛ս, ո՛չ միայն իր ընտրա-
ծը, այլ իր սլաշտպանն եմ միանդամայն: Այս' իր
սլաշտպանը: Եթէ իսկոյն չժեկնիք, չհեռանաք այս
երկրէն միանդամ ընդմիշտ ... գիտէ՞ք թէ ինչի
կ'ննթարկէք ինքզինքնիդ:

ԷԼ. — Ո՛չ, ո՛չ Վանկէլ: Ի՞նչ կ'ընես:

ՕՏ. — Ի՞նչ պիտի ընէք ինձի:

ՎԱՆ. — Իսկոյն, իրը ոճրադործ, ձերբակալել
պիտի տամ, նաւ կարենալ մտնելէդ իսկ առաջ:
Ակելատիքէնի սորանութեան՝ բոլոր սպարագաները
ծանօթ են ինձի:

ԷԼ. — Ո՛չ, Վանկէլ, ի՞նչպէս կրնաս ...

ՕՏ. — Կը սպասէի արդէն. ուստի (գրպանէն
ատրինակ մը հանելով) ես ա՛լ այս նախարար-
րաստութիւնը տեսած եմ:

ԷԼ. (Ամուսինին առջեւ նետուելով) — Ո՛չ, ո՛չ,
մի սպաննէք զայն, սպաննեցէ՛ք զի՞ս աւելի:

ՕՏ. — Ո՛չ քեզ, ո՛չ ան: Հանդարտէ: Ասիկա
ինձի համար է լոկ — ազա՛տ ապրեցայ, կ'ուզեմ ա-
զատ մէռնիլ:

ԷԼ. (Հետզիետէ անելի յուզուելով) — Վան-
կէլ, թոյլ տո՛ւր որ խօսիմ քեզի ... խօսիմ քեզի
այնպէս, որ ան ա՛լ կարենայ լսել: Դուն, իրաւ,
կրնաս հո՛ս պահել զիս: Ասիկա ընելու իշխանու-

թիւնն ու միջոցները ունիս դուն: Եւ մտագիր ալ ես
ընելու, — բայց իմ հոգիս, իմ բոլոր մտածումներս,
բոլոր բազմանքներն ու անձկութիւններն իմ սրտին,
ա՛հ, ասոնք դուն չես կրնար շղթայել: Ասոնք ազա-
տորէն պիտի ճախրեն ու փնտռեն՝ խորհրդաւոր
գաղտնիքը, որուն համար եմ ստեղծուած եւ որ դուն
արգիլած ես ինձի:

ՎԱՆ. (Վիշտէն ընկիռուած) — Այս', կը տես-
նեմ, էլլիտա ... Կը տեսնեմ որ հետզետէ խոյս կու-
տաս ինձմէ: Այսահամանին, անհունին, անհասանե-
լին ցանկութիւնը՝ քու հոգիդ, գիշերի մոային
խորքը պիտի նետէ վերջապէս:

ԷԼ. — Այս', այս' ... Իմ վերեւո՛ լուռ ու մթին
հսկայ թեւերու շարժիք կ'զգամ:

ՎԱՆ. — Ո՛չ, պէտք չէ որ իրերը մինչեւ այդ
աստիճանին հասնին: Դեզ համար միա՛կ փրկու-
թիւն մը միայն կայ ... գէթ — ամէն սպարագայի-
են ուրիշը չեմ տեսներ: Եւ ուստի ուստի իսկոյն
կը ջնջեմ մէր սակարկութիւնը: Հիմա կրնաս քու
սեփական ճամբաղ ընտրել՝ կատարեալ ... կատար-
եալ ազատութեամբ:

ԷԼ. (Փարացած՝ սպասեմով) վայրիեան մը կը
դիտէ զայն:) Իրա՞ւ ... Իրա՞ւ է, ինչ որ կ'ըսես: Կը
հաւանի՞ս ... Կը հաւանի՞ս քու սրտիդ խորէն:

ՎԱՆ. — Այս', կը հաւանիմ իմ ամբողջ բգկատը-
ւած սրազիս:

ԷԼ. — Եւ դուն կրնա՞ս ընել ատ: Կրնա՞ս ձգել
որ իրերն այս ընթացքն առնեն ...

ՎԱՆ. — Այս', կրնամ ... քու ամենազօր սիրովդ
կրնամ ... :

էլ. (Գողղոցուն մեղմ ձայնով մը) — Ուրեմն
քու սրտիդ մէջ ա՛յնքան խոր, այնքան մտերիմ տեղ
կը բռնէի ես:

ՎԱՆ. — Անչուշտ, մեր երկար տարիներու
միասնական կեանքին գո՛րծն է աս:

ԷԼ. (Չեռքերն իրար միացնելով) — Ու ես որ
այնքան քիչ եմ հասկցեր այս ճարդը...

ՎԱՆ. — Քու մտածումներդ ուրիշ տեղ էին:
Բայց հիմա՛... հիմա՛ կատարելապէս ազատ ես
ինձմէ ու... իմիններէս: Այժմ քու սեփական ճշմա-
րտ կեանքդ կրնայ իր խեկական ընթացքը գանել
ու անոր հետեւիլ: Հիմա կրնաս, իլիտա, ազատօրէն
ընտրել քու սեփական պատասխանատուութեա՛նդ
տակ:

ԷԼ. (Գլուխը ձեռքերուն մէջ առնելով՝ ՎԱՆ-
ԿԵԼԻ կը յանի:) Ազատօրէն... իմ սեփական պա-
տասխանատուութեանս տակ... պատասխանատը-
ւութիւն եւս... ի՞նչպէս կը փոխուի ամէն բան...
(Նաւու զանգը կրկին կը զարնի:)

ՕՏ. — Կը լոե՞ս, էլիտա, վերջին զանգն է աս:
Օ՞ն:

ԷԼ. (Դառնապով՝ ակնարկն ՕՏԱՐԱԿԱՆԵՒՆ կը
յանէ եւ վնասկան շեշտով մը կ'ըսէ) — Ա՛յ երբէք
չեմ հետեւիր ձեզի աս եղածէն ետք:

ՕՏ. — ԶԵ՞ս հետեւիր:

ԷԼ. (ՎԱՆԿԵԼԻ դառնալով) — Ո՛չ, բնաւ, աս ե-
ղածէն ետք, ա՛յ քեզ չեմ ձեր, երբէ՛ք:

ՎԱՆ. — էլիտա՛, էլիտա՛:

ՕՏ. — Վերջացա՞ւ, ուրեմն:

ԷԼ. — Այս՛, վերջացաւ առ յաւէտ:

ՕՏ. — Այս՛, կը տեսնեմ: Բան մը կայ հոս, տ-
ւելի զօրաւոր քա՛ն իմ կամքը:

ԷԼ. — Զեր կամքն այլեւս երբէ՛ք պղեցութիւն
չունի իմ վրաս: Դուք մեռել մըն էք ինծի համար,
որ ծովէն եկաք ու ծովը կը դառնաք: Ա՛յ չեմ վախ-
նար ձեզէ: Եւ զուք, ա՛յ չէք առիքներ զիս:

ՕՏ. — Մնա՞ք բարով, տիկ. Վանկէլ (Յանկէն
դուրս կը ցատկէ:) Ասկէ ետք, զուք իմ կեանքիս
մէջ նաւարեկութեան յիշատակ մը պիտի ըլլաք
լոկ (Կը հեռանայ ձախէն:)

ՎԱՆ. (Վայրկեան մը դիտելով զայն) Էլիտա՛.
քու հոգիդ ծովուն նման է — իր մակրնթացութիւն-
ներն ու տեղատառութիւններն ունի: Ուրկէ՞ եկաւ
այս փոփոխութիւնը:

ԷԼ. — ԶԵ՞ս հասկնար ուրեմն, որ փոփոխութիւ-
նը եկաւ ու արդէն ստիպուած էր գալ անպայմանօ-
րէն, հէնց որ ընտրելու ազատ ձեզիր զիս:

ՎԱՆ. — Բայց աս անձանօթը չառինքնե՞ր քեզ
այլեւս:

ԷԼ. — Ան ո՛չ կ'ահարեկէ, ոչ ալ կ'առինքնէ զիս
հիմակ: Ես կրցայ ազատօրէն ճանչնալ ու թափան-
ցել զայն եւ կրնայի նոյնքան ազատօրէն անոր հե-
տեւիր, եթէ կամհնայի: Բացարձակապէս ազատ էի
ընտրելու զայն: Եւ ահա՛ թէ ի՞նչպէս նո՛յնքան ա-
զատ եղայ հրաժարելու անկէ:

ՎԱՆ. — Կ'ակսիմ հետզետէ հասկնալ քեզ: Դուն
կը մտածես ու կ'ըմբռնես պատկերներով — տեսանե-
լի խորհրդանշաններով: Ծովուն հանդէպ բաղ-
ձանքներդ ու անձկութիւններդ, այդ մարդէն կրած
կախարդանքը — այս բոլորը՝ լոկ արտայատու-
թիւն են եղած քու մէջէդ բարձրացող, ազատու-

թեան՝ նորազարթ եւ ուժգին պահանջըի մը : ԱՀա'
ամէն ինչ :

Էլ.— Զեմ պիտեր ատոնք : Բայց դուն վարակեա
րժիշկ մը եղար : Դուն գտար ու համարձակեցար
գործածել ճշմարիտ դեղք— միա՛կ դարձանը , որ
կարենար փրկել զիս :

ՎԱՆ.— Այս' , մենք բժիշկներս , երրեմն ծայ-
րայեղ վտանգներու ատեն կը յանդգնինք ամբողջը
վտանգել՝ ամբողջին համար : Եւ դուն , հիմակ ին-
ծի՞ կուգաս նորէն , էլիտա :

Էլ.— Այս' , իմ սիրելի հաւատարիմ վանկէլս ,
հիմակ ես քեզի կուգամ նորէն : Հիմա կրնամ , որով-
հետեւ հիմա բացարձակատէս , աղատօրէն ու իմ
կատարեալ պատասխանատուութեանս տակ կուգամ
քեզի :

ՎԱՆ . (Գորովանիով կը նայի) — էլիտա՛ , էլի-
տա , եւ խորհիլ թէ պիտի կարենանք այլեւս կատա-
րելապէս իրարու նուրիրուած ապրի՛լ ...

Էլ.— Մեր առանձին յիշատակներն իրարու
մէջ բաժնելով , իրար հետ խառնելով :

ՎԱՆ.— Այս' :

Էլ.— Եւ մեր երկու զաւակներուն նուրիրուած :

ՎԱՆ.— Մե՞ր ըսիր :

Էլ.— Այս' , թէպէտ իմս չեն եղած ու չեն դեռ ,
բայց ես պիտի կարենամ իմս ընել :

ՎԱՆ.— Մե՞ր... (Զուարքօրէն ու աշխուժով կը
համբուրէ անոր ձեռքերը :) Զեմ կրնար չնորհակա-
լութեան խօսքեր գտնել այդ բասիդ համար :

Հիլ . , Լինկ . ՊԱՆ . ԱՐՆ . Եւ ՊՈԼ . պարտէզ կը
մտնեն ձախէն : Այս միջոցին՝ բաղաքի երկսեռ երի-

տասարդութիւնն ու այցելուներ կ'անցնին դուրսի
նամբայէն :

Հիլ . (Կողմնակի Լինկ . ի) — ի՛ , նայեցէք , հայ-
րիկն ու ան ճիշդ նշանուած զոյտի մը կը նմանին ,
չէ՞ :

ՊԱՆ . (Որ լսած է) — Ամառան է աս , փոքրիկ օ-
րիորդու :

ԱՐ . (ՎԱՆԿԵԼի ու էլիթանի նայելով) — Ահա՛
շոգենաւը կը մեկնի :

ՊՈԼ . (Ցանկին մօտենալով) — Հոսէն շատ լաւ
կ'երեւայ :

Լինկ . — Այս տարուայ իր վերջին ճամբորդու-
թիւնն է :

ՊԱՆ . «Շուտով պիտի գոցուին բոլոր Փր-
եօրտներ» , ինչպէս կ'երգէ բանաստեղծը : Տիո՞ւր
է այս մտածումը , տիկ . Վանկէլ : Եւ ահա՛ , ժամա-
նակի մը համար ճեղ ալ պիտի կորսնցնենք... իմա-
ցա՛յ թէ վաղը՝ Սքեօլամիլքէն կը մեկնիք :

ՎԱՆ . — Ո՛չ , պիտի չերթայ այլեւս : Երկուքս
ալ մտքերնիս փոխեցինք այս զիշեր :

ԱՐ . (ՎԱՆԿԵԼի ու էլիթանի դիմուլով փոփ-
խակի . — Ա՛... իրա՞ւ...

ՊՈԼ . (Մօտենալով) — Ճի՞շդ է , հայր :

Հիլ . (Ելիտայի մօտենալով) — Մեզ մօտ պիտի
մնաս վերջապէս :

Էլ.— Այս' , սիրելի Հիլտէս , եթէ ուզես :

Հիլ . (Խինդ ու արցունիք մէջ պայքարելով) —
ի՛ , եթէ ուզե՞մ...

ԱՐ . (Էլիթանի) — Բայց ճշմարիտ անակնկա՞լ
մըն է աս :

Էլ . (Լուրջ ժպիտով մը) — Այս' , պ . Առնօմ ...

ԶԷ՞ք յիշեր մեր երէկի խօսակցութիւնը : Երբ կեն
դանի մը անգամ մը ցածաքային դառնայ, այլեւ
չի կրնար ծովու ճամբան դանել ու ո՛չ ալ ծովու
կեանքին յարմարիլ :

ՊԱԼ. — Այո՛, ճիշտ ծովանուցի պարագան է

աս :

ԵԼ. — Այո՛ ... նման բան մը գրեթէ :

ՊԱԼ. — Սա տարբերութեամբ միայն, որ ծովա-
նուց ատոր հետեւանքով կը մեռնի, մինչ մենք
մարդերս կրնանք կլի ... մա ... մայս ... ընտելա-
նալ : Այո՛, այո՛, հաւատացէք, տիկ . Վանկէլ,
մարդիկ կրնան կլիմա ... մա ... մայս ... ընտելա-
նալ :

ԵԼ. — Այո՛, կրնա՞ն, ոլ . Պալէսոթէր, բաւական
է որ ազատ ըլլան :

ՎԱՐ. — Եւ պատասխանատո՛ւ, սիրելի ելի-
ասսա :

ԵԼ. (Խոկոյն՝ ՎԱՆԿԵԼԻ ձեռքը բռնելով) —
Այո՛, պատասխանատո՛ւ միանդամայն :

Հսկայ ողբենաւը կը հեռանայ լոիկ : Երաժշ-
տութեան ձայնը կը մօտենայ հետզհետէ :



Գ Ե Բ Զ

ՀՀ Ազգային գրադարան



NL0167301

VHP 1
977 0

02/13